

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԻՆ

ՔՍԱՆՍԷԿԵՐՈՐԴ ԳԱՐՈՒ ՍԵՄԻՆ՝¹

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՀԱՅ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ,
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ.
ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՎԵՐ. ՊԱՐԳԵՒՆ. ՏԱՐԱԳՃԵԱՆ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Դասախօսական եւ բանասիրական որեւէ նախաձեռնութեան մէջ ակնկալելի են սխալ կամ թիւր նախենթադրութիւններ, տեսութիւններ եւ դատումներ՝ դասախօսին եւ կամ բանասէրին կողմէ: Ակնկալելի են նաեւ նախապաշարումներ, նախասիրութիւններ, եւ կանխադատումներ՝ ունկնդիրներուն կողմէ: Դասախօս մը կրնայ յաջողած համարել ինքզինք ոչ անպայման դէպի իր տեսակէտը շահելով ունկնդիրները՝ այլ անոնց մէջ արթնցնելով աննախապաշար ու առարկայական մտածողութիւն, դատում, նաեւ քաջութիւն՝ վերատեսութեան ենթարկելու իրենց գաղափարները:

Այս տարի հայ հոգեւոր շարժում մը իր 150ամեակը կը տօնէ: Անիկա սկսաւ իբրեւ հայ բարեպաշտական շարժում մը Կոստանդնուպոլսոյ մէջ, ու յանգեցաւ եկեղեցիի ու համայնքի: Մենք հրաւիրուած ենք միասնաբար վերաքննելու այս եկեղեցիին ու համայնքին, մկրտութեան անունով՝ Հայաստանեայց Անտարազնական Եկեղեցի ու Անտարազնական Միլլէթին

գոյութեան գալուն պատճառները եւ ղէպքերը, զանոնք բնորոշող հոգեւոր եւ բարոյական ըմբռնումներն ու կենցաղավարութիւնը, ինչպէս նաեւ այս եկեղեցիին ու համայնքին ապագան՝ մեր ազգային իրականութեան մէջ:

Վերաքննութեան այս ջանքը եւ նախաձեռնութիւնը դիւրին պիտի ըլլալ կարգ մը պատճառներով:

1. Դասախօսը կարենալու է ծրարելով մէկդի դնել իր եկեղեցական ու համայնքային պատկանելութիւնը ու ներկայացնել իր նիւթը իբրեւ Հայոց եկեղեցիի ու հայ ժողովուրդի պատմութեան համեստ ու անաչառ ուսումնական մը: Ասիկա բարոյական ծանր պարտականութեան մը տակ կը դնէ դասախօսը:

2. Այս նիւթին շուրջ պատմական սկզբնաղբիւրներու սակաւութիւնը երկրորդ ղժուարութիւնն է: Մեր ունեցած աղբիւրները, քիչ բացառութեամբ, կամ միսիոնարական են կամ անոնցմէ օգտագործուած վերարտադրութիւններ՝ մէկ կողմէն, իսկ միւս կողմէն՝ Հայոց եկեղեցիին արխիւային արձանագրութիւնները եւ ջատագովական կամ քարոզչական գիրքեր եւ գրգռիչ յօդուածներ: Դժբախտաբար, չունինք սկզբնաղբիւրներ մեր տրամադրութեան ներքեւ, որոնք գրուած ըլլան զուտ պատմական մտահոգութեամբ:

3. Հակառակ 150 տարիներու գոյակցութեան՝ իբրեւ նոյն ազգին եւ հայրենիքին գաւակներ, Մեծ Սպանդին նոյն արիւնով մկրտուածներ, ազգին ու հայրենիքին վերաչինութեան եւ յառաջդիմութեան նուիրուած հաւաքականութիւններ, ազգականական մօտիկ կապերով շաղուածներ, ու համաշխարհային տարածքով միջեկեղեցական էքիւմենիք շարժումին մասնակիցներ, կարելի չէ եղած վերացնել մեր ժողովուրդին ու մեր եկեղեցական գոյգ համայնքներու մէջէն փոխադարձ նախապաշարումներն ու վերապահութիւնները իրարու նկատմամբ:

4. Չորրորդ ղժուարութիւնը կու գայ կարգ մը կրօնական բառերու տրուած իմաստէն եւ գործածութենէն: Հայ Առաքելականը եւ Հայ Աւետարանականը ունին, կամ կազմած են՝ իրենց իւրայատուկ հասկացողութիւնը կարգ մը բառերու շուրջ: Օրինակ, «հոգեւոր» բառը տարբեր իմաստով կ'ըմբռնեն եւ կը գործածեն Հայ Առաքելականը եւ Հայ Աւետարանականը: Նոյնն է պարագան «փրկութիւն», «ապաշխարութիւն», «բարեկարգութիւն» եւ ուրիշ կարգ մը բառերու: Սակայն, ամէնէն մեծ, պատմական, եկեղեցաբանական ու աստուածաբանական տարակարծութիւնը կը դառնայ «եկեղեցի» բառին շուրջ: Հայոց եկեղեցիին ու Հայ Առաքելականներուն համար գրեթէ անկարելի է իրարմէ զատորոշել եկեղեցին ու Ազգը՝ ինչ որ կը ղժուարացնէ անջատել իրարմէ պետութիւնը եւ կրօնքը:

Ասոնց վրայ պիտի յամենանք իրենց հերթին:

Այս դասախօսութիւններուն բնոյթը պիտի ըլլայ էապէս մեկնաբանական՝ քան թէ տեղեկագրական: Սակայն, պիտի դիմենք տեղեկագրական կամ թուագրական միջոցներու, երբ օրինակներ տալու պէտքը զգանք: Վերի երեք խորագիրները միասին դրած ենք՝ նկատի ունենալով անոնց իրարու հետ ունեցած շարունակական կապերը: Կ'ուզենք ընդգծել «Հայ» եւ «Հայաստանեայց» ստորոգելիները, որովհետեւ, մեր հաստատ համոզումը այն է թէ այս Շարժումը, Եկեղեցին ու Համայնքը էապէս հայկական եղած են, ու կը մնան հայկական, քանի որ անոնք ծնան հայ ժողովուրդին ու Հայոց Եկեղեցիին մէջ: Ոմանք կրնան, եւ ազատ են, որպէս վիժուկ բնութագրել զանոնք, այսինքն, կանխահասօրէն ծնած, սակայն բոլորս ալ գիտենք թէ վիժուկներն իսկ ծնողներ կ'ենթադրեն, ու հարկ չկայ ըսելու թէ վիժումներուն մէկ մեծ տոկոսը հետեւանք են ծնողներուն տգիտութեան, անխոհեմութեան, անպատասխանատուութեան եւ կամ բնախօսական անկանոնութեան: 1960ական թուականներուն էր երբ սկսայ աւելի լրջութեամբ եւ հետեւողականօրէն սերտել Հայ Եկեղեցիի պատմութիւնը: Այդ շրջանին հրաւիրուեցայ իբրեւ կրօնի ուսուցիչ ծառայելու էջրեֆիէի Հայ Աւետարանական Կեդրոնական Բարձրագոյն Վարժարանի վերի կարգերուն: Օրուան տնօրէնին հաւանութիւնով, փոխան ընդունուած կրօնական դասաժրագիրին՝ սկսայ ուսուցանել Հայ Եկեղեցիի Պատմութիւնը: Պարտականութիւն տուի իւրաքանչիւր աշակերտի որ Կաթողիկոսի մը կեանքին ու գործունէութեան շուրջ ուսումնասիրութիւն մը պատրաստէր՝ օգտուելով Օրմանեան Պատրիարքի Ազգապատումէն: Վստահ եմ որ ես աւելի օգտուեցայ այդ դասէն՝ քան ուսանողները: Անկէ ի վեր ինծի համար մեծ գրգիռ եղած է Հայոց Եկեղեցիին ու Հայ Աւետարանական Եկեղեցիին պատմութիւնը: Ու ես այն եզրակացութեան եկայ, թէ ինչպէս որ կարելի չէ Աստուածաշունչի նոր Կտակարանը հասկնալ եւ գնահատել առանց կարդացած ըլլալու Հին Կտակարանը, նոյնպէս ալ կարելի չէ ի՞րապէս հասկնալ եւ գնահատել Հայ Աւետարանական Եկեղեցին առանց գիտնալու եւ գնահատելու Հայոց Եկեղեցիին պատմութիւնը: Մասնաւորելով խօսքս Հայ Աւետարանական Եկեղեցիին պատմութեան, կրնամ քաջաբար յայտարարել, թէ անիկա անբաժան մէկ մասն է Հայոց Եկեղեցիին պատմութեան, հոգ չէ թէ ոմանք լուսանցքային երեւոյթ մը նկատեն ասիկա: Այս կը նշանակէ, թէ Հայ Աւետարանական Եկեղեցիին պատմութիւնը Ամերիկեան Միսիոնարական պատմութեան շարունակութիւնը չէ, հոգ չէ թէ միսիոնարութիւնը գնահատելի ներդրումներ ունեցած ըլլայ Աւետարանական Շարժումին մէջ անոր սկզբնական շրջանին:

Ա. ՀԱՅ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

1. ՀԱՅ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ ԳՈՅԱՌՈՒՄԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Բարեպաշտական շարժումը որ սկսաւ ժԹ. դարու առաջին կիսուն Թուրքիոյ մէջ՝ յապաղած շարժում մըն էր: Արդարեւ՝ ժԹ. դարը Մեծ Դար կոչուեցաւ համաշխարհային ու մարդկային կեանքի համապարփակ մարզերուն մէջ: Ազգուեցան մարդկային կեանքի բոլոր մարզերը, նոյնիսկ յեղաշրջուեցան գիտական, ընկերային, քաղաքական, տնտեսական, բժշկական, հոգեբանական, կրօնական եւ ուրիշ բազմաթիւ նիւթերուն շուրջ գոյութիւն ունեցող վարկածները, նաեւ՝ զանոնք կիրարկելու համար ընդունւած կերպերը: Մինչ Եւրոպայի եւ Միացեալ Նահանգներու զանազան վայրերուն մէջ տեղի կ'ունենային կրօնական, աւելի ճիշդը՝ հոգեւոր շարժումներ եւ յեղաշրջումներ, Օսմանեան կայսրութեան հաստատուած գորշ պատերէն ու պատուհաններէն ներս ոչինչ կը թափանցէր: Մինչ աւետարանչական կամ միսիոնարական համահաւաքներու, աղօթաժողովներու ու արշաւներու միջոցաւ քրիստոնէական հաւատքն ու կեանքը իրական փորձառութիւն կը դառնային բազմազգի միլիոնաւոր մարդոց կեանքին մէջ՝ հայ ժողովուրդը թրքական հողերու վրայ կը տուայտէր մէկ կողմէն տնտեսական ու քաղաքական ստրկութեան մէջ, իսկ միւս կողմէն աղքատութեան եւ տգիտութեան ճիրաններուն մէջ:

Թուրքիոյ մէջ Հայ Բարեպաշտական Շարժումը բնական մէկ հետեւանքն էր ժողովուրդին առօրեային մէջ դրսեւորուող անյետաձգելի մեծ կարիքի, ու յատկապէս հոգեւոր, բարոյական, ու կրթական խոր քաղցի ու ծարաւի: Բաւարար է կարգալ ժԹ. դարու հայ մեծ գրողներուն գործերը որպէսզի կարենանք իրական պատկերը ունենալ թրքահայութեան եւ կովկասահայութեան իրական գոյավիճակին: Ուշադրութեամբ կարդանք Խաչատուր Աբովեանի, Ստեփանոս Նազարեանի, Ռաֆֆիի, Մեսրոպ Թաղիազեանցի, Խրիմեան Հայրիկի, Օրմանեան Պատրիարքի, Բաբկէն Կաթողիկոս Կիւլէսէրեանի, Աւետիս Պէրպէրեանի եւ ժամանակակից շատ մը գրողներու գործերը, որոնք զարմանալի անկեղծութեամբ եւ քաջութեամբ կը ներկայացնեն մեզի ոչ միայն հայ ժողովուրդին ողբալի վիճակը հոգեւոր եւ կրթական մարզերու մէջ, այլ նաեւ Հայոց Եկեղեցիին անկարողութիւնը զայն դարմանելու մէջ:

Ես եղած եմ բազմաթիւ հիացողներէն մէկը հանգուցեալ Բիւզանդ Եղիայեանի մտաւորական պաշարին, գրական ու պատմա—բանասիրական մեծ վաստակին, ու կրթական երախտաշատ հունձքին: Աստուած երկար տարիներ շնորհեց անոր իրրեւ անխոնջ մշակ ծառայելու հայ ածուին մէջ:

Ատեն մը իրրեւ ժողովական գործակիցներ մասնակցած ենք միջ—յարանուանական ու միջազգային ժողովներու: Սակայն թող ներուրի մեզի երբ քննադատենք իր մէկ երկասիրութիւնը՝ Հայ Յարանուանութեանց Բաժանումը, որ հրատարակուեցաւ 1971ին, Կիլիկիոյ Կաթողիկոսարանին կողմէ: Այս հսկայածաւալ հատորին բովանդակութեան նկատմամբ ունիմ շատ լուրջ վերապահութիւններ: Սակայն, ամէնէն խոցելի կէտը այս այլապէս շատ ճոխ ու հետաքրքրական ծանօթութիւններով բեռնաւոր հատորին՝ Եղիայեանի միակողմանի մօտեցումն է Հայ Աւետարանական Եկեղեցիին բաժանման հարցին: Եղիայեանի համար Հայ ժողովուրդն ու Հայոց Եկեղեցին շատ լաւ վիճակի մէջ էին մինչեւ որ օտար միսիոնարները թուրքիա եկան ու բաժան—բաժան ըրին Հայ ազգը: Այս թիւր ընդհանրացումը, զբժբախտաբար, ժողովրդական խաւերու մէջ տարածուեցաւ ու իրական պատմութեան կարգը անցաւ: Եղիայեան ասոր միացուց «Դաւանափոխութիւն պարկ մը ալիւրի փոխան» առասպելը, ինչ որ մինչեւ այսօր կը նուագուի կարգ մը հնամաշ եւ ժամանակավրէպ լարերու վրայ: Լուրջ ուսումնական ութիւնը մէկդի ձգած՝ Եղիայեան երբեք չի ներկայացներ պատկերին միւս կողմը, այսինքն՝ կրօնական ու մասնաւորապէս հոգեւոր ու բարոյական այն ահաւոր վիճակը որուն ենթարկուած էր մեր ժողովուրդը իր երեք կաթողիկոսական ու երկու պատրիարքական կեդրոններով: Մինչ մէկ կողմէն Եղիայեան կը դատապարտէ Հայ Աւետարանական Շարժումին նախակարապետները, միւս կողմէ երբեք չի յիշեր ԺԼ. եւ ԺԹ. դարերուն Հայոց Եկեղեցիին նուիրապետութեանց շարքերուն մէջ կատարուող գայթակղեցուցիչ արարքները: Աւետիս Պէրպէրեան, թուրքիոյ Պատրիարքարանի քարտուղարն ու 1772—1860 տարիներու քրոնիկազիրը Պատմութիւն Հայոցին՝ առանց ծամծմելու իր խօսքերը, կը պատմէ թէ այն օրերու պատրիարքները ինչ վատ միջոցներու կը դիմէին ձեռք ձգելու համար Պատրիարքական Աթոռը, եւ ինչ ստորնացուցիչ միջոցներու՝ պահպանելու համար իրենց դիրքը: Պէրպէրեան բարեկամ չէր Աւետարանական Շարժումին. ընդհակառակը՝ տեղ տեղ սաստկօրէն կը դատապարտէ միսիոնարներու հետեւորդները: Սակայն, ան իրական՝ թէեւ տխուր, մէկ պատկերը կը ներկայացնէ ժամանակակից եկեղեցական առաջնորդութեան: 1799—1802 երեք տարիներու ընթացքին հինգ անձեր իրրեւ Պատրիարք կը տիրապետեն՝ ամիրաներու եւ թրքական կառավարութեան քմահաճոյքներուն ենթարկուած: Օրմանեան Պատրիարք իր Ազգապատումին մէջ մանրամասնութեամբ կը նկարագրէ ԺԹ. դարու սկիզբը էջմիածինի Ս. Աթոռին տիրանալու ձգտող երկու թեկնածուներուն՝ Դանիէլի ու Դաւիթի միջեւ մղուած անբարոյ ու ոճրային կռիւնները եւ ռուսական ու պարսկական պետութիւններու միջամտութիւնները: Կը պատմուի թէ կարճ ժամանակաշրջանի մը մէջ Ս. Աթոռը կը փոխէ 10 գահակալ: Նոյնանման գայթակղու-

Թիւններով լեցուն է Բարկէն Ա. Կիլիկիոյ Աթոռակից Կաթողիկոսին Պատմութիւն Կիլիկիոյ Կաթողիկոսաց մեծածաւալ հատորը, որ հրատարակւած է Կիլիկիոյ Կաթողիկոսարանի կողմէ, 1939 թուականին: Խիստ ներողամիտ, համբերող, ու պաղարիւն ընթերցողի պէտք ունի այս հատորը՝ ի տես այն ոճիրներուն որոնք կը կատարուէին Աթոռի սիրոյն՝ Սիսի եւ Աղթամարի մէջ: Կը տեղեկանանք նաեւ Սիսի Կաթողիկոսներուն ու Կ. Պոլսոյ Պատրիարքներու միջեւ շարունակուող անարիւն բայց անբարոյ ու գայթակղեցուցիչ ճակատամարտերու մասին, որոնց մէջ թուրք կառավարութիւնը հրճիգի դեր կը խաղար: Հապա Երուսաղէմի վանքին մէջ կատարուող խաչագողութիւնները որոնց պատճառով վանքը միշտ պարտքի տակ կը մնար: Մեր ժամանակը չի ներեր մէջբերումներ ընելու մեծանուն գրող Ռաֆֆիի գործերէն, յատկապէս իր ուղեգրութիւններէն, որոնց մէջ ան կը բացայայտէ վանքերուն մէջ տիրող տգիտութիւնը, վանականներուն շահամոլութիւնը, եւ կղերականներու անփութութիւնը իրենց հօտին հոգեւոր ու կրթական կարիքներուն նկատմամբ: Միջանկեալ ըսեմ, որ ես մեծապէս հիացած եմ Աստուածաշունչի բովանդակութեան շուրջ Ռաֆֆիի ունեցած ծանօթութեան եւ անկէ կատարած իր մէջբերումներուն վրայ: Կղերականներու հետ իր ունեցած վիճարանութիւններուն ընթացքին, ան կը յիշէ Սուրբ Գրային համարներ եւ դէպքեր՝ զարմանքի մատնելով ունկնդիր հոգեւորականները:

Իմ առաջադրած թեզիս պաշտպանութեան համար կ'ուզեմ դիմել Գերաշնորհ Մեսրոպ Արք. Աշճեանի — որ Կիլիկիոյ Աթոռի Ամերիկայի Արեւելեան Թեմերուն ժրջան Առաջնորդն է — մէկ օգտաշատ երկին, որ հրատարակուեցաւ 1994ին: Հատորին խորագիրն է Armenian Church: Patristic & Other Essays: Գիրքին Հայրաբանական մասը նուիրուած է ԺԴ. դարու մեծ աստուածաբան Ս. Գրիգոր Տաթեւացիին աստուածաբանութեան: Միւս ազատ ուսումնասիրութիւններուն վերջին գլուխին մէջ Սրբազանը վեր կ'առնէ Օսմանեան Պետութեան կողմէ հաստատուած միլլէթի դրութիւնը: Իր եզրակացութեան մէջ ան միլլէթի նկարագրութիւնը կ'ընէ Կ. Պոլսի Պատրիարքարանի կրօնական, քաղաքական եւ ընկերային դերին, ինչպէս նաեւ պատրիարքներուն նկարագրին ու աշխատանքի կերպին: Ամիրաները, իրենց ղիրքին ու հարստութեան ճամբով, իրենց ամփին մէջ կ'առնէին Պատրիարքարանն ու Պատրիարքը: Բարձրագոյն Դրան մօտ իրենց ունեցած վարկն ու ազդեցութիւնը գործածելով, անոնք քմահաճօրէն կ'իջեցնէին մէկը ու կը բարձրացնէին ուրիշ մը: Պատրիարքը գոհացնելու էր զինք հովանաւորող ամիրան, ու ապա՝ այդ ամիրային միջոցով Բարձրագոյն Դրան պաշտօնեաները: Ով որ շատ վճարէր կառավարական մարդոց՝ անիկա իր մարդը կը բարձրացնէր պատրիարքական աթոռը: Մէկ կողմէ ամիրային եւ Բարձրագոյն Դրան միջեւ կատարուող սակարկութիւնը, իսկ միւս կող-

մէ եկեղեցականներուն միջեւ կատարուող մրցակցութիւնը խաղայիքի վերածած էին Պատրիարքն ու իր պաշտօնը: Սրբազանը կը յիշէ, թէ 54 տարւան շրջանի մը մէջ մեծ փութկոտութեամբ իրարու կը յաջորդեն 69 պատրիարքներ: Ասոնցմէ քառասունը, իրարմէ տարբեր անձեր, կը կորսնցնեն ու կը վերահաստատեն իրենց աթոռները քանի մը անգամներ:

Յիշելէ ետք այս բոլորը, չեմ ուզեր կրկնել Եղիայեանի կատարած սխալը, այսինքն՝ միակողմանի մէկ պատկերը ներկայացնել հայ ժողովուրդին ու Հայոց Եկեղեցիին: Անուրանալի է որ բարեկարգչական շարժումներ եղած են Հայոց Եկեղեցիին եւ հայ ժողովուրդի կեանքին մէջ: Արեւելեան ու Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ զանազան վայրերուն մէջ՝ անապատներու մէջ ու լեռներու կողքին, ինչպէս նաեւ կարգ մը քաղաքներու մէջ հաստատուած վանական դպրոցները, ու համալսարանի տիպով կրթարանները սքանչելի ծառայութիւններ մատուցած են Եկեղեցիին ու ժողովուրդին: Նարեկացիներ, Շնորհալիներ, Գրիգոր եւ Մովսէս Տաթեւացիներ, Ներսէս Լամբրոնացի, Յովհաննէս Կոլոտը, Յակոբ Նալբանը, Գրիգոր Շղթայակիրը եւ ուրիշ մեծ թիւով կղերականներ, պատրիարքներ եւ կաթողիկոսներ ջանացած են իրենց գրութիւններով եւ գործերով վառ պահել քրիստոնէական հաւատքը մեր ժողովուրդին մէջ: Ասոնց մէջ Մովսէս Գ. Տաթեւացի, Յովհաննէս Կոլոտը, Յակոբ Նալբանը, եւ Գրիգոր Շղթայակիրը (ԺԸ. Դար), եղած են իրական աւետարանիչներ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի եւ Մեսրոպ Մաշտոցի հոգիով եւ նմանութիւնով: Քաղաքական բնական պայմաններու ներքեւ՝ ասոնց տարած աւետարանչական եւ հոգեւոր—կրթական աշխատանքները կրնային հոգեւոր իրական արթնութիւն յառաջ բերել մեր ժողովուրդին մէջ: Կոլոտ որ Կ. Պոլսոյ պատրիարք եղաւ բաղդատաբար երկար տարիներ, ունէր հոգեւոր խոր հմտութիւն եւ կեանք: Խորհողներ կան, թէ ան բողոքական պիտի նկատուէր եթէ ապրած ըլլար ԺԹ. դարուն: Սակայն պէտք է ըսել թէ այս յիշուած եկեղեցականները ասուպի նման փայլեցան պահ մը եւ ապա անհետացան հայ կեանքի խաւար երկնակամարին վրայ՝ համեմատաբար տմոյն նշոյլներ թողելով իրենց ետին:

2. ՀԱՅ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Հայ Բարեպաշտական Շարժումը ծայր առաւ Կ. Պոլսոյ Պատրիարքարանին հոգեւոր Ուսումնարանին մէջ: Այս Ուսումնարանը զոր սկսած էր Յակոբ Նալբան Պատրիարքը, 1926ին՝ հրդեհի մը պատճառաւ փակուեցաւ: Քանի մը տարի ետք, Պէյրութի մէջ ամերիկացի բողոքական միսիոնարի մը կողմէ գրուած հակակաթոլիկ նամակ մը պատճառ եղաւ որ Պատրիարքարանին մէջ մասնաւոր ժողով մը գումարուի եւ քննուի այս նամա-

կին բովանդակութիւնը: Ժողովին կը նախագահէր Կարապետ Պատրիարքը: Ներկաներուն զգացումը այն եղաւ, որ հեղինակին կատարած քննադատութիւնները կը վերաբերէին նաեւ Հայոց Եկեղեցիին, հետեւաբար, անհրաժեշտ նկատեցին տեղէ մը սկսիլ սրբազրելու սխալները եւ բարեկարգութիւններու ձեռնարկելու: Իբրեւ եզրակացութիւն, որոշեցին վերաբանալ Հոգեւոր Ուսումնարանը՝ անուանի մտաւորական եւ Աստուածաշունչի հմուտ Գրիգոր Պատուելի Փեշտիմալճեանի տնօրէնութեան ներքեւ: Ուսումնարանին առաջնահերթ նպատակն էր զարգացած եւ հոգեւոր դաստիարակութեան տիրացած եկեղեցականութիւն մը յառաջ բերել եւ ապա, անոնց միջոցով, եկեղեցական բարեկարգութեան ձեռնարկել: Դասաւանդութիւններէն անկախ, շուտով կազմուեցաւ Աստուածաշունչի սերտողութեան խմբակ մը Փեշտիմալճեանի առաջնորդութեամբ: Այս սերտողութեանց մասնակցողները անդրադարձան որ Հայոց Եկեղեցիին մէջ կային կարգ մը յետսամուտ աւանդութիւններ, որոնք եկած էին կաթողիկոսութենէն ու հակառակ էին Աստուածաշունչի ուսուցումներուն: Փեշտիմալճեան քաջալերեց իր աշակերտները աւելի խորանալու Աստուածաշունչի գիտութեանց մէջ, սակայն զգուշացուց զանոնք ծայրայեղութենէ: Խորունկ հաւատացեալ մըն էր եւ լայնախոհ, սակայն, անսահման նուիրում ունէր պատմական Մայր Եկեղեցիին հանդէպ, եւ, ուրեմն, չէր ուզեր խախտել հաստատուած աւանդութիւնները: Անիկա իր աշակերտներուն հետ երկար ժամեր կ'անցընէր Աստուածաշունչը սերտելու եւ հոգեւոր խորհրդակցութիւններ ունենալու: Սակայն շատ չանցած մահացաւ ան: Մահացաւ նաեւ Ընծայարանին մեծ բարերարը՝ Յարութիւն Ամիրա Պեգճեանը: Այնուհետեւ ընծայարանը երկար կեանք չունեցաւ եւ այս երկու իմաստունն ու հեռատես անձնաւորութիւններու կորուստը պատճառ եղաւ որ հակառակութիւնները սրին բարեկարգութեան կողմնակիցներու եւ պահպանողականներու միջեւ:

Ընծայարանի աշակերտներէն ոմանք, խորացնելու համար իրենց հոգեւոր դաստիարակութիւնը, սկսան յաճախել նորեկ միսիոնարներու բնակարաններուն մէջ կատարուող պաշտամունքներուն եւ աղօթաժողովներուն: 1831ին Պոլիս հաստատուող առաջին միսիոնարը եղած էր Ուիլիլմ Կուտէլը, որ իր կատարած առաջին շրջապտոյտին իսկ նկատած էր որ բարեկարգչական ու հոգեւոր շարժում մը արդէն սկսած էր հայ ժողովուրդին մէջ: Միսիոնարներն իրենց տեղեկագիրներուն մէջ անդրադարձած են այս կէտին, ինչ որ կ'ապացուցանէ թէ Թուրքիոյ մէջ բարեկարգչական շարժումը նախաձեռնութիւնը չէր միսիոնարներուն: Տուներու մէջ կատարուող Աստուածաշունչի սերտողութիւնները եւ աղօթաժողովները շու-

տով արդիւնաւորուեցան ապաշխարութեան եւ փրկութեան փորձառութիւններով: Մեր ազգայիններուն համար անհասկնալի էին կատարուող սրտաբուխ վկայութիւնները, խոստովանութիւնները եւ ազօթքները: Իսկ պահպանողականներն ու աւանդապաշտները Մայր Եկեղեցիին դէմ ապստամբութիւն եւ դաւաճանութիւն կը նկատէին հոգեւոր կեանքի տիրացած այս երիտասարդներուն արարքը:

Ահա այս ապաշխարած երիտասարդներն էին որոնք 1836ին յղացան գաղափարը Բարեպաշտական Միաբանութեան, որ նաեւ կոչուեցաւ Հայկազունեան Ընկերութիւն: Ասիկա սկսաւ իրրեւ գաղտնի կազմակերպութիւն մը, որ բաղկացած էր տասներկու հոգիէ: Գործադիր քարտուղար ընտրուեցաւ Յովհաննէս Տէր Սահակեան անունով երիտասարդ մը, որ շըրջանաւարտ եղած էր Փեշտիմալճեանին Ընծայարանէն: Աւետարանչական հօւրով լեցուած, կարող ու յարգուած ուսուցիչ մըն էր ան: Միաբանութեան անդամները իրենց շարաթական ժողովներուն ընթացքին կը խորհրդակցէին ու կ'ազօթէին իրենց Մայր Եկեղեցիին եւ հայ ժողովուրդին հոգեւոր բարեկարգութեան մասին: Իրենց առաջին քայլերէն մէկը կ'ըլլայ կազմակերպել Զգաստութեան Ընկերութիւն մը որուն անդամակցողներ պիտի ուխտէին ի սպառ հրաժարիլ ոգելից ըմպելիներու գործածութենէ եւ արբեցողութենէ: Անոնք նոյնիսկ զինի կամ օղի պիտի չհրամցնէին իրենց այցելու հիւրերուն, որովհետեւ արբեցողութիւնը մեծ աւերներ կը գործէր Թուրքիոյ Հայահոծ քաղաքներուն մէջ: Տարակոյս չկայ, որ մինչեւ յիսուն տարի առաջ Հայ Աւետարանական համայնքի անդամներուն մօտ նկատուած զգաստութիւնը եւ ժուժկալութիւնը հետեւանքները կըրնան համարուիլ այդ տարիներէն հասած աւանդութեան եւ զաստիարակութեան:

3. ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆԶԻ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԵՒ ՄԻՍԻՈՆԱՐՆԵՐՈՒՆ ԴԵՐԸ ՀԱՅ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԾԱԲԱԼՄԱՆ ՄԷՋ

Նախախնամական ու բարեբաստիկ զուգադիպութիւն մը եղաւ Սուրբ Գրոց Ընկերութիւններու եւ միսիոնարներու ներկայութիւնը Թուրքիոյ մէջ այն շրջանին երբ հայութիւնը իմացական եւ հոգեւոր զարթօնքի մը նախանշանները կը ցուցայայտէր: Ինչպէս վերը նշեցինք՝ ԺԹ. Դարը Մեծ Դար կոչուեցաւ շատ մը պատմաբաններու կողմէ: Մարդկային կեանքի բոլոր մարգերը ազդուեցան այդ դարու ընթացքին կատարուած գիւտերէն եւ գաղափարական յեղաշրջումներէն: Քրիստոսի Եկեղեցին իր բոլոր ճիւղաւորումներով անտարբեր չէր կրնար մնալ: ԺԸ. դարու

վերջաւորութեան Եւրոպայի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ Աստուածաշունչի Ընկերութիւններ եւ միսիոնարական ընկերակցութիւններ ծնան մէկը միւսին ետեւէն:

Անգլիոյ, Ռուսիոյ, եւ Միացեալ Նահանգներու մէջ կազմակերպուեցան Սուրբ Գրոց Ընկերակցութիւններ: Անոնց հետ զուգահեռ, յատկապէս Անգլիոյ եւ Ամերիկայի մէջ, ծնունդ առին աւետարանչական—միսիոնարական ընկերակցութիւններ: Ասոնք հետեւանքն էին այս երկու երկրամասերու մէջ իրարայաջորդ հոգեւոր արթնութեան բազմածաւալ հաւաքներու, որոնք հոգեւորապէս սարսեցին բազմամիլիոն ժողովուրդներ: Միսիոնարական շարժումը, ուրեմն, բնական մէկ պտուղն էր ժողովուրդներու հոգեւոր արթնութեան՝ նպատակ ունենալով «հեթանոս աշխարհը Քրիստոսի փրկութեան աւետարանին շահիլ»: 1831 թուականին Կ. Պոլիս հասնող, եւ ապա ամբողջ Թուրքիոյ մէջ տարածուող միսիոնարները ընդհանրապէս ամերիկացիներ էին, որոնք կը պատկանէին Բողոքականութեան ժողովական եւ Երիցական—Բարեկարգեալ Համայնքներուն: Մայր ընկերակցութեան անունն էր American Board of Commissioners for Foreign Missions, կրճատեալ հայերէնով՝ Ամերիկեան Պորտ, որ կազմուեցաւ 1810ին, Պոստոն, եւ որ կը շարունակուի մինչեւ այսօր:

Անգլիական եւ Ռուսական Սուրբ Գրոց Ընկերութիւններ նախ սկըսան Սուրբ Գիրքը եւ Նոր Կտակարանը տպել գրաբար հայերէնով եւ հայատառ թրքերէնով, ինչ որ մեծապէս գնահատուեցաւ օրուան Պատրիարքին կողմէ, որ նոյնիսկ նիւթապէս քաջալերեց այս ձեռնարկը: Յետագային, ամերիկացի միսիոնարներ, էլայլս Րիկզի գլխաւորութեամբ եւ հայ հայերէնագէտներու գործակցութեամբ ոչ միայն աշխարհաբարի թարգմանեցին Աստուածաշունչը՝ այլ նաեւ հրատարակեցին հոգեւոր թերթիկներ եւ գրքոյկներ ժողովուրդին հասկցած լեզուներով: Ասոնք Բողոքական քարոզչութեան նուիրուած հրատարակութիւններ չէին, այլ զուտ հոգեւոր կեանքի ու Աստուածաշունչի դաստիարակութեան զարգացումին եւ տարածումին համար էին: Այս բոլորը ոչինչի պիտի ծառայէր, եթէ հայ ժողովուրդը ուշիմ չըլլար եւ յառաջդիմութեան հոգի եւ մտադրութիւն չունենար: Այդ օրերուն քաղաքական եւ ընկերային գիտութիւնով հետաքրքիր հայ երիտասարդներ Եւրոպա կ'երթային օգտուելու համար յատկապէս Ֆրանսական եւ Իտալական նորանոր փիլիսոփայութիւններէն եւ յեղափոխական շարժումներու մեթոտներէն, ու «երկիր» վերադառնալով կ'աշխատէին արթնցնել հայ ժողովուրդը եւ գիտակից դարձնել զայն իր ազգային ու ընկերային իրաւունքներուն: Պէտք չէ զարմանալ կամ դատապարտել ուրեմն, այն երիտասարդները որոնք հոգեւորապէս արթնցած ըլ-

լալով ու խորապէս գիտակցելով Հայոց Եկեղեցիին բարեկարգութեան կարիքին՝ կը դիմէին ամերիկացի կամ եւրոպացի աւետարանիչներու եւ անոնց կրթական բարձր հաստատութիւններուն, որպէսզի օգտուէին անոնց գիտութենէն եւ փորձառութենէն: Անոնք յայտնեցին իրենց հոգեւոր ու եկեղեցական մտահոգութիւնները օրուան Պատրիարքին, սակայն, ան զբաղած էր իր ընթացիկ գործերով: Եկեղեցիին բարեկարգութիւնը այնքան բարդ ու համաեկեղեցական հարց մըն էր, որ ոչ մէկ Աթոռ կարող էր առանձնապէս ձեռնարկել անոր: Բայց բարեկարգութիւնը որուն մասին կը խօսէին Բարեպաշտական Միաբանութեան անդամները՝ տարբեր էր Հայոց Եկեղեցիին իշխաններուն ըմբռնումէն: Արդարեւ, Եկեղեցին իր պատմութեան ընթացքին զանազան բարեկարգութիւններու ենթարկուած էր, սակայն, առաքելական եւ աւետարանական իմաստով հոգեւոր բարեկարգութեան չէր ձեռնարկուած: Անձնական հոգեւոր վերստին ծնունդն ու ապաշխարութիւնը, մեղքի անձնական գիտակցութիւնը եւ շնորհքով փրկութեան վստահութիւնը եւ վկայութիւնը մաս չէին կազմեր Եկեղեցիին բարեկարգչական յայտագիրին եւ գործունէութեան: Այս փորձառութիւնները վերապահուած էին միայն Նարեկացիներուն, Շնորհալիներուն, եւ վանական սուրբերուն: Ժողովուրդէն կ'ակնկալուէր ներկայ ըլլալ պատարագներուն, աւանդութիւնները գործադրել, բարեգործութիւն ընել, ու իր հոգիին փրկութիւնը վստահիլ Տիրամայր Մարիամին եւ սուրբերու բարեխօսութեան: Բարեպաշտականները չզոհացան ասոնցմով, եւ ուրեմն, դիմեցին այն բոլոր միջոցներուն որոնք, ըստ իրենց, հոգեւոր ամբողջական բարեկարգութիւն մը պիտի յառաջացնէին իրենց կեանքին մէջ:

Ահա թէ ինչո՞ւ համար Բարեպաշտականները ընտրեցին հոգեւոր ազատագրութեան ուղին, ու դարձան Մայր Եկեղեցիին հաւատարիմ այլախոհները՝ միշտ ջատագով ըլլալով Եկեղեցիին Հոգեւոր Բարեկարգութեան, եւ առ այդ սկսան անդադար սերտել այժմ մատչելի դարձած Աստուածաշունչը եւ հասկնալի լեզուով գրուած թերթիկներն ու գիրքերը: Որքան կարդացին, սերտեցին, ունկնդրեցին եւ աղօթեցին, այնքան աւելի գիտակից դարձան իրենց ազգային պարտականութեան, այսինքն, իրենց սիրելի ազգը հոգեւորապէս արթնցնելու ու անոր միջոցով հոգեւոր բարեկարգութիւն յառաջ բերելու իրենց Մայրենի Եկեղեցիին մէջ:

4. ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ ՅԱՋՈՂԵՑԱՒ ԻՐ ԱՌԱՋԱԴՐՈՒԹԵԱՆ ՍԵՋ

Պատասխանը «այո» եւ «ոչ» է: Բարեպաշտական Միաբանութեան նպատակն էր «կրօնական վերանորոգութիւն, աղօթել, աշխատիլ եւ ջանալ

չնորհիւն Աստուծոյ վերածել Հայաստանեայց եկեղեցին իր նախնական պարզ, մաքուր եւ առաքելական վիճակին»՝ կրնանք ըսել թէ ասոր մէջ միայն կիսովին յաջողեցաւ ան: Ան յաջողեցաւ ժողովրդականացնել Աստուածաշունչի եւ հոգեւոր գրականութեան ընթերցումը: Յաջողեցաւ հազարներով մարդոց մէջ հոգեւոր նոր կեանք յառաջացնել Քրիստոսի փրկուածութեան պատգամը քարոզելով, վկայելով, եւ աղօթելով: Ո՛չ, ապաշխարողները պարկ մը ալիւրի համար չհապաշխարեցին: Պատմականօրէն անճիշդ գրպարտութիւն ու չքմեղանք է այն՝ թէ Բարեպաշտականները նիւթական ու անձնական շահերէ մղուած դարձան Աւետարանի քարոզիչները եւ յաջողեցան տասնեակ հազարներով հայորդիներ իրենց կառքին լծել թուրքիոյ մէկ ծայրէն միւսը: Պատասխանատու ու բարոյականի տէր ո՛չ մէկ գրիչ կամ լեզու իրաւունք տալու է ինքզինքին՝ արժանապատուութեան հետ խաղալու հայ համայնքի մը, որ 1915ին 65,000ի հասնող հետեւորդներ կը հաշուէր: Եթէ եղան «պարկ մը ալիւրի փոխան Բողոքական եղող»ներ՝ այդպիսիները երկու պարկ ալիւրի փոխան ալ ետ դարձան, ինչպէս յետագային խոստովանեցաւ Մատթէոս Պատրիարք Չուխաճեանը յայտնելով թէ ո՞րքան դրամ ծախսած էր մոլորեալները ետ Մայր Եկեղեցիին փարախը բերելու: Բարեպաշտները, միսիոնարներու եւ անոնց հաստատած բարձրագոյն կրթարաններուն շնորհիւ յառաջ բերին երիտասարդ սերունդ մը, որ տիրացած է առաջնակարգ եւ բազմակողմանի ուսումի, հոգեւոր դաստիարակութեան, եւ բարեկիրթ եւ զգաստ կենցաղավարութեան: Յետագային, երբ Աւետարանական համայնքը կազմուեցաւ՝ անոր անդամներուն, այսպէս կոչուած Բողոքականներուն, չէր պարտադրուեր որ ընկալեալ երդումը կատարեն Օսմանեան դատարաններուն մէջ: Անոնց այլոն այո էր ու ոչը՝ ոչ: Պէտք է ըսել, որ անոնց նոյնիսկ խօսակցական լեզուն բարեկարգուեցաւ եւ որակաւորուեցաւ: Ժամանակակից պատմագիրներէն մէկը կը յայտնէ, թէ եթէ փողոցին մէջ մէկը «այո» բառը գործածէր՝ ան կասկածելի կը դառնար իբրեւ Բողոքական: Մեր գրականագէտները մեզի կը հաւաստեն, թէ այն շրջանին պոլսական հայերէն խօսակցական լեզուն այնքան խառն էր որ բառերուն միայն քսան առ հարիւրը իրական հայերէն էր: Իսկ հայ աւետարանականները, միսիոնարներու նախաձեռնութեամբ, հրատարակեցին լաւագոյն աշխարհաբարով Սուրբ Գիրք, թերթիկներ եւ գրքոյկներ որոնց ընթերցումը յեղաշրջած էր իրենց հայերէն խօսակցական լեզուն եւ ուշագրաւ դարձուցած գիրենք: Նոյն գրականագէտներուն համաձայն՝ այս հրատարակութիւնները մեծապէս նպաստեցին արեւմտեան աշխարհաբարի կազմաւորումին ու տարածման: Գալով հարցումին միւս կէտին, թէ յաջողեցա՞ն «վերածել Հայաստանեայց Եկեղեցին իր նախնական պարզ, մաքուր եւ առաքելական վիճակին»՝ ասոր պատասխանը «ո՛չ» է, ինչ որ պատմութիւնն ալ կը հաս-

տատէ, Ինչո՞ւ չյաջողեցան: Ասոր պատասխանը մեզ կը տանի այս դասա-
խօսութեան երկրորդ մասին:

Բ. ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

1. ՀԱՅ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՒ ՄԻՍԻՈՆԱՐՈՒԹԻՒՆԸ ՏԱՐԱԿԱՐԾԻՔ՝
ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ԿԵՐՊԻՆ ՇՈՒՐՁ

Հոս կ'արժէ հարց տալ, թէ իրա՞ւ Բարեպաշտական Միաբանութեան բուն նպատակը բարեկարգել էր Հայոց Եկեղեցին եւ զայն վերածել «իր նախնական պարզ, մաքուր, եւ առաքելական մաքուր վիճակին»: Եթէ իրաւ է այս, Բարեպաշտականները կա՛մ տգէտ ըլլալու էին Հայոց Եկեղեցին պատմութեան նկատմամբ, եւ կամ ալ՝ միամիտ արկածախնդիրներ եւ զոհը իրենց հոգեւոր ծայրայեղ նախանձախնդրութեան: Անոնք շատ լաւ գիտէին հայ եկեղեցական պատմութիւնը: Անոնք գիտցած ըլլալու էին նաեւ, որ Հայոց Եկեղեցին դարերով դիմադրած էր Յոյն եւ Լատին Եկեղեցիներու ոտնձգութեանց, եւ արիւնալի պայքարներ մղած՝ զանազան աղանդներու դէմ, եւ թէ՛ կարելի չէր նման բարեկարգութիւն մը կատարել մէկ օրէն միւսը: Բարեկարգչական այս լողունքին աղբիւրը Բարեպաշտական Միաբանութիւնը չէր, այլ՝ միսիոնարութիւնը: Կը կասկածիմ որ միսիոնարութիւնը այդ արմատական բարեկարգութիւնը առաջադրեց շատ միամտաբար, չըսելու համար տգիտաբար: Ամէն կասկածէ վեր է, թէ կային միսիոնարներ որոնք համոզուած էին ասոր: Թուրքիոյ միսիոնարներուն նիւթականը հայթայթող կազմակերպութիւններն ու կեդրոնական Մարմինը կ'ուզէին տեսնել աւելի արագ եւ շօշափելի արդիւնք մը: Ասոր մէջ չարամտութիւն չկար, այլ՝ Յիսուս Քրիստոսի թագաւորութիւնը ամէն տեղ հաստատուած տեսնելու բուռն իղձ մը: Դժբախտաբար, անոնք նոյնացուցին Քրիստոսի թագաւորութիւնը ամերիկեան տիպի Բողոքականութեան հետ: Իմ անկողմնակալ ու սպառիչ ուսումնասիրութիւններուս մէկ եզրակացութիւնը կրնամ համարել սա տեսութիւնը, թէ Բարեպաշտական Միաբանութիւնը եւ միսիոնարութիւնը երկու տարբեր բաներու մասին կը խօսէին: Առաջինը՝ իր Մայր Եկեղեցին կ'ուզէր հոգեւորապէս՝ արթնցնել շեշտը դնելով Աւետարանին փրկութեան պատգամին վրայ: Իսկ միսիոնարութեան ծրագիրը Հայոց Եկեղեցին պահելով հանդերձ՝ աւելի արմատական յեղաշրջում մը յառաջ բերել էր անկէ ներս: Արդար ըլլալու համար ըսենք նաեւ, թէ այս չէր միսիոնարութեան սկզբնական շարժառիթը, ոչ ալ միսիոնարներուն բոլորը համակարծիք էին Հայոց Ե-

կեղեցիին հաստատած կարգերը խախտելու: Ու քանի որ անկարող էին արմատական այդ յեղաշրջումը կատարել Մայր Եկեղեցիին մէջ՝ անոնք ծրագրեցին գործադրել յաջորդ կարելիութիւնը, այսինքն՝ ամերիկեան բողոքականութեան տիպով անջատ եկեղեցիներ հաստատել:

Հոս անհրաժեշտ է կէտ մը յատակացնել: Ամերիկեան Բողոքական միսիոնարութեան թիրախը հայ ժողովուրդը ու Հայոց Եկեղեցին չէին ու չեղան ոչ մէկ ատեն: Միսիոնարները չեկան Թուրքիա Հայոց Եկեղեցին ներսէն գրաւելու ու ամբողջ հայութիւնը Բողոքական դարձնելու: Բողոքական միսիոնարներուն նպատակն էր ամբողջ Մերձաւոր Արեւելքի մէջ իրենց գիտցած քրիստոնէութիւնը հաստատել: Սակայն, շուտով անդրադարձան տեղական գործօններուն եւ անոնց յարուցած արգելքներուն, երբ փորձեցին հաստատուիլ յատկապէս Երուսաղէմ, Լիբանան, Սուրիա, եւ Թուրքիա: Միսիոնարներէն ոմանք կը հաւատային, թէ Քրիստոսի Երկրորդ Քալուստը տեղի պիտի չունենար մինչեւ որ հրեաները Քրիստոսը չընդունէին: Ահա թէ ինչո՞ւ համար Հրէաստանը եղաւ իրենց առաջին կայանը: Հրեաներէն շատ չքաջալերուեցան, մանաւանդ որ իրենցմէ առաջ ուրիշ միսիոնարութիւններ արդէն Երուսաղէմի մէջ հաստատուած էին: Լիբանանի մէջ հանդիպեցան Կաթոլիկ զօրաւոր հակազդեցութեան մը, ուստի իրենց համար կեդրոն ընտրեցին Մալթա կղզին: Սակայն երբ Յոյները պատերազմի մտան Թուրքիոյ դէմ իրենց անկախութեան տիրանալու համար՝ անկէ փոխադրուեցան Զմիւռնիա: Առաջին միսիոնարը, Ուիլյըմ Կուտէլ, Թուրքիա ոտք կոխեց 1831ին: Անոր համար ուրախ եւ բարեբաստիկ անակնկալ մը եղաւ հայ քրիստոնեաներու առկայութիւնը: Բայց այս միսիոնարը, ու յետագային իրեն միացող այլ գործիչներ, սխալ ատենին հաստատուեցան հոն: Պոլսահայ կեանքը հազիւ թէ խաղաղած էր Առաքելականներու եւ Կաթոլիկներու միջեւ 130 տարիներէ ի վեր մղուող ամօթալի ու արիւնալի հակամարտութեանց ընդհատումով՝ երբ Բողոքական կոչուած աղանդ մը բեմ մտաւ: Եւրոպայի Կաթոլիկ պետութիւններու ճնշումին տակ, նաեւ Վատիկանի ազդու գործունէութեան իբրեւ արդիւնք 1831ին, Օսմանեան պետութիւնը անջատ համայնքի (նիլլէք) ճանաչում տուաւ հայ կաթոլիկներուն: Ասոնք այլեւս պէտք չունէին Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքին դիմելու իրենց եկեղեցական ու քաղաքային կարիքներուն համար: Անոնք դուրս եկած էին Պատրիարքին իշխանութենէն եւ Բարձրագոյն Դրան հետ իրենց ունեցած գործերը կը կատարուէին Կաթոլիկ Առաջնորդարանին միջոցաւ:

2. ԵՐԿՍԱՅՐԻ ԳՍՐՅԵՐ ԵՒ ՆԱԽԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ամերիկացի կամ եւրոպացի միսիոնարներու Թուրքիա մուտքը ու յարաճուն գործունէութիւնը երկսայրի հարցերու եւ նախընտրութիւններու

առջև դրին առնչակից բոլոր տարրերը: Ամերիկացի միսիոնարներ իրենք զիրենք գտան նախատեսուածէն բոլորովին տարբեր կացութեան մը մէջ: Ինչպէս յիշեցինք նախապէս՝ անոնք ստիպուեցան փոխել իրենց առաքելութեան դաշտը: Հայերու մասին աղօտ գաղափար մը միայն ունէին, որ դժբախտաբար շատ քիչեր փորձ րին աւելի լաւ ճանչնալու զանոնք: Միսիոնարները Հայոց Եկեղեցիին ու Հայերու մօտ տեսան յետամնաց, նախապաշարուածներով եւ աւանդութիւններով շղթայուած ժողովուրդ մը եւ հաստատութիւններ: Անոնց հակակաթողիկ դաստիարակութիւնն ու կեցւածքը, միացած իրենց անհատապաշտ քրիստոնէական հաւատքին ու հոգեւորութեան, անյարիր էին Իսլամ, Կաթոլիկ, Ուղղափառ, ու Հայ Առաքելական կրօնական հասկացողութեան եւ կենցաղին: Միսիոնարներէն ոմանք մօտեցան մեր պատրիարքներէն ու բարձրաստիճան եկեղեցականներէն ոմանց, որոնք շատ բարեացակամ գտնուեցան իրենց հանդէպ: Նոյնիսկ դասը նստեցուցին զանոնք, որպէսզի մասնակից դառնային արարողութեանց: Մատթէոս Արք. Չուխաճեանը, որ յետոյ պատրիարք եղաւ եւ հայածեց աւետարանականները՝ եղաւ միսիոնարներուն առաջին բարեկամներէն մէկը: Սակայն, միսիոնարներուն վարմունքը եւ կարգ մը արտայայտութիւնները խրտչեցուցին եկեղեցականներն ու ժողովուրդը:

1836ին միսիոնարներն սկսան աւելի աշխուժ կերպով գործել: Սկսան իրենց բնակարաններուն մէջ պաշտամունքներ, աղօթաժողովներ եւ Աստուածաշունչի սերտողութիւններ կատարել, որոնք բաց էին ժողովուրդին առջև: Շատ չանցած բարձրագոյն մակարդակով եւ որակաւոր դրպրոցներ բացին՝ շուքի մէջ ձգելով հայ դպրոցներն ու ուսումնարանները: Բարեպաշտականներէն ու ժողովուրդէն ոմանք ոչ միայն անոնց պաշտամունքներուն մասնակցեցան՝ այլեւ սկսան հաղորդութիւն առնել միսիոնար պատուելիներուն ձեռքէն: Այնպէս կը թուի, թէ միսիոնարները յուսահատ էին Հայոց Եկեղեցին բարեկարգելու իրենց հոգեւոր բայց միամիտ փառասիրութիւններէն եւ որոշած՝ անջատ բողոքական եկեղեցիներ հաստատել իրենց հովանաւորութեան ներքեւ: Անոնք կը գործէին Յիսուսի ու աւետարաններուն պատուէրներուն համաձայն, այսինքն՝ Աստուծոյ թագաւորութիւնը կը քարոզէին, մեղաւորները դարձի կը բերէին, ժողովուրդը կը դաստիարակէին, հիւանդները կը բժշկէին, ու բարիք կը գործէին ժողովուրդին մէջ: Միւս կողմէն՝ բարեպաշտականները ժողովուրդին հասկցած լեզուով գրուած Աստուածաշունչ եւ հոգեւոր գրականութիւն կը տարածէին Թուրքիոյ հայաշատ վայրերուն մէջ: Ասոնց բոլորը օգտակար եւ հաճելի նորութիւններ էին հայ ժողովուրդին համար, որոնցմէ զրկուած էր ան դարերէ ի վեր: Այսպիսի աւետարանչական գործունէութիւն մը անշո՛ւշտ որ բարբար արդիւնք պիտի ունենար: Այս կերպով, միսիոնարներուն հետեւողներուն թիւը օրէ օր աւելցաւ: Մարդիկ եւ

կիններ ուրիշներու ներկայութեան համար ճակօրէն խոստովանեցան իրենց մեղքերն ու յանցանքները ու ինքնարուեստ աղօթքներով ներում խնդրեցին Աստուծոյ՝ եւ իրարմէ: Անոնք վկայելու սկսան իրենց մէջ յառաջ եկած փոփոխութեան եւ իրենց ընտանիքներուն մէջ տիրող զարմանալի սիրոյն եւ համերաշխութեան մասին: Տուներու մէջ աղօթաժողովներ ունեցան եւ մարդիկ ու կիններ յանպատրաստից բարեխօսական աղօթքներ ըրին իրենց անձերուն, հարցերուն, եւ իրենց ընտանիքներուն անապաշխար անդամներուն համար՝ առանց մոռնալու նաեւ իրենց Մայր Եկեղեցին՝ անոր հոգեւոր բարեկարգութեան համար: Արդար ըլլալու համար, պէտք է աւելցնել, թէ միսիոնարներն ու անոնց հետեւորդները այլեւս չէին ծածկեր իրենց վերապահութիւնները Հայոց Եկեղեցիին նկատմամբ, ու ոմանք, սխալ կամ շիտակ, ու մերթ զգացումներէ տարուած, կը քննադատէին անոր հաւատալիքները եւ կղերականներուն անտարբերութիւնը ժողովուրդին հոգեւոր կեանքին ու կարիքներուն նկատմամբ: Մեզի համար անկարելի է, անշուշտ, որոշել թէ ո՞վ էր նախայարձակը եւ ո՞վ՝ հակաարձակողականի անցնողը:

3. ՅԱՅՏՆԻ ԿԱՍ ԳԱՂՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Ինչպէս նախընթաց Առաքելական եւ Կաթողիկ հակամարտութեանց՝ նոյնպէս նաեւ այս նոր տագնապին ընթացքին եղան պետութիւններ եւ կրօնական համայնքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով արգելքներ յարուցին Բողոքականութեան թուրքիա մուտքին ու տարածման: Առաջին կարգի վրայ կու գային Վատիկանն ու անոր գործակալները թուրքիոյ մէջ: Քաղաքական գետնի վրայ մտահոգութիւններ ցոյց տուաւ նաեւ Յարական Ռուսիան: Յար Նիքոլա Ա. ը շատ հակառակ էր միսիոնարական գործունէութեան: Ան թուրքիոյ իր դեսպանին հրահանգեց, որ ամէն ջանք ընէ միսիոնարները թուրքիայէն հեռացնելու համար: Կը պատմուի, թէ դեսպանը կանչեց միսիոնար մը եւ ըսաւ անոր. «Իմ Վեհափառ Տէրս, Յար Նիքոլա, թող պիտի չտայ, որ ամերիկեան միսիոնարներ թուրքիա մնան»: Միսիոնարին պատասխանը եղաւ հետեւեալը. «Իմ վեհափառ Տէրս, Յիսուս Քրիստոս, պատուիրած է մեզի, որ թուրքիոյ մէջ քարոզենք իր աւետարանը: Հետեւաբար, բնաւ հոգ չենք ըներ Յար Նիքոլայի հրամանները»: Յարը քաջալերեց թուրքիոյ մէջ ապրող յոյն եւ ուրիշ օրթոտոքսները որպէսզի դժուարութիւններ յարուցանէին միսիոնարական գործունէութեան դէմ: Այդ օրերուն էջմիածինի Կաթողիկոսը, Յովհաննէս Ը. Կարբեցին, քաջալերութիւն ստացած ըլլալով Յարէն, սկսաւ իր ազդեցութիւնը բանեցնել, Կ. Պոլսոյ Պատրիարք Պօղոս Թագթագեանի ու ամիրաներու վրայ, որպէսզի հալածէին միսիոնարներու հետեւորդ հայերը: Ասոր իբր հե-

տեւանք՝ 1839ին սկսան առաջին հալածանքները Բարեպաշտականներու դէմ:

Միւս կողմէ, սակայն Անգլիա չթողուց որ Ռուսիան, որ յաղթական ելած էր Ռուսո-Թրքական Պատերազմէն, աւելի զօրացնէր իր ազդեցութիւնը Թուրքիոյ մէջ: Հետեւաբար՝ քաղաքական նկատումներով տէր կանգնեցաւ միսիոնարներուն: Ու քանի որ այդ շրջանին Ամերիկայի Միացեալ Նահանգները դիւանագիտական կապեր չունէր Թուրքիոյ հետ՝ չկարողացաւ եւ չուզեցաւ մասնակցիլ քաղաքական այս մրցակցութեան: Միացեալ Նահանգները պարզ գործակատար մը ունէր Թուրքիոյ մէջ, որ առաւելաբար կը զբաղէր առեւտրական գործառնութեամբ: Անիկա նոյնիսկ իր դժգոհութիւնը յայտնեց միսիոնարներու զալուստին ու գործունէութեան դէմ: Գալով Թուրքիոյ՝ ան եւս քաղաքականութիւն խաղաց ներքին ու արտաքին ճակատներու վրայ՝ իր շահերուն ճամբով: Իսկ իր բարձրաստիճան պաշտօնեաները իրենց գրպանները լեցուցին Պատրիարքարանին եւ ամիրաներուն օգտակար դառնալով:

Իսկ հայերը, Առաքելական, Կաթողիկ, թէ աւետարանականամիտ, պարզապէս խաղաքարտեր եղան միջազգային եւ միջկրօնական մրցակցութեան մէջ: Ամերիկացի միսիոնարները քաղաքական գործիչներ չէին, ոչ ալ քաղաքականութիւն վարեցին, այլ Քրիստոսի աւետարանը քարոզեցին ամերիկեան եւ բողոքական տարազ մը հագցնելով անոր: Անոնք համոզուած էին, որ իբրեւ սպիտակացեղ ամերիկացի բողոքականներ՝ իրենք պարտականութիւնն ունէին Քրիստոնէութիւնը տարածելու հեթանոս երկիրներու մէջ, ու նաեւ ճշմարիտ աւետարանով բարեկարգելու հին եկեղեցիները: Անոնք միայն դար մը ետք անդրադարձան, որ շիտակ չըրին իրենց մշակոյթը եւ իրենց Բողոքական Քրիստոնէութիւնը պարտադրելով ուրիշ կրօններու եւ մշակոյթներու վրայ: Կարգ մը միսիոնարներ նոյնիսկ ընդունեցին խոնարհաբար թէ Թիսուսի մէկ խօսքին համաձայն՝ ամերիկացի քրիստոնեաները ջանացին ուրիշ ազգերու եւ կրօններու աչքերուն մէջ գտնուող շիւղերը հանել՝ փոխանակ իրենց աչքերուն գերանները հանելու: Ասիկա ակնարկութիւն մըն էր սեւամորթներուն եւ բնիկ կարմիր հնդիկներուն հանդէպ իրենց ոչ-քրիստոնէական վերաբերմունքին:

4. ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀԱԿԱՂԱՐՁՈՒԹԻՒՆԸ

Արդարեւ դժուար կացութեան մը առջեւ կը գտնուէր Կ. Պոլսոյ Պատրիարքութիւնը:

Հայոց Եկեղեցիին իշխանութեան վիճակը վատ էր ոչ միայն հոգեւորապէս ու բարոյապէս՝ այլ վարչական ու ներքին քաղաքական մարզերու մէջ ալ անելի մատնուած էր անիկա: Իրարու յաջորդող պատրիարքները

կամ անկարող էին, եւ կամ չէին փափաքեր իրերու վիճակը փոխել: Մէկ կողմէ ամիրաներու հետ՝ իսկ միւս կողմէ կառավարութեան հետ անդադար քաշկռտութի մէջ էին անոնք իրենց Աթոռը պահպանելու: Անոնցմէ կ'ակնկալուէր կառավարել եւ ուղղութիւն տալ ենթակայ թեմերուն, եւ հոգեւոր ու բարոյական առաջնորդութիւն՝ ժողովուրդին: Գործաւոր կամ արհեստաւոր դասակարգը արթնցած ըլլալով կը պահանջէր բաժին ունենալ ազգային հաստատութիւններու եւ յատկապէս դպրոցներու հոգարար-ձուլթեանց մէջ ու մերթընդմերթ դասակարգային բախումը անխուսափելի կը դառնար ամիրաներու հետ: Ու այս բոլորին վրայ, կրօնական այլախոհները, Կաթոլիկ եւ այսպէս կոչուած Բողոքական, աւելի եւս կը բարդացնէին արդէն բարդ կացութիւնը:

Միսիոնարներու ու Բարեպաշտականներու գործունէութիւններուն իրրեւ հակադարձութիւն՝ Պատրիարքարանը, ամիրաներու հետ գործակցաբար, ձեռք առաւ հետեւեալ միջոցները.—

ա. Ազգարարեց Բարեպաշտականներու առաջնորդներուն եւ խրատեց զանոնք անձնապէս, որ խզեն իրենց յարաբերութիւնները միսիոնարներու հետ: Առիթով մը Մատթէոս Պատրիարք նոյնիսկ թելադրեց, որ իրենց հաւատամքը եւ գաղափարները ազատ են պահելու՝ պայմանաւ որ ժողովուրդին մէջ չտարածեն:

բ. Որպէսզի դաս դառնայ ուրիշներուն՝ քսորել տուաւ անոնցմէ ոմանք, իսկ աւելի համարձակները՝ բանտարկեց: Կառավարութեան կողմէ արտօնուած էին պատրիարքները նման պատիժներ գործադրելու ապստամբներու դէմ:

գ. «Լուծիչ Տարակուսանաց» անունին տակ ասուլիսներ կազմակերպեց, եւ այն օրերու լաւագոյն աստուածաբաններէն Տէրոյեանց Յովհաննէս Չամուրճեանին պարտականութիւն տուաւ որ վիճարանութեամբ տարհամոզէ բողոքականամիտները, ինչ որ արդիւնք չտուաւ: Ընդհակառակը, այդ ժողովները պատճառ եղան որ Բարեպաշտականներու դիրքը զօրանայ:

դ. Ամէն միջոց գործածուեցաւ խափանելու, եւ նոյնիսկ փակել տալու միսիոնարական դպրոցները, ուր հարիւրաւոր հայ մանուկներ եւ երիտասարդներ արդիական ուսումի հետ մէկտեղ կ'ամբարէին կրօնական գիտելիքներ:

ե. Փիլոնագուրկ ըրաւ ու մօրուքն ածիլել տուաւ այսպէս կոչուած ապստամբ քահանաներուն, որոնք կը գործակցէին Բարեպաշտականներու հետ:

զ. Բոլոր եկեղեցիներուն խորաններէն կոչեր ուղղուեցան ժողովուրդին, որպէսզի ամէն յարաբերութիւն խզեն այդ նոր աղանդին հետեւորդներուն հետ: Կոչերէն մէկը ունէր հետեւեալ բովանդակութիւնը.— «Ով որ

ունի զաւակ, եղբայր, ազգական, գործի ընկեր, բարեկամ, եւլն., եւ գիտէ անոնց յիշեալի (Վրթանէս Քահանայի՝ որ Բարեպաշտական էր—ՊՆՏ.) համախոհ եւ գաղափարակից լինելն, եթէ անոր հաց կամ ջուր տայ եւ բարեւ տայ առնէ՝ թող գիտնայ այնպիսին թէ իր հոգին պիտի կորսնցնէ մատնուած ըլլալով սատանային»:

է. Տաներէց քահանաներու միջոցաւ թուղթեր ղրկուեցան այն ընտանիքներուն որոնք այդ նորահնար աղանդին հետեւողներ ունէին, եւ ստորագրութիւններ առին անոնցմէ՝ հաստատելէ ետք թէ անոնք հետեւած էին Պատրիարքին հրահանգին եւ իրենց տուներէն վտարած ու ժառանգութենէ զրկած կին, ամուսին, եւ զաւակներ, որոնք մոլորած էին:

ը. Եկեղեցիներու խորաններէն նզովուեցան Բարեպաշտականներու հետեւորդները եւ արտաքսուեցան Հայոց Եկեղեցիէն:

թ. Պատրիարքարանի կամ արհեստապետերու կողմէ արհեստաւորներու եւ առեւտրականներու համար տրուած երաշխաւորութիւնները՝ յետս կոչուեցան, որով, աղանդին յարողները անգործ մնացին: Անոնք որոնք վարձակալներ էին՝ դուրս դրուեցան: Պատրիարքարանը եւ առաջնորդարանները մերժեցին կատարել անոնց պսակները, մկրտութիւնները եւ թաղումները եւ կամ ստորագրել քաղաքային ու կառավարական թուղթերը:

ժ. Մատթէոս Պատրիարք հրատարակեց Հաւատոյ Դաւանագիր մը, զոր պարտէին ստորագրել անոնք որոնք կ'ուզէին Պատրիարքարանին եկեղեցական ու քաղաքային ծառայութիւնները ստանալ: Այս մէկը վերադարձի ու համախոհութեան բոլոր կամուրջները քանդեց, քանի որ, այդ Հաւատոյ Դաւանագիրը որուն բովանդակութեան վրայ պիտի ծանրանայ մեր յաջորդ դասախօսութեան մէջ՝ բոլորովին տարբեր էր Մայր Եկեղեցիին կողմէ ընդունուած ու պատմական Հաւատոյ Հանգանակէն:

5. ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻԻՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Եթէ բարեպաշտականները կը խորհէին կարգ մը զիջումներ ընել՝ Պատրիարքին այս ոչ կանոնական Դաւանագիրին դիմաց, աւելի եւս կարծրացան իրենց դիրքերուն վրայ: Վերջապէս, հալածանքներէն ու չարչարանքներէն ազատուելու համար անոնք որոշեցին կազմակերպուել իբրեւ անջատ եկեղեցի: Այս պատճառով էր որ անոնք դիմեցին միախոնարներու: Բարեպաշտականները կը խորհէին որ Մայր Եկեղեցիէն իրենց բաժանումը ժամանակաւոր էր ու կարելի պիտի ըլլար վերադառնալ երբ աւելի լայնախոհ եւ լուսամիտ Պատրիարք մը գար իշխանութեան գլուխը:

Միախոնարները աւելի քան պատրաստ էին իրենց հետեւորդներուն օգ-

նելու: Նոր Եկեղեցիի մը կազմաւորման համար պատրաստեցին պաշտամունք—հանդիսութեան յայտագիր մը, որ գործադրուեցաւ 1 Յունիս, 1846ին, միսիոնար Վեր. Հ.Ճ.Օ. Տուայթի բնակարանին մէջ, մասնակցութեամբ 7 ամերիկացի ու 2 սկովտիացի ձեռնադրեալ Հոգեւոր Հովիւներու: Անշուշտ այս նոր կազմուելիք եկեղեցին պէտք ունէր անունի կամ յարանուանութեան մը: Ահա այս կէտին մէջ էր որ ի յայտ եկաւ Հիմնադիր Անդամներուն — 37 այր եւ 3 կին — հաստատ ծրագիրը եւ մտադրութիւնը: Անոնք միաբերան յայտարարեցին, թէ նպատակ չունին օտար ոչ մէկ յարանուանութեան միանալու կամ անոնցմէ մէկուն կամ միւսին անունով ճանչցուելու: Անոնք ըսին, «Մենք Ս. Աւետարանին աշակերտած եւ անոր հոգեկեցոյց սկզբունքները արդէն որդեգրած ըլլալով՝ կը փափաքինք մեր մայրենի եկեղեցին իր նախկին առաքելական ուղղափառութեան ու մաքուր պարզութեան վերածել. վասն որոյ որոշած ենք ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ կազմուել եւ ուրիշ ոչ մէկ բան»:

Չէր բաւեր իբրեւ Եկեղեցի կազմակերպուիլը՝ այլ պէտք էր ճանչցուիլ նաեւ իբրեւ անկախ միլլէթ, որպէսզի կարենային վայելել կառավարական պաշտպանութիւն եւ Պատրիարքարանէն անկախ իրենց քաղաքային իրաւունքներուն տիրանալ, եւ պսակ, մկրտութիւն, ու թաղում կատարել: Մինչ այդ՝ Պատրիարքարանին նախաձեռնած հալածանքները աւելի սաստկացան ու Բարեպաշտականները, որոնք այժմ ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ կը կոչուէին, դիմեցին միսիոնարութեան, որ Անգլիոյ դեսպանին միջամտութիւնը խնդրէ: Այդ օրերուն Անգլիոյ դեսպանն էր մեծանուն ու մեծահոգի Սըր Սթրեթֆորտ Քենինկը, որ ազնուաբար ընդունեց Հայ Աւետարանական պատգամաւորութիւնը եւ ընթացք տուաւ անոնց խնդրանքին: Դեսպանը ինքն ալ պատգամաւորութեան հարց տուաւ թէ ի՞նչ անուն կ'ուզէին առնել իբրեւ եկեղեցի ու համայնք: Շատ յատկանշական է պատգամաւորութեան տուած պատմական պատասխանը. «Մենք յարանուանութեանց վրայ տեղեկութիւն չունինք եւ եղած յարանուանութեանց ոչ մէկուն յարելու պէտք ունինք. մենք ազգաւ հայ ենք, եւ սուրբ Աւետարանը մեզի հաւատոյ եւ վարուց կանոն ընտրած ըլլալով՝ միայն Հայ Աւետարանական կ'անուանուինք, եւ մեր եկեղեցին ալ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ անուանուած է. ուրիշ յարանուանութիւն ընդունած չենք եւ չենք ուզեր ընդունիլ: Աղօթող ենք մեր օգոստափառ վեհապետին արեւշատութեանն ու Օսմանեան մեծագոր տէրութեան բարօրութեանն ու խաղաղութեան համար, ու աղօթող ենք միշտ ակնկալելով որ՝ կանուխ թէ ուշ ՄԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՐԵԼԻ ԱՆՈՒՆՈՎ ՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՄԻԱՆԱՆՔ ՎԵՐՍՏԻՆ ՇՆՈՐՀԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐ ԱՅԺՄ ՈՐՉԱՓ ՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒ ԲԵՐՄԱՄԲ ՄԵՐ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԲԱՃՆՈՒԱԾ ԵՆՔ»: Վերջապէս, 27 Նոյեմբեր, 1850ին, այս նորա-

կազմ եկեղեցին ճանչցուեցաւ իբրեւ օրինաւոր միլլէթ Սուլթան Ապտիւլ Մեճիտի յատուկ հրովարտակով եւ Ստեփան Սերովրէեան կարգուեցաւ անոր առաջին համայնքապետ: Հետաքրքրական է գիտնալ, որ Ստեփան աշխարհական մըն էր եւ եղբայրը՝ նախկին Պատրիարք Յակոբոս Սերովրէեանի, որ հալածեց Բարեպաշտականները:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԳ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Մեր այս երկրորդ դասախօսութիւնով պիտի ջանանք ներկայացնել Հայ Աւետարանական Եկեղեցիին առանձնայատկութիւնները վարդապետական եւ եկեղեցաբանական մարզերուն մէջ: Որո՞նք են այդ ինքնուրոյն յատկութիւնները, որոնք կը զատորոշեն Հայ Աւետարանական Եկեղեցին Հայոց Եկեղեցիէն, ու Հայ Աւետարանականը՝ Հայ Առաքելականէն:

Հոս փակագիծի մէջ յայտնենք, թէ այս դասախօսը կը հետեւի Օրմանեան Սրբազանին եւ կ'օգտագործէ Հայոց Եկեղեցի մակդիրը Մայր Եկեղեցիին համար: Ես ալ կը համաձայնիմ այս մեծանուն պատրիարքին հետ, թէ սխալ է Լուսաւորչական կոչել Մայր Եկեղեցին: Հայաստանեայց, Առաքելական, Ուղղափառ մակդիրները պատուանուններ են, որոնք ժամանակի ընթացքին աւելցուած են Հայոց Եկեղեցիին վրայ ապացուցանելու համար անոր վաւերականութիւնը եւ պատմական բնոյթը, թէ առաջին՝ անիկա Հայաստանի կամ հայաստանցիներու Եկեղեցի էր, երկրորդ՝ անիկա ուղղափառ էր, քանի որ յոյն եւ լատին եկեղեցիները կ'ամբաստանէին զայն ոչ—ուղղափառ ըլլալու յանցանքով, եւ երրորդ՝ առաքելական էր, եւ հետեւաբար հերձուած կամ հերետիկոս չէր: Ահա թէ ինչո՞ւ կարեւոր կը դառնայ այն բարեպաշտ բայց ոչ պատմական աւանդութիւնը՝ թէ Հայոց Եկեղեցին հիմնուած է Թադէոս եւ Բարթողիմէոս առաքելներու կողմէ: Մէկ խօսքով՝ յաւելեալ այս մակդիրներուն առաջինը աշխարհագրական ու ցեղային՝ իսկ երկրորդն ու երրորդը՝ ջատագովական ու պաշտպանողական բնոյթ ունին:

Երբ կը խօսիմ Հայ Աւետարանական Եկեղեցիին ինքնուրոյն յատկանիշերուն մասին, բնականաբար բաղդատութեան պիտի դնեմ զանոնք Հայոց Եկեղեցիին ինքնուրոյն յատկանիշերուն հետ: Իմ ինդրանքս այն է, որ այս հարցերուն մօտենանք ակադեմական մտքով ու հասկացողութեան հո-

գիտվ: Ստորագասութեան կամ գերագասութեան հարց ալ պէտք է յարուցանենք: Պէտք է դիտենք իւրաքանչիւր եկեղեցի զայն գոյութեան բերող Յիսուս Քրիստոսի եւ անոր առաքեալներուն կեանքին եւ ուսուցումներուն լոյսին տակ: Միւս կողմէ՝ պէտք է մոռնանք որ եկեղեցին աշխարհի մէջ է՝ հակառակ անոր որ իր էութեամբ աշխարհէն չէ ան: Եւ ահա այս երկու աշխարհներուն ունեցած ներգործութիւնները եկեղեցիին կեանքին վրայ անխուսափելի կը դարձնեն հակասութիւններն ու շփոթութիւնները: Այս կէտը պահենք մեր մտքերուն մէջ մինչ կը շարունակենք սերտել վարդապետական այն ազդակները որոնք հակադրեցին Բարեպաշտականները Հայոց Եկեղեցիին ու փութացուցին բաժանումը ու նոր եկեղեցիի մը կազմութիւնը: Ասիկա ընելու համար անհրաժեշտ կը նկատեմ կարգ մը հաստատումներ կատարել եւ բացատրութիւններ տալ:

Հոս ստիպուած կը զգամ դարձեալ բանալու փակագիծ մը: Դաւաճումքիւն եւ վարդապետութիւն բառերը տարբեր իմաստ ունին Եկեղեցիին պատմութեան եւ աստուածաբանութեան մէջ: Օրմանեան Սրբազանը իր Հայոց Եկեղեցին աշխատասիրութեան մէջ շատ յստակօրէն կը զանազանէ այս երկուքը իրարմէ: Վարդապետութիւնը դաւանական հեղինակութիւն եւ ուժգնութիւն չունի, կ'ըսէ Օրմանեան: Դաւաճումքիւնը Աստուծոյ իօսքէն քաղուած, ու Առաքեալներու կողմէ կատարուած հաւատքի ճշգրիտ յայտարարութիւն է, որ պէտք է ընդունուի իբրեւ ճշմարտութիւն: Իսկ վարդապետութիւնները հաւատքի նոյն յայտարարութենէն քաղուած ու ճշմարտանման եզրակացութիւններ են, որոնք չունին դաւանութիւնի հեղինակութիւնը: Վարդապետութիւնները կրնան փոխուիլ ու տակաւին ընդունելի ըլլալ՝ եթէ չհակասեն կամ չժխտեն դաւանութիւնը: Այս բացատրութենէն մեկնելով կրնանք վստահօրէն յայտարարել, թէ սխալ է դաւանափոխ կոչել Հայ Աւետարանական Եկեղեցին, ու հայ աւետարանականները, ինչ որ յաճախ կը կատարուի տգիտաբար եւ կամ չարամտաբար: Հայոց Եկեղեցին ու Հայ Աւետարանական Եկեղեցին կը զանազանուին իրարմէ եկեղեցաբանական, վարդապետական կամ աստուածաբանական մարզերու մէջ, որոնք ենթակայ են փոփոխութեան: «Դաւանութիւնը», կ'ըսէ Օրմանեան, «կը պատկանի հաւատքին, իսկ վարդապետութիւնը՝ ուսման եւ աստուածաբանութեան»:

Ա. ԸՆԴՀԱՆՐԱՎԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀԱՒԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿՆԵՐԸ

Հետաքրքրական պիտի ըլլար առանձնապէս սերտել Հաւատոյ Հանգանակներու պատմութիւնը, սակայն ասիկա դուրս կը մնայ մեր դասախօսութեանց ծիրէն: Բաւ է ըսել, թէ այդ հանգանակները պատահականօրէն չգրուեցան՝ այլ երբ հրեւիտիկոսական շարժումներ եւ գաղափարներ

սկսան շրջիլ ժողովուրդին մէջ՝ Եկեղեցական Հայրերը որոշեցին քրիստոնէական հաւատքը հանգանակներով սահմանաւորել ու այսպէսով պաշտպանել զայն: Հետեւաբար՝ զանոնք ընդունողները դուրս դրուեցան Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցիէն: Անոնք ոչ միայն հերետիկոս անուանուեցան՝ այլ սաստկօրէն հալածուեցան: Հաւատոյ Հանգանակները իրենց ամէնէն խտացեալ ձեւին մէջ կը ներկայացնեն Տէր Յիսուսի, ու ապա՝ առաքելներու կողմէ կատարուած հաւատքի վկայութիւնները եւ խոստովանութիւնները: Այս վկայութիւնները պէտք է ընդունէին եւ սեփականացնէին անոնք՝ որոնք կը փափաքէին Քրիստոնեայ դառնալ եւ մկրտուիլ: Այս արարողութիւնը կը կատարուէր հարց ու պատասխանի կերպով, այսինքն՝ մկրտող պաշտօնեան հարցումներ կ'ուղղէր եւ ամէն անգամ որ թեկնածուն շիտակ պատասխան տար՝ պաշտօնեան զայն ջուրի մէջ կը մխրճէր վկայութեան կանչելով Սուրբ Երրորդութիւնը: Յետագային, այսինքն, հինգերորդ դարուն ընդհանրապէս, այդ վկայութիւնները շարադրուեցան ու կազմեցին պատմական երկու Հաւատոյ Հանգանակներ, որոնք կը կոչուին Առաքելական Հանգանակ եւ Նիկիական Հանգանակ: Այս երկրորդը երկիւղածութեամբ կ'արտասանուի Հայոց Եկեղեցիին մէջ Սուրբ Պատարագի եւ մասնաւորապէս Խոստովանանքի եւ Սուրբ Հաղորդութեան ընթացքին: Բարեպաշտական Միաբանութիւնը ու ներկայ Հայ Աւետարանական Եկեղեցին կ'ընդունին այս հանգանակները կէտ առ կէտ ու կ'արտասանեն զանոնք յատուկ պարագաներու: Որպէսզի մեր կատարած բաղդատութեանց մէջ ապացուցուի թէ ուղղափառ է Հայ Աւետարանական Եկեղեցիին դաւանանքը, ու վերցուի անոր վրայէն դաւանափոխութեան ամբաստանութիւնը՝ հոս պիտի վերարտադրենք այդ երկու Հաւատոյ Հանգանակները:

● Առաքելական Հանգանակ

Կը հաւատամ ամենակալ Հօր Աստուծոյ, երկնի եւ երկրի Ստեղծողին, եւ անոր Միածին Որդւոյն, մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսի, որ յղացաւ Սուրբ Հոգիէն, ծնաւ Մարիամ կոյսէն, չարչարուեցաւ Պոնտացի Պիղատոսի օրով, խաչուեցաւ, մեռաւ եւ թաղուեցաւ, եւ երրորդ օրը յարեաւ մեռեալներէն, երկինք համբարձաւ եւ ամենակալ Հօր Աստուծոյ աջ կողմը նստաւ. անտի պիտի գայ դատել կենդանիները եւ մեռեալները: Կը հաւատամ Սուրբ Հոգւոյն, ընդհանրական սուրբ Եկեղեցւոյն, սուրբերու հաղորդութեան, մեղաց թողութեան, մարմնոյ յարութեան եւ յաւիտենական կենաց: Ամէն:

Երկրորդ Հաւատոյ Հանգանակը, որ կը կոչուի Նիկիական Հանգանակ, աւելի վարդապետական բնոյթ ունի քան թէ դաւանական: Մինչ Առաքելական Հանգանակը կէտ առ կէտ Նոր Կտակարանի վկայութիւններէն մէջը բերուած է՝ Նիկիական Հանգանակը իրեն թիրախ ունեցած է Արիոսականութեան աղանդը, որ չէր հաւատար Քրիստոսի Աստուածորդի ըլլալուն: Այս Հանգանակը բնոյթով աւելի ջատագովական է քան թէ վկայարանական: Սակայն, ինչպէս յիշեցինք վերը, Բարեպաշտականները եւ Աւետարանական Եկեղեցին կը հաստատեն զայն եւ կ'ընդունին իբրեւ ուղեցոյց իրենց դաւանութեան: Այս Հանգանակը ծնունդ առաւ Նիկիոյ Ընդհանրական Խորհրդաժողովին մէջ, 325թ.ին, սակայն, աւելի ուշ դասաւորուեցաւ ու ստացաւ այս վերջին ձեւը:

● Նիկիական Զանգանակ

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տէր Եփսոսս Քրիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ Միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր՝ որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք, որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան՝ իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն՝ Հոգւովն Սրբով: Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուրն յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր, ի դատել զկենդանիս եւ զմեռեալս: Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան:

Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յԱւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զԱռաքեալսն եւ բնակեցաւ ի սուրբսն: Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի: Ի մի Մկրտութիւն, յԱպաշխարութիւն, ի Քաւութիւն եւ ի Թողութիւն մեղաց: Ի Յարութիւն մեռելոց, ի Դատաստանն յաւիտենից, հոգւոց եւ մարմնոց, յԱրքայութիւն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականսն:

Բ. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆՑ ՈՒ ԴԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՇՈՒՐՁ

Հիմա քննարկենք Մատթէոս Պատրիարքին եւ Բարեպաշտականներուն ու Հայ Աւետարանական Եկեղեցիին հաւատքի յայտարարութիւնները՝ վերը դրուած երկու դաւանագիրերու լոյսին տակ:

1. Առաջին Ծակատում

Ասիկա տեղի ունեցաւ 1845ին, Մատթէոս Չուխաճեան Պատրիարքին նախաձեռնութեամբ եւ դրողումով: Հազիւ տարի մը եղած էր Պատրիարք ընտրուելուն՝ երբ իրեն համար մարտահրաւէր նկատեց այսպէս կոչուած բողոքականները հաշուեյարդարի ենթարկելը: Մեր առաջին դասախօսութեան մէջ յիշեցինք, թէ Մատթէոս Եպիսկոպոս, որ Չմիւռնիոյ Առաջնորդ էր, միսիոնարներուն հետ բարեկամացաւ առաջին օրէն իսկ: Սակայն, յետագային սառեցուց իր յարաբերութիւնը անոնց հետ՝ երբ զգաց որ ամիրաները լաւ աչքով չէին դիտեր միսիոնարներու գործունէութիւնը: Իր աչքը Պատրիարքարանի վրայ էր, եւ անոր պիտի կարենար հասնիլ եթէ թօթափէր իր վրայէն միսիոնարական համակրութիւնը: Իրեւ անձ՝ իր նկարագիրին մասին վկայութեան կը կանչեմ Պատրիարքարանի իր անձնական քարտուղարը, Աւետիս Վարժապետ Պէրպէրեանը, որ նաեւ հեղինակն է Պատմութիւն Հայոց – 1772–1860 հատորին, ինչպէս նաեւ ժամանակագրական ուրիշ աշխատութիւններու: Ան կը գրէ, ակնարկելով Չուխաճեանի, «միանգամայն փառասէր էր եւ նախանձոտ ընդ փառս այլոց, եւ հաստատ յառաջադրութիւն մտաց իւրոց, զոր ոչ կամէր փոխել, թէեւ լինէր ինքեան այն վնաս մեծ»: Արդար ըլլալու համար պէտք է ըսենք որ Պատրիարքը նախ ջանաց սիրաշահիլ Բարեպաշտականները, նոյնիսկ խոստումներ ընելով՝ եթէ անոնք հրապարակաւ չքարոզէին ու իրենք իրենց վերապահէին իրենց համոզումները:

Երբ տեսաւ որ Բարեպաշտականները տեղի չէին տար՝ այն ատեն ծրագրեց վիճարանական ասուլիսներ սարքել տուներու մէջ՝ «Լուծիչ տարակուսանաց» անուան տակ: Ասոր համար ան կարգեց Տէրոյնց Յովհաննէս Չամուրճեանը, որ ուսուցիչ ըլլալուն՝ կը կրէր «Պատուելի» տիտղոսը: Ան իրեն ընդդիմախօս ունեցաւ Արիստոյմ Իւթիւճեան անունով երիտասարդ մը, որ շատ բարեպաշտ էր եւ Աստուածաշունչի քաջամուտ, ու Մայր Եկեղեցիի մէջ գործօն անձ մըն էր, եւ ունէր նաեւ վերստին ծնունդի հոգեւոր փորձառութիւնը: Յետագային անիկա եղաւ նորակազմ Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիի առաջին ձեռնադրեալ հովիւր: Եթէ Արիստոյմ Իւթիւճեանի օգնեցին իր ստացած միսիոնարական – Բողոքական

ուսմունքը, առաւել իր անձնական հոգեւոր փորձառութիւնը՝ Տէրոյնց
 դիմեց կաթողիկ վարդապետութեանց, քանի որ, ըստ ժամանակակից հան-
 րածանօթ հրապարակագիրի մը՝ ան լատինական կրթութիւն ստացած էր
 ու հայանուն գաղտնի ունիթոր մըն էր, այսինքն, Վատիկանի գործակալ
 մը: Տէրոյնց պնդեց ու կառչած մնաց եկեղեցիին անսխալականութեան
 վրայ, իսկ Իւթիւճեան՝ Աստուածաշունչի անսխալականութեան: Առաջի-
 նը եկեղեցիին աւանդութիւններով փաստել կ'ուզէր իր վարդապետու-
 թեանց ճշգրիտ ըլլալը, իսկ երկրորդը հարց կու տար թէ Աստուածաշունչը
 ի՞նչ կ'ըսէր անոնց մասին: Տէրոյնց կ'ըսէր թէ մարդուն գործերը կարելոր
 են փրկութեան համար, իսկ Իւթիւճեան կը հակաճառէր թէ մարդուն
 հաւատքն էր որ կը փրկէր զայն ու կը մղէր օգտակար գործեր ընելու:
 Տէրոյնց կը ջատագովէր Մկրտութեան եւ Հաղորդութեան մէջ մեղքերու
 մեքենական թողութիւնը, իսկ Իւթիւճեան կը պնդէր թէ անոնք ներքին
 հոգեւոր փորձառութեան արտաքին խորհրդանշաններն էին, որոնք կը կա-
 տարուէին Քրիստոսի պատուէրներուն համաձայն: Մատթէոս Պատրիարք
 տեսաւ թէ այս վիճարանութիւնները աւելի կը ծառայէին Բողոքական տե-
 սակէտերու տարածումին՝ քան թէ սահմանափակումին, եւ ուստի հրա-
 մայեց դադրեցնել զանոնք: Արդարեւ՝ Պատրիարքը շատ նախանձախնդիր
 էր Մայր Եկեղեցիի հեղինակութեան եւ անոր աւանդութիւններու պահ-
 պանման: Հետեւաբար՝ ինք անձամբ այցելեց տարբեր եկեղեցիներ ու իր
 վարդապետական քարոզներով յարձակում շղթայագերծեց Բողոքական
 քարոզչութեան դէմ: Անշուշտ ասիկա իր պաշտօնին պարտաւորութիւնն
 էր, զոր պէտք էր որ կատարէր: Սակայն, ան գործածեց կառավարութեան
 իրեն տուած ուրիշ իրաւասութիւններ ալ, այսինքն՝ դիմեց պատժական
 միջոցներու, որոնց ակնարկեցինք մեր նախորդ դասախօսութեան մէջ: Յե-
 տագային, իր հրաժարական նամակին մէջ անիկա ներկայացուց նաեւ իր
 կատարած ծախքը, որ մօտ 40,000 դահեկանի հասած էր՝ այսպէս կոչուած
 Բողոքականները ետ փարախը բերելու համար: Ըստ իր զեկուցումին՝ ա-
 սիկա պատճառ եղաւ որ մայրաքաղաքին մէջ գտնուող 8000ի հասնող
 Բողոքականներու թիւը իջնէր 900ի: Իր հրապարակային ելոյթներուն ըն-
 թացքին Պատրիարք Չուխաճեան շատ նախատալից բառեր գործածեց նոր
 ազանդին առաջնորդներուն դէմ՝ զանոնք «ամբարշտութեան ազանդ»,
 «նորազանդ խաբբեաներ», «նզովեալ նոր ազանդ» կոչելով: Այս ազանդին
 կատարածները «ամբարտաւանութեան գիւտ, սատանայի թակարդ» էին՝
 ըլլալով «անխորութեան ազանդ» եւ «լայնարձակ ճանապարհ, որ կորուս-
 տի կը տանի»: Անոնք որոնք կը զղջային այս նոր ազանդաւորներուն հե-
 տեւած ըլլալուն համար՝ պարտէին խոստովանագիր մը ստորագրել ու
 ստանալ իրենց տաներէջ քահանաներուն վկայագրութիւնը: Ու տակաւին՝
 անոնք ստորագրելու էին Դաւանագիր մը, որուն իւրաքանչիւր յօդուածը

կը սկսէր «Կը խոստովանի՞ս եւ կ'ընդունի՞ս հարցումներով»: Այս արտակարգ ու աղիկամի Դաւանագիրը ստորագրողներ միայն կրնային վերստին ընդունուիլ եկեղեցիէն ներս, ու հետեւաբար՝ նաեւ հայ համայնքէն:

2. Մատթեոս Պատրիարքին Երաւանագիրը

Այս Դաւանագիրը կը բաղկանար 9 յօդուածներէ, որոնք Ընդհանրական Եկեղեցիի պատմական դաւանագիրերուն հետ ոչ մէկ աղբրս ունէին: Կարելի է հաստատել թէ անոնք առաւելաբար կը շօշափէին կարգ մը աւանդութիւններ եւ վարդապետութիւններ, որոնք կրնային ընդունուիլ կամ մերժուիլ Հայոց Եկեղեցիի ունէ անդամի կողմէ: Սակայն իբր հակազդեցութիւն հոգեւոր բարեկարգութիւն եւ ազատագրութիւն պահանջող այս նորելուկ աղանդին՝ Մատթէոս Պատրիարք ուզեց իր կամքը պարտադրել անոր հետեւորդներուն վրայ եւ դրաւ այնպիսի պայմաններ՝ որոնցմէ ոմանք նոյնիսկ Հայոց Եկեղեցիին վարդապետութիւններուն հակառակ էին: Պատրիարքը քինախնդրութեամբ լեցուած՝ որոշեց սպառնալից դաս մը տալ Բարեպաշտականներուն, եւ, հետեւաբար, աւանդութիւններուն եւ վարդապետութիւններուն տուաւ դաւանական ընոյթ եւ հեղինակութիւն:

Ի՞նչ պահանջեց Մատթէոս Պատրիարք:

ա. Միայն հաւատքը անկարող է փրկել մէկը: Բարի գործը եւ ընդհանուր եկեղեցիին հաւատքին դաւանութիւնը անհրաժեշտ են:

բ. Քրիստոսի եկեղեցին հաւատացեալներու տեսանելի միութիւնն է, որուն գլուխը Քրիստոսն է: Ան կ'առաջնորդուի Ս. Հոգիին միջոցաւ, հետեւաբար, ամենեւին չէ սխալած, ու հնար չէ որ սխալի: Ս. Գրոց մէջ չկայ ճշմարտութիւն մը, որ Ս. եկեղեցին գիտցած չըլլայ:

գ. Պէտք է ընդունիլ եկեղեցիին 7 Խորհուրդները – Սկրտութիւն, Դրոշմ, Ապաշխարութիւն, Հաղորդութիւն, Չեռնադրութիւն, Պսակ, եւ Վերջին Օծում: Այս Խորհուրդները կրնան տալ միայն օրինաւորապէս ձեռնադրուած կղերականները – կաթողիկոսը, եպիսկոպոսը, եւ քահանան, որոնք այս իշխանութիւնը առած են Քրիստոսէ՝ զիրենք ձեռնադրողին միջնորդութիւնով:

դ. Չմկրտուած մէկը եկեղեցիէն դուրս կը մնայ, ու փրկութիւն չկայ անոր համար, եւ ոչ ալ յաիտենական կեանքը կրնայ ժառանգել, եթէ նոյնիսկ ոչ մէկ մեղք գործած ըլլայ: Մէկը իր մեղքերուն թողութիւն չի ստանար եւ չի կրնար արձակուիլ, ու ոչ ալ յաիտենական փառքի արժանի կ'ըլլայ մինչեւ որ իր բոլոր մեղքերը, բոլոր մանրամասնութիւններով, չի խոստովանիր քահանային առջեւ, ու չի կատարեր անոր դրած ապաշխարանքը: Այս բոլորէն ետք, եթէ անձը կրկին մեղանչէ ու մեռնի, այն անձին հոգին կը մաքրուի ու յաիտենական փառքի արժանի կ'ըլլայ ե-

կեղեցիին աղօթքով, պատարագով, եւ յատուկ ողորմութիւնով:

ե. Ով որ չ'ընդունիր թէ Ս. Հաղորդութեան ընթացքին հացն ու գինին Քրիստոսի ճշմարիտ մարմնին ու արիւնին կը վերածուին, եւ այդ հաւատքով չի հաղորդուիր՝ այդպիսին յախտենական դատապարտութեան կ'ենթարկուի:

գ. Մարիամ Ս. Կոյսը Աստուածածին է. ան կոյս էր ծնանելու ատեն, ու մինչեւ վերջը կոյս մնաց: Ան արժանի է պատուրելու բոլոր սուրբերէն ատելի: Քրիստոսի արեամբ ներկուած ու օծուած Խաչափայտը երկրպագելի է: Սուրբերուն բարեխօսութիւնը Աստուծոյ ընդունելի է, եւ անոնց մասունքները եւ օծեալ պատկերները արժանի են յարգուելու: Աստուած հրաշքներ կը գործէ անոնց միջոցով:

է. Եկեղեցիին հաւատալ կը նշանակէ Քրիստոսի ընդհանրական Ս. Եկեղեցիին հաւատալ: Քրիստոնէական ծէսերը, արարողութիւնները, եւ պատուիրանները ասանդուած են Ս. Առաքեալներուն եւ անոնց հետեւող Ս. Հայրապետերուն միջոցաւ. հետեւաբար՝ պէտք է յարգել զանոնք եւ յանձնառու ըլլալ զանոնք կատարելու:

ը. Պէտք է ընդունիլ եկեղեցիին նուիրապետական բոլոր կարգերը, որովհետեւ անոնք Քրիստոսի փոխանորդներն են Ս. Եկեղեցին հովուելու եւ բարեկարգօրէն կառավարելու: Եթէ նոյնիսկ գէշ է եկեղեցականի մը վարքը, անոր կառավարած եկեղեցին հաւատքի մէջ սխալած չ'ըլլար, ոչ ալ արատ մը կու գայ եկեղեցիին:

թ. Նզովելի են այն անձերը եւ ընկերութիւնները որոնք կը յաւակնին թէ Ս. Հոգին կը մեկնէ իրենց Ս. Գիրքը, հետեւաբար կը մերժեն ընդունիլ եկեղեցիին մեկնաբանութիւնը: Ս. Աստուածածինը կը կոչեն Քրիստոսածին, կ'ուրանան անոր յաւետ կոյս ըլլալը, կը մերժեն երկրպագել Ս. Խաչին, յարգել սուրբերու մասունքները, օծուած պատկերները, եւ սուրբերու բարեխօսութիւնը: Այսպիսի բաներ կռապաշտութիւն համարելով՝ Ս. Եկեղեցին ալ կռապաշտ կը նկատեն, ու արարողութիւնները՝ ատելորդապաշտութիւն կը համարեն: Աստուածային հրաշքներու չեն հաւատար եւ Աստուծոյ զօրութեան չափ ու սահման կը դնեն: Այսպիսի մոլորութեան հետեւողները իբրեւ ամբարիշտ եւ Հոգւոյն Սրբոյ հայհոյիչ եւ թշնամի Աստուծոյ եւ ամենայն սրբոց նորա՝ կը մերժե՞ս եւ կը նզովե՞ս եւ կը հրաժարի՞ս բոլորովին²:

Չուխաճեան Պատրիարքի այս Դաւանագիրին շուրջ պիտի խօսինք քիչ մը վարը: Սակայն նախ ներկայացնենք Բարեպաշտական Միաբանութեան հրապարակաւ տուած Դաւանութիւնը ի պատասխան Պատրիարքին ամբաստանութիւններուն եւ իր Դաւանագիրին՝ որպէսզի աւելի հեշտ ըլլայ բազմատուօթեան դնել այս երկուքը:

Ի՞նչ պատասխանեց Բարեպաշտական Միաբանութիւնը.—

ա. Կը հաւատանք Սուրբ Երրորդութեան, Միակ Աստուծոյ՝ Հօր, Որդոյն, եւ Սուրբ Հոգոյն, մէկ Տէր, մէկ կամք, եւ մէկ իշխանութիւն:

բ. Կը հաւատանք Տէր Յիսուս Քրիստոսի, որ կատարեալ Աստուած ու կատարեալ մարդ է: Ան է միակ Փրկիչը աշխարհի, ճշմարիտ քահանայապետը, միջնորդն ու բարեխօսը հաւատացեալներուն, նաեւ գլուխը Եկեղեցիին: Ինք վերստին պիտի գայ դատելու կենդանիները եւ մեռելները, եւ իր արդարութեամբ յաւիտենական կեանք պիտի շնորհէ արդարներուն, իսկ յաւիտենական տանջանքի պիտի դատապարտէ մեղաւորները:

գ. Կը հաւատանք Սուրբ Հոգիին, որ անեղծ ու կատարեալ Աստուած է ու աղբիւր ճշմարտութեան: Ան խօսեցաւ օրէնքներու, մարգարէներու եւ Ս. Աւետարանի միջոցաւ՝ ըլլալով առաջնորդը եւ մխիթարիչը քրիստոնէաներուն:

դ. Կը հաւատանք Աստուածաշունչի – Հին եւ Նոր Կտակարաններու–, որ կատարեալ կանոնն է Եկեղեցիին, եւ կ'ընդունինք Աստուծոյ Խօսքին մէջ բովանդակուած բոլոր վարդապետութիւնները, կանոնները, եւ խորհուրդները, ու ամէն ջանք կ'ընենք հաւատարմութեամբ կատարելու զանոնք որպէսզի մաքուր խիղճ ունենանք Աստուծոյ ու մարդոց առջեւ:

ե. Կը հաւատանք թէ մկրտութիւնը Քրիստոսի կողմէ տրուած պատւեր է մեզի եւ բոլոր Քրիստոնէաներուն համար եւ կը կատարուի յանուն Հօր եւ Որդոյն եւ Հոգոյն Սրբոյ: Նոյնպէս ալ Ս. Հաղորդութիւնը տրուական պատուէր է՝ յիշելու մեր Փրկիչին կենարար մահը, ինչպէս գրուած է՝ «Ասիկա ըրէք զիս յիշելու համար»:

զ. Կը խոստովանինք, որ մեր հաւատքը Եկեղեցիին ընդունած Ս. Աւետարանին հաւատքն է՝ համաձայն Նիկիական Հանգանակին զոր ընդունելով մեր հաւատքին ուղղափառութիւնը կ'ապացուցանենք, ինչ որ կը համաձայնի Քրիստոնէական Ընդհանուր Եկեղեցիին դաւանութեան հետ³:

Եթէ մէկը ուշադրութեամբ կարդայ այս չորս դաւանագիրերը ու բաղդատէ Պատրիարքինը միւս երեքին, պիտի նկատէ որ ան ունի տեղական ու պայմանադրական բնոյթ: Անոր մէջ իրարու խառնուած են Հայոց Եկեղեցիին վարդապետութիւններն ու բարեպաշտական սովորութիւնները: Պատրիարքը ըսել կ'ուզէ, թէ եթէ Հայոց Եկեղեցիին մէջ մնալ կ'ուզես իբրեւ անոր մէկ անդամը՝ պիտի խոստանաս եւ ընդունիս հաւատալ եւ գործադրել այն բոլորը որոնք այս խոստովանագիրին մէջ զրուած են: Իսկ Բարեպաշտականները գործածեցին իրենց ազատութիւնը եւ չստորագրեցին այդ դաւանական ազդարարագիրը, որուն միջոցաւ Պատրիարքը ծուկի բերել կ'ուզէր զիրենք: Ազգին գլուխը եղող Պատրիարքին կողմէ զրուած թաքուն սպառնագիր մըն էր այս մէկը, որ ըսել կ'ուզէր «կամ կը ստորագ-

րէք այս խոստմնագիրը, եւ կամ դուրս կը մնաք Հայ եկեղեցիէն, եւ հետեւաբար՝ Հայ համայնքէն—միլլէթէն»։ Երբ Բարեպաշտականները չստորագրեցին զայն՝ Պատրիարքը գործադրեց իր սպառնալիքը, եւ ոչ միայն հալածեց այս հոգեւոր այլախոհները՝ այլեւ մերժեց տալ անոնց իր պաշտպանութիւնը եւ կատարել կառավարութեան հետ անոնց հանդէպ ունեցած իր քաղաքացիական ծառայութիւնները։ Ու տակաւին, քանի որ Օսմանեան պետութեան սահմաններուն մէջ հայերը կը ճանչցուէին իբրեւ ուրոյն միլլէթ մը իրենց եկեղեցիով եւ Պատրիարքարանով՝ Բարեպաշտականներուն զլացուեցաւ նոյնիսկ հայ անունը, եւ անոնք ակամայ առին Բրոքսքանք Միլլէթի անունը։ Հետեւաբար՝ ազգը պառակտելու մեղքը պէտք է վերագրուի ոչ թէ Բարեպաշտականներուն՝ որոնք այլախոհներ եղան միայն ի հոգեւորս՝ այլ Պատրիարք Մատթէոս Զուխանճեանին։ Ան չարաչար գործածեց իր քաղաքական ու ազգային պաշտօնը ու թերացաւ իր պարտականութեան մէջ, երբ հոգեւոր մարզի մէջ իրմէ տարբեր խորհողները դուրս հանեց հայ ազգութենէն։ Մենք այս կէտին վրայ այսքան պիտի չձանրանայինք՝ եթէ Զուխանճեանին այդ կարճատես ու անխորհուրդ քայլին հետեւանքները մինչեւ այս օրս չկրէին Հայ Աւետարանականները։ Յաւալի է որ ԻԱ. դարու սեմին հասած ըլլալով հանդերձ՝ տակաւին կը գտնուին բարձրաստիճան եկեղեցականներ Հայ Առաքելական Եկեղեցիին մէջ, որոնք կը կրկնեն նոյն յանկերգը եւ կը տարածեն հայ ժողովուրդին մէջ թէ իրաւ հայը ան է որ Հայ Առաքելական Եկեղեցիին Ս. Աւագանին մէջ մկրտուած է եւ սրբալոյս միւռոնով կնքուած։

Գ. ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՐԵՒԱՆ ԿԸ ԲԵՐԵՆ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆՆԵՐՈՒ ԵՒ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՌԱՆՁԱՅԱՏՈՒԿ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Մատթէոս Պատրիարքին նորահնար դաւանագիրին մէջ գտնուող հարցադրումներէն կարելի է եզրակացնել թէ ի՞նչ բաներու կը հաւատային Բարեպաշտականները, եւ ի՞նչ բաներ կը մերժէին։ Սակայն իբրեւ պատասխան Պատրիարքին սպառնական խոստովանագիր—դաւանագիրին՝ Բարեպաշտականները բաւականացան ներկայացնելով իրենց Հաւատոյ Հանգանակը, որ ներչնչուած էր Առաքելական եւ Նիկիոյ Հանգանակներէն։ Ու ասիկա բաւարար պէտք է ըլլար համոզելու Պատրիարքը, թէ Բարեպաշտականները ոչ դաւանափոխ եւ ոչ ալ հերձուածներ էին։ Այսուհանդերձ, պէտք է պատասխանել Պատրիարքը անհանգիստ ընող հարցերուն, ու այդ պիտի ջանանք ընել յետագայ տողերուն մէջ, որոնք նաեւ պիտի յայտնաբերեն Հայ Աւետարանական Եկեղեցիին վարդապետական իւրապատկութիւնները։ Եթէ ճիշդ է մեր ենթադրութիւնը՝ Հայոց Եկեղեցին այ

սօր ալ համաձայն է Պատրիարքին դաւանագիրին մէջ արտայայտուած գաղափարներուն:

1. Յիսուս Քրիստոսի կողմէ մեղաւորին շնորհուած հաւատքը բաւարար է զայն փրկելու՝ եթէ ան նոյնիսկ չյաջողի իր հաւատքին համապատասխան գործ ցուցարբերել: Բացառութիւն կը կազմեն անոնք որոնք ծոյլ են, եւ կամ՝ շահադիտական նկատումներով իրենց այսպէս կոչուած հաւատքը գործի չեն վերածեր:

2. Եկեղեցիին գլուխը Քրիստոս է, ու տեսանելի եկեղեցին այս աշխարհի վրայ միշտ ալ հնազանդ չէ եղած իր Տիրոջ եւ Սուրբ Հոգիին առաջնորդութեան: Հետեւաբար՝ եկեղեցին կ'իյնայ սխալներու մէջ: Ս. Գրոց մէջ շատ ճշմարտութիւններ կան, զորս եկեղեցին տակաւին չէ ըմբռնած կատարելապէս՝ իր այս աշխարհին մէջ ըլլալուն պատճառաւ: Օրինակի համար, հոս կարելի է յիշել Մայր Եկեղեցիին կողմէ ընդունուած եօթը խորհուրդներու պարագան: Ըստ Օրմանեան Պատրիարքին եւ Կիւլէսերեան Բարգէն Աթոռակից Կաթողիկոսին՝ Հայոց Եկեղեցին միայն երկու խորհուրդներ կ'ընդունէր մինչեւ ԺԲ. դար, սակայն, Լատին ազգեցութեան ներքեւ եօթի բարձրացաւ անոնց թիւը: Կ'արժէ հարց տալ Մատթէոս Պատրիարքին, թէ եկեղեցին առաջ շիտակ էր եւ յետո՞յ սխալեցաւ, թէ ոչ՝ առաջ սխալ էր եւ յետոյ շտկուեցաւ: Քրիստոսի տեսանելի եկեղեցին իր բնոյթով չի կրնար քարացած ու անասան մնալ իր վարդապետութիւններուն մէջ: Ան պատրաստ ըլլալու է ընդունելու Սուրբ Հոգիին ընձեռած նորոգող ու դաստիարակող զօրութիւնը: Գալով Եկեղեցիի խորհուրդներուն՝ Քրիստոս երկու խորհուրդ առաջադրեց — Մկրտութիւն եւ Հաղորդութիւն—, որոնք կը գործադրուին Հայ Աւետարանական Եկեղեցիին մէջ համաձայն Առաքեալներու ցուցմունքներուն:

3. (Պատասխանուած նախորդ կէտին մէջ):

4.—5. Այս երկու կէտերով Մատթէոս Պատրիարք կը խօսի Մկրտութեան եւ Հաղորդութեան խորհուրդներուն մասին, հաւատ տելով թէ եթէ անձ մը չմկրտուի՝ անոր համար տեղ կայ ոչ եկեղեցիին մէջ եւ ոչ յաւիտենականութեան, եթէ նոյնիսկ ոչ մէկ մեղք գործած ըլլայ անիկա: Հայ Աւետարանական Եկեղեցին կ'ընդունի, որ մեղաւորը երբ զղջալով դարձի գայ եւ Աստուծոյ Որդին Յիսուս Քրիստոսը ընդունի իբրեւ Տէր եւ Փրկիչ՝ Քրիստոսի շնորհքով թէ՛ կը փրկուի եւ թէ ալ յաւիտենական կեանք կ'ունենայ՝ նոյնիսկ եթէ եկեղեցիին մկրտութիւնը չէ ու-

նեցած: Քրիստոսի փրկարար շնորհքը կը գերազանցէ մարդկային ամէն արարողութիւն եւ Խորհուրդ: Մկրտութիւնը, ինչպէս նաեւ Հաղորդութիւնը, իրենք իրենց մէջ մեքենական զօրութիւն չունին մարդոց մեղքերը քաւելու ու մեղաւորը արդարացնելու համար: Մեղաւորը կը փրկուի Քրիստոսի քաւչարար մահով ու կ'արդարանայ Աստուծոյ առջեւ միակ բարեխօս՝ Տէր Յիսուս Քրիստոսի բարեխօսութեամբ: Մկրտութիւնը եւ Հաղորդութիւնը մարդուն ունեցած ներքին հոգեւոր փորձառութեանց արտաքին խորհրդանիշերն ու վկայութիւններն են: Մեղաւորը ամէն բանէ առաջ Քրիստոսի շնորհքով, անձամբ կը զղջայ ու կ'ապաշխարէ, ու ապա կը մկրտուի Սուրբ Հոգիին զօրութիւնով լեցուած ու կը հաղորդուի արար աշխարհի վկայելու թէ Տէրոջ շնորհքով փրկուած է ինք ու միացած հաւատացեալներու խումբին, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցիին: Հայ Աւետարանական Եկեղեցին չի հաւատար Գոյափոխութեան, այսինքն, Հաղորդութեան Սեղանին գինին ու հացը խորհրդակատար եկեղեցականին աղօթքէն ետք Յիսուսի իրական արիւնին եւ մարմինին չեն փոխուիր: Սակայն Քրիստոս հոգեւորապէս կը ներկայանայ մեզի այդ Սուրբ Սեղանով՝ յիշեցնելու մեզի մեր մեղքերուն համար թափած իր արիւնը ու չարչարուած մարմինը, առաւել՝ անոնցմով հաստատած իր Նոր Ուխտը: Միւս կողմէ՝ պատմական իրողութիւն է, թէ Հայոց Եկեղեցին մինչեւ ԺԴ դար Գոյափոխութեան Վարդապետութիւնը չէր ընդունած: Այս գաղափարը մուտք գործեց ԺԲ դարուն լատինական ազդեցութեան տակ: Բայց Գրիգոր Տաթեւացի մեծ աստուածաբանն էր, որ Գոյափոխութիւնը Հայ Եկեղեցիին վարդապետութեանց մաս դարձուց՝ հակառակ անոր որ ինք շատ նախանձախնդիր էր Հայոց Եկեղեցիի անկախութեան եւ ինքնուրոյնութեան պահպանման:

6. Սուրբ Աւետարաններուն եւ Առաքեալներուն գրութիւններուն ու վկայութիւններուն մէջ երբեք չենք հանդիպիր Ս. Մարիամ Կոյսին Աստուածածին կոչուելուն: Այս «Շնորհընկալ Կոյսին» այս պատուանունը տրուեցաւ Եփեսոսի մէջ 431 թուականին կայացած Ընդհանրական Եկեղեցիին Խորհրդաժողովին ընթացքին իբր տրամաբանական հետեւողութիւն Քրիստոսի Աստուած ըլլալուն շուրջ առնուած որոշումին: Հայ Աւետարանական Եկեղեցին կը նախընտրէ Տիրամայր պատուանունը: Աստուածածին կոչուի թէ Տիրամայր՝ Մարիամ Ս. Կոյսը ոչ բարեխօս ու ոչ ալ փրկչակից կը համարուի Աւետարանական եկեղե-

ցիներու կողմէ, քանի որ զայս ապացուցանող ոչինչ կայ Աստուծոյ Խօսքին մէջ: Իր մասին հիւսուած աւանդութիւնները բարեպաշտական արտայայտութիւններ են լոկ: Առաջին եկեղեցիին մէջ իր ունեցած դերին ու պաշտօնին մասին պատմական ոչ մէկ արձանագրութիւն ունինք ի բացառեալ զգացական ու բարեպաշտական արտայայտութիւններէ: Աւետարանական Եկեղեցին գովասանքի արժանի կը համարէ Մարիամ Կոյսին խոնարհ հնազանդութիւնը ու ենթարկումը Աստուծոյ փրկչական ծրագիրին, որ Տէրոջը հրեշտակին կողմէ յայտնուեցաւ իրեն: Այս բացատրութիւնը կը պատասխանէ նաեւ Ս. Խաչափայտին, սուրբերու օծուած պատկերներուն եւ բարեխօսութեան նկատմամբ յարուցուած հարցերուն: Ասոնք հաւատքի առարկաներ ըլլալու չեն սահմանուած Աստուծոյ Խօսքին մէջ, եւ ոչ ալ նախնական եկեղեցիին դաւանանքին մաս կը կազմեն:

7. Հաւատացեալին հաւատքի առարկան Եկեղեցին իր արիւնով գնած ու անոր գլուխը եղող Փրկիչ Յիսուս Քրիստոսն է, եւ ոչ թէ Եկեղեցին: Աւետարանական Եկեղեցին եկեղեցապաշտութիւն չի քարոզեր, այլ՝ Խաչեալ Յիսուս Քրիստոսը: Աստուծոյ փրկագործչական միջոցներէն մէկն է եկեղեցին՝ պայմանաւ որ այս վերջինը կատարեալ հնազանդութիւնով ընդունի Սուրբ Հոգիին առաջնորդութիւնը: Եկեղեցին ոչ տէր է, ոչ ալ փրկիչ, եւ հետեւաբար ներելի չէ որ Տէր Յիսուս Փրկիչին տրուելիք պատիւը տրուի եկեղեցիին: Քրիստոնէական ծէսերն ու արարողութիւնները Ս. Առաքեալներու կողմէ չեն աւանդուած, եւ կամ՝ հաստատուած: Անոնք պատրաստուած են եկեղեցական առաջնորդներու կողմէ, որպէսզի անոնցմով գրաւիչ դարձնեն Քրիստոնէական Եկեղեցիին պաշտամունքները: Այս նպատակով է, որ վաղ շրջանի մեր Հայրապետերը որդեգրած են նոյնիսկ հեթանոսական կրօններու ծէսերը, որպէսզի հեթանոսներուն համար աւելի զիւրին ըլլար անցքը մէկ կրօնէն միւսին: Հետեւաբար՝ ասոնք հաւատքի նպատակ կամ առարկաներ չեն կրնար ըլլալ, այլ՝ ժամանակաւոր միջոցներ:

8. Եկեղեցիին նուիրապետական կարգերու հարցը ո՛չ դաւանական է եւ ոչ ալ վարդապետական: Առաջին դարու Եկեղեցիին մէջ Առաքեալները համախուժմբ կը գործէին Սուրբ Հոգիին առաջնորդութեամբ: Դասակարգի կամ առաջնութեան հարց չկար, այլ իւրաքանչիւրը կը ծառայէր Աստուծոյ ստացած իր առանձնայատուկ շնորհքին ու կարողութեան համաձայն ու համապատասխան մարգերու մէջ: Առաքելական Յա-

ջորդականութիւնը Եկեղեցիի սկզբնական շրջաններուն կիրարկուեցաւ, երբ Առաքեալները իրենց աշակերտները կը դրկէին ուրիշ քաղաքներ, որպէսզի անոնք Քրիստոսի փրկութեան լուրը տարածէին ու գետին պատրաստէին նոր եկեղեցիներու հաստատումին: Անոնցմէ ոմանք վկայագիրբեր ունէին առաքեալներու կողմէ տրուած, թէ վստահելի մարդիկ էին իրենց Քրիստոնէական հաւատքին ու քարոզութեան մէջ: Ժամանակի ընթացքին, սակայն, ասիկա մեծ գայթակղութիւններու եւ չարաշահութեան դուռ բացաւ: Եկեղեցական պաշտօններ վաճառքի հանուեցան եւ առաւելագոյն վճարումը կատարող անձը բարձրագոյն պաշտօնի տիրացաւ: Ասիկա քննադատուած է ու դատապարտուած՝ Սիմոնականութիւն անուան տակ: Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին շեշտը կը դնէ Առաքելական Յաջորդականութեան վարկածին ու սովորութեան վրայ՝ Հայ Աւետարանական Եկեղեցին նման մեքենական յաջորդականութեան եւ հեղինակութեան փոխանցումին չի հաւատար: Զեռնադրութիւն կամ օծում ստացող անձ մը Քրիստոսի փոխանորդը կամ Առաքեալներու յաջորդը չի կրնար նկատուիլ իր այդ հանգամանքին մէջ, ոչ ալ կը տիրանայ անոնց հոգեւոր հեղինակութեան: Աստուած թոռնիկներ չունի, եւ չ'ունենար, այլ իրական գաւակներ, որոնք անձնապէս իրեն նուիրուած ըլլալով իր կամքը կը կատարեն՝ իր Որդւոյն Յիսուս Քրիստոսի եւ առաքեալներուն հաւատքի, հնազանդութեան եւ նուիրումի հոգիով: Քրիստոսի տեսանելի եկեղեցին շատ մեծ վնասներու կ'ենթարկուի ու իր անունին մեծ արատ կու գայ գէշ վարք ունեցող եկեղեցականներու պատճառաւ: Հայ Աւետարանական Եկեղեցին եւ ժողովուրդը շատ զգայուն ու պահանջկոտ են այս մարդին մէջ, եւ իրենց Հովիւին պաշտօնը չեն բաժներ իր նկարագիրէն: Նկարագիրով վատ կամ անբարոյ եկեղեցական մը չի կրնար ծուարիլ իր Առաքելական Յաջորդականութեան դիրքին եւ հեղինակութեան ետին: Ան հաշուետու կը դառնայ նախ Աստուծոյ եւ ապա՝ հաւատացեալ ժողովուրդին: Հոգեւոր Հովիւը ամէն բանէ առաջ եւ ամէն մարդի մէջ կը ջանայ ցոլացնել Քրիստոսի պատկերը:

Ծ. Պէտք չենք զգար Պատրիարք Զուխաճեանի այս վերջին կէտին վրայ ծանրանալու, քանի որ, կրկնութիւններ կան հոն նախորդ կէտերէն վերցուած: Բայց դաս մը կայ, զոր սորվելու են աւետարանականները, Աստուածաշունչի ընթերցողները, եւ հոգեւոր փորձառութիւն ունեցող անձերը: Ծիշդ է, որ ամէն անձ

իր հոգեւոր կեանքին զօրացման եւ առաջնորդութեան համար պէտք է առանձնաբար սերտէ Աստուածաշունչը: Աւետարանականներու գրագիտութիւնը այս մարզին մէջ շատ գովելի է: Սակայն Մատթէոս Պատրիարք իրաւունք ունի քննադատելու այն անձերը, կամ նոյնիսկ խմբակցութիւնները, որոնք մերժելով եկեղեցիին տալիք հոգեւոր դաստիարակութիւնը Աստուածաշունչի միջոցաւ՝ կը յաւակնին հասկցած ըլլալ ամէն ինչ, եւ երբեմն նոյնիսկ քամահրանքով կը հակազդեն եկեղեցիին Հովիւին կատարած մեկնաբանութեան: Աստուածաշունչը իր մէջ պատգամ ունի ամէն տարիքի, սեռի, եւ վիճակի մէջ գտնուող անձերու: Սակայն, ոչ հոգեւորական բարեպաշտներ զգուշանալու են Աստուծոյ Խօսքին դաստիարակները ըլլալէ: Յարգուելու են աստուածաբանին, Հոգեւոր Հովիւին կամ Քարոզիչին մասնագիտական պատրաստութիւնը եւ հոգեւոր փորձառութիւնը: Անհամաձայնութեան մը պարագային՝ երկուստեք յանձնուելու են Սուրբ Հոգիին առաջնորդութեան՝ փոխանակ նզովելու կամ արհամարհելու զիրար: Պատրիարք Զուխաճեան չմնալով իր պաշտօնին բարձրութեան վրայ՝ նզովեց իրեն տարակարծիք եղողները, եւ պայման դրաւ Մայր Եկեղեցին վերազարձողներուն նզովել «մոլորութեան հետեւողները իբրեւ ամբարիշտ եւ Հոգւոյն Սրբոյ հայհոյիչ, թշնամի Աստուծոյ եւ ամենայն սրբոց նորա»:

Դ. ՅԱԻԵԼԵԱԼ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԶԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԱՌԱՆՁԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՇՈՒՐՁ

Եթէ մաղելու ըլլանք, Մատթէոս Պատրիարքին Դաւանագիրին մէջ զըտնուող կէտերուն շուրջ մեր վերը կատարած դիտողութիւնները՝ կը տեսնենք որ վարդապետական տարբերութիւնները կը կայանան հետեւեալ երեք մարզերուն մէջ.— Եկեղեցաբանութիւն (Ecclesiology), Փրկչաբանութիւն (Soteriology) եւ Աստուածաշունչի աստուածաբանութիւն (Biblical Theology):

1. Եկեղեցիին Էութիւնը Եւ Կոչումը, Ինչպէս Նաեւ Ասոնց Գործադրութեան Կերպերը Յայ Ժողովուրդին Յետ

Հայոց Եկեղեցին իր պաշտամունքի ձեւին ու խորքին մէջ կը նմանի հրէական տաճարային պաշտամունքներուն, որոնք կը կատարուին ճոխ եւ տպաւորիչ ծէսերով, արարողութիւններով եւ անարիւն պատարագի

մատուցումով: Հայ Աւետարանական Եկեղեցին կը հետեւի առաւել կամ նուազ չափով հրէական սինակոկի պաշտամունքի կերպին՝ Աստուծոյ խօսքին ընթերցումով եւ դաստիարակիչ քարոզութիւնով: Աւետարանական Եկեղեցին պատարագ չունի իր պաշտամունքի կարգին մէջ, որովհետեւ անիկա կը հետեւի առաքեալներուն թելադրութեան՝ թէ Քրիստոս մեզի համար պատարագուեցաւ, եւ ուրեմն այլեւս պէտք չկայ տաճարի մէջ գործադրուող պատարագներուն: Երբ, առաքեալները իրենք ալ մէկտեղուէին՝ պատարագ չէին մատուցեր, այլ միատեղ գալով հաց կը կտրէին ու գինի կը դնէին սեղանը՝ յիշելու համար իրենց Տիրոջ հետ ունեցած Վերջին Ընթրիքը ու հաղորդուելու իրենց Տիրոջ եւ իրարու հետ:

Սինակոկ կը նշանակէ ժողովարան, թէեւ չենք խորհիր որ աւետարանական եկեղեցական կառոյցը ժողովարան կոչողները այս նմանութեան համար այդպէս կը կոչեն զայն: Ոմանք Աւետարանական եկեղեցին ժողովարան կը կոչեն տգիտաբար, եւ կամ արհամարհելու համար զայն: Ոմանց համար եկեղեցին կրօնական սուրբ տեղ մըն է, մինչ ժողովարանը աշխարհիկ հաւաքավայր մը: Սակայն, կ'արժէ գիտնալ նաեւ, թէ եկեղեցի բառն ալ ժողովարան կը նշանակէ: Առաջինը, Էկլիզիա, յունարէն բառ է, որ հայերէնի տարադարձական օրէնքով եղած է եկեղեցի: Հին յոյները տարին անգամ մը կ'ունենային մեծ հաւաք մը քաղաք—պետութեան ազատ քաղաքացիներուն համար: Անոնք կը հաւաքուէին վայր մը, որպէսզի իրենց քաղաքին եւ քաղաքացիներուն մասին որոշումներ առնէին: Այս քաղաքաժողովը իր վայրով միասին կը կոչուէր Էկլիզիա, ու մեր լեզուով ժողովարան: Երբ քրիստոնէութիւնը տարածուեցաւ յոյն քաղաքներուն մէջ՝ Էկլիզիա բառն ալ քրիստոնէացաւ: Մէկ խօսքով, Էկլիզիա եւ ժողովարան հոմանիշ են իրարու:

Հայ Աւետարանական Եկեղեցին ալ Քրիստոսի Եկեղեցիին մէկ մասն է, ինչպէս՝ Հայոց Եկեղեցին: Ան կը լրացնէ Եկեղեցիի շուրջ Նոր Կտակարանի մէջ տրուած բոլոր սահմանումները եւ պայմանները: Այս իմաստով՝ ան ալ քրիստոնէացած էկլիզիա մըն է, որ կը գործէ Հայ ժողովուրդին մէջ ու հայերու միջոցաւ: Սակայն, հայ աւետարանական եկեղեցաբանութիւնը չ'ընդունիր ազգային որեւէ բնորոշում Քրիստոսի պատկանող Եկեղեցիին համար: Եկեղեցին կը գործէ ազգի մը մէջ եւ այդ ազգին միջոցով, սակայն, ան չի սահմանափակուիր ազգով: Այլ խօսքով՝ Քրիստոսի Եկեղեցին գերազգային իրականութիւն մըն է: Քրիստոսի առաքեալները, եւ Յիսուս ինք հրեաներ էին, սակայն, անոնք հրէայ ազգային եկեղեցի մը չհաստատեցին հակառակ առաքեալներէն ոմանց փափաքին ու ծրագիրներուն: Քրիստոնէութեան ու եկեղեցիին ազգայնացումը ու պետականացումը բարիք չեն բերած ոչ ազգին, ոչ պետութեան, եւ ոչ ալ Քրիստոսի Եկեղեցիին: Անշուշտ ամէն եկեղեցի իրաւունք ունի անուն մը ընտրելու

ու անով ճանչցուելու Եթէ «Հայոց Եկեղեցի» անունով ճանչցուած է Հայաստանի մէջ հիմնուած նախնական Քրիստոնէական եկեղեցին, ու անիկա կ'ուզէ այդ յատուկ անունը պահել՝ ատիկա իր իրաւունքն ու առանձնաշնորհումն է: Սակայն, եթէ «Հայոց Եկեղեցի» կոչումը հայ ազգայնութիւնը յիշեալ եկեղեցիին մենաշնորհը դարձնելու համար է, նաեւ զլանալու այդ ստորոգելին հայութեան հետ ու հայութիւնով գործող միւս եկեղեցիներուն, սա դիտումնաւոր է եւ սխալ, ու հետեւաբար՝ անընդունելի: Եթէ Ամերիկայի մէջ եկեղեցի մը կ'ուզէ ճանչցուիլ իբրեւ American Baptist Church, կամ American National Baptist Church, սա իր իրաւունքն ու առանձնաշնորհումն է: Սակայն, այս ըսել չէ թէ ուրիշ եկեղեցիներ ոչ American են, ոչ ալ National, եւ իրաւունք չունին այդ ստորոգելները գործածելու՝ հակառակ անոր որ անոնք հարիւր տոկոսով ամերիկացիներէ կազմուած են ու ամերիկացիներու կը ծառայեն: Քրիստոսի Եկեղեցին պատասխանատու է նախ իր գլուխը եղող Յիսուս Քրիստոսի, ու ապա զինք կազմող ու իր մէջ ծառայող հաւատացեալ անդամներուն: Այս կը նշանակէ, որ Եկեղեցին ազգին պատասխանատու չէ, եւ ազգը իրաւունք չունի անոր մէջ: Սակայն, անիկա բնականաբար պատասխանատու կը դառնայ ազգին ու պետութեան՝ եթէ քրէական յանցանքի ու ապօրինի արարքի մը մէջ բռնուի:

Երբ Հայ Բարեպաշտական Միաբանութեան անդամները պարտադրուեցան իբրեւ ինքնուրոյն համայնք եւ եկեղեցի կազմուելու՝ որոշեցին Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի անունը որդեգրել, ու այդպէս ալ եղաւ: Այս որակումը կարգ մը ոչ—աւետարանական ազգայիններու կողմէ անընդունելի կը նկատուի: Ասոնք «Հայաստանեայց» մակդիրը կը նկատեն Հայոց Եկեղեցիին մենաշնորհը: «Աւետարանական» մակդիրը անտեղի է՝ կ'ըսեն, քանի որ Առաքելականը, ըստ իրենց՝ արդէն աւետարանական է, որովհետեւ Աւետարանը առաքելներու վկայութիւնն է: Իսկ «եկեղեցի» չէ, կ'ըսեն, քանի որ առաքելներու կողմէ չէ հաստատուած ու առաքելական յաջորդականութիւն չունի: Ուրեմն, ըստ այս ազգայիններուն, բողոքականները ոչ հայ են, ոչ աւետարանական, եւ ոչ ալ՝ եկեղեցի: Կ'երեւի թէ այսպիսիներ, ո'չ Հայերէն լեզուն եւ պատմութիւնը գիտեն, ո'չ Աստուածաշունչի գիտութիւնը ունին, եւ ոչ ալ եկեղեցաբանութիւն գիտեն: Պարզեմբ: «Հայաստանեայց» բառը, ըստ Մալխասեանի հեղինակաւոր բառարանին, կը նշանակէ «Հայաստանցիներու», «Հայ ազգի», «Հայ ժողովուրդի», իսկ «Աւետարանական»ը՝ Քրիստոսի փրկութեան բարի լուրը ընդունողներ եւ վկայողներ: Գալով «Եկեղեցի»ին՝ ասիկա Քրիստոսի կողմէ կանչուած հաւատացեալներու հաւաքականութիւնն է, ժողովուրդ մը որուն գլուխը Քրիստոս է, իսկ անդամները՝ անոր մարմինը: Հայ աւետարանականներու համար անհասկնալի է պարագայ մը, թէ բոլորովին ան-

հաւատ ու անաստուած մէկը ի՞նչպէս կրնայ վարչական եւ կամ ատենապետ ըլլալ եկեղեցիի ինամակալութեան ու բարձրագոյն ժողովին, եւ մինչեւ իսկ եկեղեցիին հովանաւորութիւնը վայելող Ազգային Երեսփոխանական Ժողովին: Անգամ մը եկեղեցական պարբերաթերթի մը մէջ հանդիպեցայ շատ յանդուգն, անկեղծ, ու սրտցաւ գրութեան մը, ուր Հայ Առաքելական Եկեղեցիի կղերական մը կ'ըսէր. «Ի՞նչպէս կարելի է հոգեւոր գործընել եկեղեցիի մը մէջ, որուն ժողովական անդամներուն մեծ մասը, ներառեալ ժողովին ատենապետը, անհաւատ են ու անաստուած՝ իրենց իսկ վկայութիւնով»: Այս եւ ուրիշ երեւոյթներ կը ցուցաբերեն խոր տգիտութիւն եկեղեցիին իմաստին, բնոյթին, եւ կոչումին մասին: Տրամաբանութիւնը սապէս է. «Մեր եկեղեցին Ազգային Եկեղեցի է, ու ես ազգին մէկ զաւակն եմ: Իբրեւ ազգին մէկ զաւակը, ինձմէ կ'ակնկալեն այս կերպով ծառայել ազգիս: Հետեւաբար՝ իմ նիւթական ու բարոյական բոլոր միջոցներս կը գործածեմ ազգիս ծառայելու՝ ազգապատկան այս հաստատութեան միջոցաւ»: Ազգին ծառայելու փափաքը շատ գովելի է, ու ամէն հայ պէտք է ծառայէ ազգին, սակայն եկեղեցիին հիմնական նպատակին ու կոչումին չհաւատացող մէկը ի՞նչպէս կրնայ եկեղեցիին վարիչ մարմինին անդամ ըլլալ: Սա կը նմանի անձի մը, որ չի հաւատար կուսակցութեան մը նպատակին, ու չ'երդնուր հաւատարիմ ըլլալ այդ կուսակցութեան, սակայն ո՛չ միայն կուսակցութեան պարզ անդամ կ'ընտրուի՝ այլ նոյնիսկ անոր գերագոյն մարմինին ատենապետը կը դառնայ:

2. Փրկչական Վարդապետութիւն

Նախորդ հատուածին մէջ արդէն կարգ մը կէտեր յիշեցինք այս մասին: Քրիստոս միակ փրկիչն ու բարեխօսն է ապաշխարող մեղաւորին: Յիսուս Քրիստոս պէտք չունի ո՛չ փրկչակից սուրբի, եւ ոչ ալ բարեխօսի՝ եթէ նոյնիսկ այդ սուրբը եւ բարեխօսը իր մայրը ըլլայ: Նոյնիսկ Եկեղեցին փրկելիչ չէ, այլ միջոց մը մեղաւորը Քրիստոսի առաջնորդելու: Եկեղեցին եւ բոլոր հաւատացեալները կրնան բարեխօսական ազօթքներ մատուցանել Քրիստոս Աստուծոյն տակաւին այս կեանքի մէջ եղող մեղաւորներուն, հիւանդներուն, ու կարիքաւորներուն համար: Եկեղեցին ու հաւատացեալները կրնան Աստուծոյ խօսքով դաստիարակել անձ մը ու զանիկա փրկութեան առաջնորդել՝ այնքան ատեն որ ան այս աշխարհի մէջ է: Սակայն երբ անձը մահանայ՝ անիկա այլեւս ենթակայ է Աստուծոյ դատաստանին: Կ'ուզենք որ ան Աստուծոյ շնորհքին արժանացած ըլլայ ու յաւիտենական կորուստի չդատապարտուի: Սակայն մեր աղօթքները այլեւս ազդեցութիւն չեն ունենար Աստուծոյ դատաստանին վրայ: Նոր կտակարանին եւ առաքեալներու ուսուցումներուն մէջ նման բանի մը չենք հանդիպիր:

Միակ տեղը ուր կը հանդիպինք՝ Հին Կտակարանի ոչ—կանոնական Մակարայեցւոց գիրքին մէջ է, ուր բարեխօսական աղօթք կը կատարուի պատերազմի դաշտին վրայ մահացող հրեայ մարտիկներուն համար: Ասոր դիմաց՝ Նոր Կտակարանի մէջ բազմաթիւ համարներ կան, ուր մեղաւորներ կ'ազդարարուին առաջին պատեհութեամբ ապաշխարելու՝ երբ տակաւին այս կեանքի մէջ են: Պատարագները շատ ներշնչիչ են ու կարող են մեղաւորներու սիրտերը կակուղցնել ու զանոնք ապաշխարութեան մղել: Սակայն անոնք կարող չեն մեքենարար ապահովել մեռած կամ ողջ մեղաւորներուն փրկութիւնը: Ոչ ալ Մկրտութիւնով եւ Սուրբ Հաղորդութիւնով մէկը կրնայ փրկութեան արժանանալ՝ եթէ անձնական հաւատք, զղջում, ու ապաշխարութիւն չկան այդ անձին կեանքին մէջ: Մեղաւոր մը փրկութիւն չի ստանար, ոչ ալ Քրիստոնեայ կը համարուի իր կատարած բազմապիսի բարիքներուն համար: Աստուած այդպիսի սակարկութեան մը չէ մտած մարդ արարածին հետ: Ընդհակառակը՝ փրկութիւնը Աստուծոյ ձրի պարգեւն է ամէն անոնց որոնք իր Որդւոյն Յիսուս Քրիստոսի կը հաւատան իբրեւ իրենց Տէրն ու Փրկիչը:

3. Աւանդութիւններ

Ինչպէս որ ազգի մը կամ ժողովուրդի մը պատմութեան ու կեանքին մէջ անխուսափելի են աւանդութիւնները՝ նոյնպէս ալ եկեղեցիի մը գործունէութեան բոլոր մարզերուն մէջ իրենց տեղը ունին մեծ ու փոքր աւանդութիւնները: Անոնցմէ ոմանք մեզի եկած են նախաքրիստոնէական Հայաստանի ու շրջակայ ժողովուրդներու աւանդութիւններէն: Կարգ մը պարագաներու տակ անոնցմէ ոմանք քրիստոնէացուած են մեր նախահայրերուն կողմէ, որպէսզի ազգին քրիստոնէացումը աւելի արագ եւ դիւրին ըլլար: Ուրիշ ատեններ՝ անոնք պարտադրուած են մեր վրայ, եւ կամ մենք իւրացուցած ենք զանոնք առանց անդրադառնալու: Բարեպաշտական Միաբանութիւնը եւ ապա Հայ Աւետարանական Եկեղեցին մերժեցին, ու տակաւին կը մերժեն, հաւատալ Աստուածաշունչով, մասնաւորապէս Նոր Կտակարանով, չհաստատուած աւանդութիւններու եւ տեղ տալ անոնց եկեղեցական պաշտամունքներուն ու իրենց ամենօրեայ կեանքին մէջ: Բարեպաշտական Միաբանութիւնը ու Հայ Աւետարանական Եկեղեցին մերժեցին ծիսակատարութիւնները եւ ուրիշ արարողութիւնները ո՛չ թէ գէշ կամ խոտելի համարելով զանոնք՝ այլ անոր համար որ անոնք փոխանակ հաւատքի ու հոգեւոր կեանքի համար վարժութիւն ըլլալու՝ ժամանակի ընթացքին դադրեցան միջոցներ ըլլալէ ու եղան նպատակներ: Այս կերպով եկեղեցին սկսաւ աւանդութիւններու ծառայել, փոխանակ աւանդութիւնները իրեն ծառայեցնելու, եւ ժամանակավրէպ դառնալու պարագային՝

գործածութենէ դադրեցնելու զանոնք: Դժբախտաբար այս աւանդութիւններն այնքան ծանրաբեռնեցին եկեղեցիին պաշտամունքները եւ զանոնք գործադրող եկեղեցականները, որ անոնց համար գրեթէ անկարելի դարձաւ ժողովուրդին փոխանցել Աւետարանի պարզ պատգամներն ու ճշմարտութիւնները՝ ժողովուրդին հասկնալի կերպով: Ասոնց ամէնէն ցայտուն օրինակն է ժամերգութեանց, պատարագի եւ Աստուածաշունչի մատուցումը գրաբար լեզուով: Հասկնալի է, որ Ս. Պատարագը կարելի է հայերէն աշխարհաբարով կամ անգլերէն լեզուով մատուցանել գործնական եւ գեղարուեստական նկատումներով: Սակայն անհասկնալի է մանաւանդ Աստուածաշունչի եւ աղօթքներու գրաբար մատուցումը: Եթէ ողջ ըլլար, Սուրբ Մեսրոպ ինք առաջին բողոքողը պիտի ըլլար որովհետեւ ան Աստուածաշունչը թարգմանեց այդ օրերու ժողովուրդին հասկնալի լեզուով, զոր հիմա «գրաբար» կը կոչենք: Գրեց այդ լեզուով, որպէսզի ժողովուրդը հասկնար Աստուծոյ Խօսքը ու դարձի գար: Այս պարագային՝ կարեւոր է Աստուծոյ փրկութեան Խօսքը ժողովուրդին հասկնալի լեզուով մատուցել եւ ոչ թէ աւանդութեան մը ծառայել:

Աստուածաշո՞ւնչ թէ Աւանդութիւն: Այս հարցը շատ մեծան հոսեցուց դարերու ընթացքին, ու տակաւին վիճելի հարց մըն է եկեղեցիներու միջեւ: Յոյն Օրթոտոքս Եկեղեցին զանազանութիւն կը դնէ գլխազիր Աւանդութեան եւ պարզ աւանդութեան միջեւ: Գլխազիր Աւանդութիւններ են Աստուածաշունչը եւ վաղ շրջանի Տիեզերական ժողովներուն մէջ առնուած որոշումները, իսկ պարզ աւանդութիւններ են եկեղեցիին եւ ժողովուրդին կեանքին մէջ մուտք գործած բարեպաշտական սովորութիւնները եւ կրօնան զանց առնուիլ՝ առանց վնաս հասցնելու եկեղեցիին հաւատամքին: Հայոց Եկեղեցին առաւել կամ նուազ չափով հետեւեցաւ այս ըմբռնումին, սակայն գործադրութեան մէջ մերթ շատ խստապահանջ գտնուեցաւ՝ անսաստողները պատժելու աստիճան: Իսկ ինչպէս վերը յիշեցինք՝ Մատթէոս Պատրիարք համահաւասար հեղինակութիւն տուաւ այս երկու տեսակ աւանդութիւններուն, ու պատժեց նոյնիսկ պարզ աւանդութիւնները մերժողները:

Հայ Աւետարանական Եկեղեցին կը ճանչնայ հեղինակաւոր մէկ «Աւանդութիւն», այսինքն, Աստուածաշունչը: Պէտք է ընդունիլ, որ կան շատ մը աւետարանականներ, որոնք այս մարզին մէջ Լուտերէն աւելի լուտերական են: Այսինքն, անոնք ամբաստանուեցան Հռովմի Պապը «Թուղթէ Պապ»ի հետ փոխարինած ըլլալու յանցանքով՝ Աստուածաշունչ Մատեանը նկատելով տառացիօրէն անսխալական: Արդարեւ՝ Հայ Աւետարանական Եկեղեցին իր հաւատքին եւ կեանքին անյեղի ու գերագոյն հեղինակութիւնը ընդունեցաւ Աստուածաշունչը: Ան ընդունեցաւ ու գործադրեց կարգ մը աւանդութիւններ՝ այն պայմանով եւ հասկացողութեամբ՝

Թէ անոնք չեն հակասեր Աստուածաշունչի ճշմարտութիւններուն:

Յիշելէ ետք Հայ Աւետարանական Եկեղեցիի այս բոլոր առանձնա-
յատկութիւնները վարդապետական հարցերու շուրջ՝ պէտք է անգամ մը
եւս հաստատել թէ Բարեպաշտական Միաբանութեան անդամները բանա-
ձեւեցին իրենց հաւատքն ու վարդապետութիւնները, երբոր ամբաստան-
ւեցան Պատրիարքին կողմէ իբրեւ թշնամի Հայոց Եկեղեցիին ու Հայ ազ-
գին: Այլ խօսքով՝ անոնք չսկսան վարդապետութիւններով, այլ անոնց գե-
րագոյն մտահոգութիւնն եղաւ եկեղեցիին ու Հայ ժողովուրդին տգիտու-
թիւնը եւ անտարբերութիւնը հոգեւոր կեանքի նկատմամբ: Ինչպէս յիշե-
ցինք նախապէս՝ Բարեպաշտական Շարժումը հապէս հոգեւոր հակազդե-
ցութիւն էր եւ ոչ թէ յարանուանական նախաձեռնութիւն: Բարեպաշտա-
կան Միաբանութիւնը հարկադրուեցաւ իր դաւանական ու վարդապետա-
կան հանգանակը հրապարակել երբ Պատրիարքը ամբաստանեց անոր ան-
դամները իբրեւ հերետիկոսական աղանդ: Միաբանութիւնը յառաջ չեկաւ
նոր յարանուանութիւն մը սկսելու նպատակաւ, այլ Մայր Եկեղեցին հո-
գեւորապէս բարեկարգելու նախանձախնդրութեամբ, որպէսզի Հայ ժո-
ղովուրդը տիրանար հոգեւորապէս բարեկարգ կեանքի: Ահա այս հոգեւո-
րապէս բարեկարգ կեանքն եղաւ Բարեպաշտական Միաբանութեան ու ան-
որ յաջորդող Հայ Աւետարանական Եկեղեցիին ու Համայնքին ինքնու-
րոյն ու անփոխարինելի յատկանիշերէն մէկը, որ եղաւ նաեւ անոնց ան-
փոփոխելի գոյապատճառը Հայ ազգային իրականութեան մէջ: Այսինքն՝
ցոյց տալ թէ Քրիստոսի քարոզութիւնները կարելի է ամենօրեայ կեանքի
վերածել ու ապրիլ հոգեւոր եւ բարոյական բարեկարգ կեանք մը Աստու-
ծոյ փառքին ու Հայ ազգին բարօրութեան համար:

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԱՊԱԳԱՆ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Մինչ կը տօնենք, Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիին հիմ-
նադրութեան 150ամեակը, անտարակոյս մեր մտքերը պիտի զբաղին նաեւ
այս Շարժումին ու Եկեղեցիին ապագայով: Արդեօք ապագայ ունի՞ն այս
եկեղեցին ու համայնքը: Անշուշտ ամէնէն պարզ ու անմիջական պատաս-
խանը պիտի ըլլար «Աստուած գիտէ»: Այո, Աստուած գիտէ, սակայն, Աստ-

լած իր գիտցածը մեզի յայտնելու պատրաստ է եթէ մենք հոգիով, միտքով, եւ խոնարհութիւնով պատրաստ ենք ընդունելու իր յայտնութիւնը: Աստուածաշունչը ինքնին յայտնութեան գիրք մըն է, ուր կը տեսնենք թէ Աստուած զանազան կերպերով, տարբեր ժամանակներու մէջ, ու իր ծառաներուն միջոցով, ու տակաւին՝ յատկապէս իր Որդիով, յայտնարեւած է իր կամքն ու ծրագիրը մարդկութեան համար: Հետեւաբար այս եկեղեցին ու համայնքը պէտք է արթուն ըլլան աղօթքի մէջ, նաեւ հնազանդ՝ իմանալու, ընդունելու, եւ գործադրելու Աստուծոյ կամքը մեր ժողովուրդին համար:

Ես կը հաւատամ, որ 150ամեակի այս տօնակատարութիւնները եւ դասախօսութիւնները պիտի օգնեն մեզի հասկնալու Աստուծոյ կամքը այս եկեղեցիին ու համայնքին ապագային շուրջ: Սակայն կ'ուզեմ զգուշացնել ձեզ՝ աւետարանականներդ, նաեւ մեր ազգին բոլոր զաւակները, թէ Աստուած արծաթէ ափսէի մը վրայ պիտի չներկայացնէ մեզի ընդհանրական եկեղեցիի ապագան: Եկեղեցիին ապագան Աստուծոյ կողմէ երաշխաւորուած ու ապահովուած իրողութիւն մը պէտք է համարենք: Մի զարմանաք, եթէ ըսուի ձեզի թէ Աստուած իր փրկութեան ծրագիրը գործադրելու համար անպայման պէտք չունի այս կամ այն եկեղեցիին: Աստուածաշունչի Յայտնութեան Գիրքին համաձայն Եկեղեցիին Տէրը կրնայ իրենց տեղերէն շարժել եկեղեցիի մը աշտանակները, ու բոցավառել ուրիշ եկեղեցիի մը լապտերները: Աստուած կարող է նաեւ ստեղծել ու աշխարհի վրայ տեղաւորել այնպիսի եկեղեցի մը որ բոլորովին տարբեր ըլլայ ներկայ կամ երեւակայելի որեւէ եկեղեցիէ: Այս կը նշանակէ, որ մենք մեր եկեղեցիները անսասան հաստատութիւններ պէտք է նկատենք, մանաւանդ, կուռքերու չվերածենք զանոնք: Մեծ է այս փորձութիւնը յատկապէս հայ ժողովուրդին համար՝ եթէ ան արդէն չէ ինկած անոր մէջ: Եկեղեցին սիրենք ու ծառայենք անոր, սակայն, չպաշտենք զայն: Որովհետեւ, եկեղեցին զԱստուած պաշտելու միջոցներէն մէկն է ու պէտք է նպատակ դառնայ ինք իր մէջ: Այսպիսի ըմբռնում մը եկեղեցիի մասին, կը մղէ մեզ առաւելաբար մեր փրկութեամբ եւ ապագայով մտահոգուելու քան թէ ժամանակի ու միջոցի մէջ գոյութեան եկած ու գործող եկեղեցիներու ապագայով: Քրիստոնէական մեր հաւատքը կը սորվեցնէ մեզի, թէ վերջին հաշուով Քրիստոսի Եկեղեցին վախճանաբանական իրականութիւն մըն է, ուր պէտք է սեւեռենք մեր հոգիին աչքերը եւ ուղղենք մեր քայլերը դէպի փառաւոր ու երկնային Եկեղեցին:

Ընդունելով հանդերձ թէ Եկեղեցին երկնային իրականութիւն մըն է՝ կը հաւատանք թէ երկրի վրայ գտնուող տեսանելի եկեղեցիները Քրիստոսի շնորհքով կանչուած են ըլլալու անոր նմանակները: Եկեղեցիները կանչուած են որպէսզի փրկութեան բարի լուրը տարածեն հնազանդութեան

հոգիով, Իրենց Տիրոջ օրինակին հետեւելով՝ եկեղեցիները կատարելու են սահկա խոնարհ ծառայութեամբ: Եկեղեցին կանչուած է սպասաւորութիւն ընելու հարուստին ու աղքատին, իմաստունին եւ անմիտին, զօրաւորին ու տկարին, հրեային, յոյնին եւ հայուն, որպէսզի Եկեղեցին Տէրը փառաւորուի ու ամէն դասակարգի ժողովուրդ փրկութեան տիրանայ: Այս նպատակը իրագործելու համար եկեղեցիներ յօժար ըլլալու են նոյնիսկ իրենց երկրաւոր գոյութիւնը վտանգելու, ու եթէ հարկ ըլլայ՝ չարչարուելով զոհուելու: Ասիկա կը նշանակէ, թէ եկեղեցիներ ու եկեղեցականներ հրաժարելու են երկրային փառասիրութիւններէ եւ տիրապետելու մարմաջէն: Եկեղեցիներն ու անոնց առաջնորդները մրցակցութեան պէտք չէ մտնեն երկրային քաղաքական իշխանութիւններուն հետ՝ քաղաքական ուժ մը դառնալու իրենց կարգին: Քրիստոնէութեան համաշխարհային պատմութիւնը ցոյց կու տայ, թէ եկեղեցին անկումը սկսաւ երբ անիկա պետականացաւ եւ քաղաքականացաւ, ու եկեղեցականներ ստեղծեցին նուիրապետական կառոյցներ՝ հետեւելով Հռովմէական ու Բիւզանդական կայսրութեանց քաղաքական կառոյցներու օրինակին: Ուժը, Ֆիզիքական, նիւթական, կամ կրօնական ուժը կ'եղծանէ ու կ'ապականէ ենթական, եթէ նոյնիսկ եկեղեցական ըլլայ անիկա: Եկեղեցականները առանձնաշնորհեալ դասակարգ մը չեն, եթէ այդ առանձնաշնորհումը կ'ենթադրէ զիրք, պատիւ, իշխանութիւն, եւ նիւթական հարստութիւն: Եկեղեցականներու առանձնաշնորհումը կը կայանայ իրենց անձնագոհ սիրոյն եւ ծառայութեան մէջ:

Այս քիչ մը երկար նախարանը ներկայացուցինք, որպէսզի հայ աւետարանական եկեղեցիներ ու եկեղեցականներ թարմացնեն իրենց կոչումին գիտակցութիւնը, իսկ ոչ—աւետարանականներ աւելի լաւ ըմբռնեն անոնց զիրքը եւ գործունէութիւնը հայ ազգային իրականութեան մէջ: Աւելին՝ այս կէտերը ի մտի ունենալով՝ ջանանք վերլուծել Հայ Աւետարանական Եկեղեցին անցեալը, ներկայ գոյավիճակը ու անոր յոյսը՝ իր ապագային նկատմամբ: Առանց խախտելու մեր հաւատքը Աստուծոյ վրայ՝ ըլլանք նաեւ իրատես:

Ա. ՀԱԿԻՐԾ ԱԿՆԱՐԿ ՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՑԵԱԼԻՆ ՈՒ ՆԵՐԿԱՅ ԳՈՅԱԿԻՃԱԿԻՆ ՎՐԱՅ

1. Անցեալի Յետքերուն Վրայ

Մինչեւ 1914, Թրքական ահաւոր ցեղասպանութեան նախօրեակը, հայ աւետարանականներու թիւը Օսմանեան կայսրութեան սահմաններէն ներս հասած էր գրեթէ 65,000ի, սակայն անոնց հոգեւոր, բարոյական, կրթա-

կան, ու ընկերային ծաւալուն գործունէութիւնը եւ ազդեցութիւնը կ'ընդ-
 գրկէին Մերձաւոր Արեւելքի բոլոր հայ գաղութները: Ունէին մօտ 150 ե-
 կեղեցի եւ հարիւրաւոր դպրոցներ՝ ներառեալ բարձրագոյն վարժարան-
 ներ, գոլէճներ, եւ աստուածաբանական ճեմարաններ: Մտաւորականնե-
 րով հարուստ համայնք մըն էր Հայ Աւետարանական համայնքը շնորհիւ
 իր կրթական բարձրագոյն հաստատութիւններուն: Աւետարանականնե-
 րու քրիստոնէական հաւատքն ու կենցաղը, ընդհանուր զարգացումը եւ
 նոյնիսկ խօսելակերպը այնքան ուշազրաւ դարձած էին որ շատ դիւրին էր
 զանոնք զատորոշել ուրիշներէն: Չափազանցած չենք ըլլար եթէ յայտնենք
 թէ աւետարանականները կը նկատուէին արեւմտեան քաղաքակրթութեան
 յառաջապահ տարրերը, որոնք շնորհիւ իրենց ստացած քրիստոնէական
 դաստիարակութեան՝ յաջողեցան թուժք կանգնել նորեկուկ անաստուած-
 եան ու ոչնչապաշտական հոսանքներուն դէմ: Անոնք գործադրեցին ա-
 րեւմտեան ժողովրդավարութիւնը իրենց եկեղեցիներուն, կրթական հաս-
 տատութիւններուն, եւ նոյնիսկ ընտանիքներուն մէջ, ու ջատագով հան-
 դիսացան ազատական կարգ ու սարքի: Բազմահարիւր հայ երիտասարդ-
 ներ դաստիարակուեցան աւետարանական կրթական բարձրագոյն հաս-
 տատութիւններուն մէջ եւ իբրեւ բարձրաստիճան կղերականներ, բժիշկ-
 ներ, դասախօսներ, արուեստի եւ արհեստի վարպետներ ծառայեցին հայ
 ժողովուրդին: Արդարեւ, մեծ ապագայ ունէին Հայ Աւետարանական Ե-
 կեղեցին ու Համայնքը ազգային ծառայութեան ճամբով: Գնահատելի ե-
 դաւ նաեւ անոնց բերած նպաստը հայ քաղաքական դաստիարակութեան
 եւ գործունէութեան մէջ: Ոմանք կրնան զարմանալ երբ իմանան թէ աւե-
 տարանականներ, բաղդատած իրենց թիւին, մեծապէս սատարեցին ազ-
 գայնական գաղափարախօսութեան ծաւալումին, եւ նոյնիսկ կարող ու ան-
 վեհներ առաջնորդներ հայթայթեցին հայ յեղափոխական ու ազատագրա-
 կան պայքարներուն եւ ինքնապաշտպանութեան կռիւներուն: Բարեբախ-
 տաբար, կամ դժբախտաբար, պատմագիրները զանազանութիւն չեն դներ
 աւետարանականին եւ ոչ—աւետարանականին միջեւ: Անոնք հայ էին ի-
 րենց արիւնով, ազգային տեսլականով եւ նուիրումով: Այդքանը բաւա-
 րար էր:

Առաջին Համաշխարհային Պատերազմի աւարտին՝ կոտորակուած, իր
 հայրենի հողերէն դուրս նետուած, եւ թշուառութեան մատնուած հայ ազգն
 սկսաւ վերաշինութեան մեծ ու վսեմ աշխատանքին: Շինեց տուն, եկեղե-
 ցի, ու դպրոց միշտ վերջիչելով իր հին բոյնը: 65.000 էն վերապրող եւ այժմ
 միայն 15.000 հաշուող Հայ Աւետարանական Եկեղեցին ու համայնքը մաս-
 նակցեցան ազգային վերակառուցումի մեծ ձեռնարկին: Շնորհիւ ամբրի-
 կացի միսիոնարներու հետ իրենց ունեցած վաղեմի բարեկամութեան՝ որ-

բանոցներ, եկեղեցիներ, եւ դպրոցներ իրարու յաջորդեցին: Մեծ եղաւ ամերիկեան միսիոնարութեան բարոյական ու նիւթական նպաստը հայ կեանքի վերակառուցման ու հայկական դատին պաշտպանութեան մարզերուն մէջ: 1918ին հիմնուեցաւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը՝ նպատակ ունենալով հայրենիքին վերաշինութիւնը: Անոր լոզունգներէն մէկը եղաւ «Ոչ մէկ հայ մանուկ պիտի գրկուի դպրոցէ՝ դրամ չունենալուն համար»: Աշխարհատարած այս հայ քրիստոնէական ու մարդասիրական ընկերակցութիւնը այսօր 78 տարեկան է եւ ունի 46 միլիոն տոլարի հասնող դրամագլուխ մը: Վերջին քսան տարիներու ընթացքին 2-1 միլիոն կրթանպաստ տուած է երկու հազար հայ գոլէճական ուսանողներու: Ասկէ դուրս՝ ան կը նպաստաւորէ արտասահմանի մեր կրթութեան ու եկեղեցական հաստատութիւնները եւ Հայկազեան Համալսարանական Գոլէճները հոս՝ Լիբանանի մէջ, ու Հայաստան: 1988էն իվեր Հայաստանի կատարած իր օգնութիւնները ամերիկեան տոլարով միլիոններու կը հասնին: Աշխարհածաւալ այս ընկերակցութեան Գործադիր Վարիչը Վեր. Մովսէս Ճանպազեանն է, Այնճարի գաւաի, Հայկազեան Գոլէճի շրջանաւարտ, ու երախտաւորեալներէն մէկը այժմ իր գլխաւորած ընկերակցութեան: Անոր ամբողջական նուիրումը Աստուծոյ, հայրենիքին, ու հայ ժողովուրդին հիացում կ'առնէ մեզի, ու Աստուծոյ հանդէպ փառաբանութեան հոգիով կը լեցնէ մեր սրտերը: Իր քառասուն տարիներու գոյութեան ընթացքին, այս փոքրիկ համայնքին մեծ Գոլէճը հայազգին տուաւ բազմահարիւր հայ շրջանաւարտներ, որոնք մեզի ծանօթ ու անծանօթ վայրերու մէջ լծուած են կրօնական, կրթական, քաղաքական եւ ընկերային ծառայութեան ի փառս Աստուծոյ եւ յօգուտ հայ ժողովուրդին: Միջանկեալ, հոս կ'ուզեմ հրապարակաւ իմ երախտագիտութեան տուրքը վճարել Հայկազեան Գոլէճին, որ երեսունութը տարիներ առաջ ինձի տուաւ ընդհատուած ուսումս շարունակելու պատեհութիւնը, որ անհաւատալի բայց իրաւ հրաշքներէն մէկը եղաւ կեանքիս մէջ: Կանուխ տարիքիս հօրմէ որբ մնացած ըլլալով՝ չէի կրցած ուսումս շարունակել նախակրթարանէն անդին: Քսաներկու տարիներ ետք, 1958ին, երբ 33 տարեկան էի, դիմեցի Գոլէճին առաջին նախագահին, Փրոֆէսոր Մարգարեանին, որ ինձի առիթ տար ուսումս շարունակելու: Ինձի տրուեցաւ միայն երկու ամսուան շրջան մը՝ փորձի համար: Աստուծոյ օգնութեամբ, եւ տիկնոջս ու բարեկամներու քաջալերութեամբ, ֆրեշմէն կարգը աւարտեցի բարձրագոյն միջինը շահելով: Որմէ ետք ուսումս շարունակեցի Ամերիկեան Համալսարանի մէջ, Աստուածաբանական Ճեմարանի ուսումիս համընթաց, եւ 1965ին, եօթը տարիներ ետք տիրացայ Պսակաւոր Արուեստից եւ Պսակաւոր Աստուածաբանութեան տիտղոսներուն:

2. Ներկայ Գոյավիճակը

Ներկայիս, աշխարհի բոլոր հայ աւետարանականներու թիւը հազիւ կը հասնի 40.000ի, իսկ եկեղեցիներու թիւը՝ գրեթէ հարիւրի: Հայ աւետարանականներ կը կազմեն աշխարհիս ամբողջ հայութեան թիւին հազիւ կէս հարիւրերորդը: Սակայն իրենց թիւին հետ բաղդատած՝ անհամեմատօրէն մեծ ու առատածեռն ներդրում ունին յօգուտ հայ ազգին ու հայրենիքին, հոգեւոր, կրթական, ու բարեսիրական մարզերուն մէջ: Դժբախտութիւն է, որ Հայ Աւետարանական Եկեղեցիները իրարու զօդող Ֆիզիքական ու բարոյական հաստատութիւն մը գոյութիւն չունի: Գոյութիւն ունեցող կապը լոկ հոգեւոր է, եւ իւրաքանչիւր եկեղեցի կ'առաջնորդուի իր Հոգեւոր Հովիւին ու Եկեղեցական Ժողովին կողմէ: Անոնք ընդգրկած են Աւետարանական—Բողոքական աստուածաբանութիւնը բնորոշող երեք էական լոգունները, այսինքն՝ փրկութիւն միայն հաւատքով, միայն շնորհքով, եւ միայն Աստուածաշունչով: Անոնք տակաւին կը մերժեն ընդունիլ նուիրապետական եւ միապետական կարգերը եւ ուրեմն իւրաքանչիւր եկեղեցի կը կառավարուի իր վարչական մարմինով, որուն անդամները կ'ընտրուին եկեղեցիին տրատու անդամներուն կողմէ: Եկեղեցիի Անդամական Ժողովը ամէնէն հեղինակաւոր մարմինն է: Եկեղեցիին Հովիւը պէտք է ունենայ հոգեւոր կոչումէ եւ նուիրումէ գատ՝ համալսարանական եւ աստուածաբանական ուսում եւ վկայական, լրացնելու համար ձեռնադրութեան պայմանները:

Մեծ կամ իրարու մերձ եղող երկիրներու քոյր եկեղեցիները կը կազմեն եկեղեցիներու միութիւն մը, որ կը գործէ իր ներքին կանոնագրութեան համաձայն: Ներկայիս գոյութիւն ունին վեց եկեղեցական միութիւններ.— Ֆրանսա, Հիւսիսային Ամերիկա, Մերձաւոր Արեւելք, Հայաստան, Եւրասիա, եւ Պուլկարիա: Այս բոլոր միութիւնները եւ անոնցմէ դուրս մնացած եկեղեցիները իրարու հետ կապ կը պահեն Հայ Աւետարանական Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին միջոցաւ: Գործնականին մէջ, սակայն, եկեղեցիները եւ միութիւնները իրարու զօդող զօրաւորագոյն օղակը Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութիւնն է, որ ունի չրջանային մասնաճիւղեր: Թէեւ ինքնավար ու ժողովրդավար այս դրութիւնը ունի իր բարիքները՝ սակայն միջեկեղեցական գործակցութիւնը դանդաղեցնելէ գատ՝ նուազ արդիւնաբեր կը դարձնէ: Բաղձալի ու օգտակար պիտի ըլլար եթէ Աւետարանական եկեղեցիները կեդրոնացեալ դրութիւն մը հաստատէին՝ առանց ստեղծելու նուիրապետական եւ միապետական կարգեր:

Հայ Աւետարանական կրթական հաստատութիւնները՝ մանկապարտէզէն մինչեւ գոլէճ, տակաւին կը պահեն իրենց կրթական բարձր մակարդակը, էապէս հոգեւոր հասկացողութիւնն ու միջավայրը, ինչպէս նաեւ

հայ ազգապահպանումի մտահոգութիւնները: Կիրականօրեայ դպրոցները, պատանեկան եւ երիտասարդական կազմակերպութիւնները, ընկերային ծառայութեան կեդրոնները, եւ հրատարակութիւնները կը շարունակեն հայթայթել հաւասարակշռեալ աճումի ու ծառայութեան առիթներ եւ ասպարէզներ հայ նորահաս սերունդին: Խանդավառուած անկախացած հայրենիքի իրականութիւնով՝ աւետարանական երիտասարդներ եւ պատանիներ կ'երթան Հայաստան ու կ'եղբայրանան անոր նոր սերունդին հետ ու կը բաժնեկցեն իրենց հոգեւոր եւ նիւթական բարիքները հայրենիքի գաւակներուն հետ:

3. Ապագայի Մտորումներ

Այժմ ի՞նչ կը խորհին Հայ Աւետարանական Եկեղեցիին ու Համայնքին առաջնորդները ապագային մասին: Հարցումը հաւանաբար տարօրինակ թուի մեզմէ ոմանց համար: Ի՞նչ է արդեօք այս հարցին տուն տուող պարագան: Շատ պարզ է ու բնական: Քրքրեցինք Հայ Աւետարանական Եկեղեցիին հիմնադրութեան պատճառները: Թուեցինք վարդապետական տարբերութիւնները երկու եկեղեցիներուն միջեւ: Քանի մը խօսք ըրինք նաեւ այս համայնքին ներկայ գոյավիճակին մասին: Հիմա մեր յարգելի ունկնդիրները իրաւունք ունին մեզ հարցադրելու այս եկեղեցիին ու համայնքին ապագային մասին: Արդեօք Եկեղեցիին ու Համայնքին առաջնորդները յուսահատած ըլլալով ելքի պատուաւոր ճամբա՞յ կ'որոնեն: Արդեօք 150ամեակի սեմին լուծարքի՞ պիտի ենթարկեն ամէն ինչ: Մարդ կրնայ մտածել նաեւ ապաշխարութեան եւ զղջումի մը հաւանականութեան մասին, այսինքն, Աւետարանական Եկեղեցիին առաջնորդները դիմեն Սուրբ էջմիածինի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառներուն եւ ըսեն. «Մայր Եկեղեցի, մեղանչեցինք երկինքի դէմ ու քու առջեւդ, ու ալ արժանի չենք քու որդիներդ ըսուելու. մեզ քու վարձկաններուդ պէս ըրէ»: Ու թերեւս ալ աւելի պիտի կարծրացնեն իրենց դիրքերը եւ յայտարարեն. «Մայր Եկեղեցի, 150 տարիներէ իվեր կը սպասենք որ բարեկարգէք Եկեղեցին, սակայն, ոչ մէկ քայլ առիք այդ ուղղութեամբ: Մեզ վտարեցիք այն տունէն ուր միասին կ'ապրէինք, քանի որ, մենք՝ քու գաւակներդ, երբ հասակ նետեցինք, ուզեցինք որ կարգ մը փոփոխութիւններ մտցուէին մեր տան մէջ: Փոխուէին կահ-կարասիները ու հիններուն տեղը նորերը դրուէին: Սակայն դուք ըսիք մեզի, թէ այս է մեր տունը. եթէ չէք հաւնիր՝ դուրս հրամեցէք: Ու զրկեցիք մեզ նոյնիսկ մեր հայ ժառանգութենէն, ու մերժեցիք հոգալ մեր հոգեւոր եւ քաղաքացիական կարիքները: Հետեւաբար մոռցէք մեզ: Դուք ձեր ճամբով ու մենք մեր ճամբով շարունակենք երթալ: Սակայն, գիտցէք որ մենք տակաւին կը սիրենք մեր ծնողական տունը, ու կ'աղօ-

թենք եւ անուղղակիօրէն կը գործենք անոր բարօրութեան համար»:

Վերի քիչ մը շատ տրամաթիկ, անկեղծ, ու բարեմիտ խօսքերը կը պատկանին այս դասախօսին, սակայն իմ ենթադրութիւնս այն է որ անոնք կ'արտայայտեն հայ աւետարանականներուն ընդհանուր հոգեվիճակը: Այս հարցին պիտի վերագառնանք քիչ ետք:

Բ. ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵՎԵՂԵՑԻՆ ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ ՇՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԻՍԱՑ

Ի՞նչ են Հայ Աւետարանական Եկեղեցիին ու Համայնքին առջեւ դրուած կարելիութիւնները եւ ընտրելի ճամբաները ապագային նկատմամբ:

1. Թողուլ Որ Ժամանակները եւ Պայմանները Որոշեն

Այսպիսի դիրք մը անընդունելի պիտի ըլլար որեւէ հաստատութեան համար: Շիտակ է որ պայմանները եւ ժամանակները դեր կ'ունենան՝ շարունակելու կամ փոփոխութիւն մտցնելու հաստատութեանց կողմէ կանխորոշուած ծրագիրներուն ու գործելակերպին մէջ: Սակայն մարդիկ եւ ընկերակցութիւններ որոնք կանչուած են ծառայելու Աստուծոյ փրկագործչական տիեզերական ծրագիրը իրագործելու համար՝ չեն կրնար ժամանակներու եւ պայմաններու միջեւ տարուբերիլ: Անոնք յանձնառութիւնն ունին կատարեալ հնազանդութեամբ գործադրելու այն ինչ որ ստացած են իբրեւ պատուէր իրենց Փրկիչ Աստուածէն: Անոնք կը հաւատան, որ Աստուած իր Սուրբ Հոգիին միջոցաւ, ինք պիտի յայտնէ իրենց աշխատանքի ժամն ու կերպը: Ուրեմն զգաստ եւ արթուն կը մնան Աստուծոյ խօսքին ու Սուրբ Հոգիին առաջնորդութեան ղիմաց: Աւետարանական Եկեղեցիին հիմնադիրները խորապէս համոզուած էին, որ իրենք մասնաւոր նպատակով մը կանչուած էին Աստուծոմէ: Այս նպատակը ուրիշ բան չէր եթէ ոչ հայ ժողովուրդին ու Հայոց Եկեղեցիին հոգեւոր բարեկարգութիւնը: Այս կոչին ընդառաջեցին անոնք ոչ ժամանակները եւ ոչ ալ պայմանները նկատի ունենալով: Ու պէտք է ըսել որ ժամանակները եւ պայմանները նպաստաւոր չէին այդպիսի հոգեւոր արկածախնդրութեան մը մէջ նետուելու համար: Եթէ սպասէին մինչեւ 20րդ դարը, եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ սկսէին այս շարժումը՝ թերեւս ժամանակները եւ պայմանները գտնէին աւելի ձեռնտու: Ամերիկայի մէջ ոչ ոք պիտի ստիպէր զանոնք որ պարտադրաբար անջատ եկեղեցի ու համայնք դառնային: Քանի որ Մատթէոս պատրիարքներ եւ ամիրաներ չկան հոն որոնք կարենան ազդարարել այլախոհներուն, «Եթէ մեր ըսածները չէք ընդունիր՝ ձեր քաղաքացիական ու պետական գործերուն չենք նայիր, ձեր

տուներէն եւ տեղերէն դուրս կը հանենք ձեզ, ու յետոյ կը կոչենք մեր ձեզի տուած գործի ու աշխատանքի երաշխաւորութիւնները, ու ձեզ դուրս կը հանենք հայութենէ»։ Անոնք որոնք տակաւին կը խորհին թէ Աւետարանականութիւնը պարկ մը ալիւրով կամ պնակ մը ոսպապուրով գնուեցաւ՝ թող աւելի պարկեշտութիւն ու լրջախոհութիւն ցուցաբերեն։ Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցին շատ սուղի նստաւ անոր ափ մը ռահվիրաներուն վրայ, սակայն, անոնք իրենց հասկացողութեան համաձայն՝ անշեղ կերպով ընտրեցին՝ Աւետարանի հաւատքին ու ազատութեան ճամբան։ Վստահ ըլլալէ ետք թէ Աստուած իրենց հետ էր՝ անոնք իրենց ժամանակին ու պայմաններուն վրայ տիրապետեցին։ Անոնք համոզուած էին թէ իրենք կանչուած էին իրենց ներկային մէջ հայ ժողովուրդին ու Հայոց Եկեղեցիին հոգեւոր ապագան կերտելու՝ հաւատքով եւ վճռակամութեամբ։ Անոնք կրնային ակամայ զոհերը դարձած ըլլալ իրենց հոգեւոր տեսիլքին եւ խանդավառութեան։ Սակայն անոնք ո՛չ անպարկեշտ էին եւ ոչ ալ կ'ուզէին իրենց Մայր Եկեղեցին պառակտել։ Բայց պատահեցաւ անսպասելին։ Հայկական յամառ ու անզիջող նկարագիրը եւ ուրիշ ազդակներ պատճառ դարձան որ կողմերը կարծրացնէին իրենց դիրքերը։ Այս գուպարին մէջ երկու կողմերն ալ ունեցան զիրենք քաջալերողներ եւ հրձիգ դաշնակիցներ։ Եւ հետեւաբար անխուսափելի եղաւ բաժանումը։

2. Անցեալէն Առնուելիք Դասեր

Բարեպաշտական Միաբանութեան անդամներուն խորհուրդներուն եւ արտայայտութիւններուն մէջ այս բաժանումը վերջնական խզում չէր Մայր Եկեղեցիին հետ։ Անոնց աղօթքն ու ջանքը իրենց Մայր Եկեղեցիին հոգեւոր բարեկարգութեան համար էր։ Ինչպէս կը գրէ Վեր. Ստեփան Խիւթիւճեան, Միաբանութեան անդամ եւ նորահաստատ Հայ Աւետարանական Եկեղեցիի Հովիւներէն մէկը, «Թէպէտ ինչ ինչ անմեղ ձեւակերպութեանց եւ արտաքին ծէսերու մասին որոնք կարեւորութիւն չունին, Միաբանութիւնն կրնար անփոյթ ըլլալ, սակայն, քարոզութիւնը որով, Աստուած հաճեցաւ ապրեցնել հաւատացեալները՝ չէր կրնար զանց առնել»⁴։ Իւթիւճեան ուրիշ տեղ մը կը գրէ, «Գիրքիս առաջին մասին մէջ յիշուած են եկեղեցական բազում բարեջան եւ ողջախոհ հայրերէն, ուսուցիչներէն եւ ընդհանուր ժողովուրդէն ոմանք որոնք սէր եւ եռանդ ունէին սրտերնուն մէջ Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ հայ տոհմի բարեկարգութեանն ու ազնուացման համար։ Այդ դասակարգէն ոմանք որ պարագաներու բերմամբ ստիպուել էին առանձին կազմաւորութիւնով եկեղեցի կազմուիլ, տակաւին միեւնոյն սէրն ու եռանդը անշէջ կը տածեն մէջերնին դէպի մայրենի եկեղեցին եւ առ բովանդակ տոհմն»⁵։ Իրենց պաշտօնական մէկ ու-

րիչ յայտարարութեան մէջ Միաբանութեան անդամները կ'ըսեն, «Մեր սիրելի Հայ ազգին բարօրութեան ու խաղաղութեան համար աղօթող ենք, միշտ ակնկալելով որ կանուխ թէ ուշ՝ մեր Աւետարանական սիրելի անունով ու հանգամանքներով միանանք վերստին, շնորհիւն Աստուծոյ որ այժմ, պարագաներու բերմամբ ու մեր կամքին հակառակ բաժնուած ենք»⁵:

Հակառակ Բարեպաշտականներու փափաքին ու ծրագիրին՝ որ Հայոց Եկեղեցիին հետ իրենց խզումը ամբողջական չըլլար, միսիոնարները հետապնդեցին ամերիկեան յարանուանական դրութիւններ ու քաջալերեցին իրարմէ անջատ եկեղեցիներու հաստատումը: Միսիոնարական միջամտութեան եւ ազդեցութեան պատճառաւ, Աւետարանական նորակազմ Եկեղեցիին եւ Հայոց Եկեղեցիին միջեւ խրամատը աւելի խորացաւ: Հիմնադիրները յայտարարած էին թէ նորահաստատ եկեղեցին ոչ մէկ օտար յարանուանութեան պիտի չմիանար, եւ թէ որոշած էին միայն Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի կոչուիլ: Սակայն հազիւ տասնամեակ մը բոլորած՝ եկեղեցիին կը պարտադրուէր որդեգրել վարչաձեւ մը որ ամերիկեան ժողովական (Congregational) եւ Երիցական (Presbyterian) յարանուանութեանց դրութիւններուն մէկ խառնուրդն էր: Այսուհանդերձ՝ եկեղեցին պաշտօնապէս մերժեց միանալ այս յարանուանութիւններէն մէկուն կամ միւսին ու պահեց իր մկրտութեան անունը: Հայ աւետարանականներուն խոր վրդովում պատճառեց մանաւանդ միսիոնարներու կողմէ հրատարակուած գրքոյկ մը՝ Առաջնորդ Աւետարանական Եկեղեցիներու Անդամներուն անունով, որ կը բովանդակէր ոչ միայն եկեղեցիին վարչաձեւին շուրջ դրուած կանոններ՝ այլ նաեւ վարդապետական հաւատալիքներ: Բարեբախտաբար երկար կեանք եւ գործածութիւն չունեցաւ Առաջնորդը, ու Հայ Աւետարանական եկեղեցիներ որդեգրեցին իրենց պատկան Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան սահմանադրութիւնը, նաեւ ներքին իւրայատուկ կանոնագիրերը: Այս օրինակները յիշեցինք ցոյց տալու համար որ հայ աւետարանական նախահայրերը միշտ կեցան սպասողական դիրքի մէջ թէ օր մը Մայր Եկեղեցին աւելի լաւ պիտի հասկնար իրենց հոգեւոր մտահոգութիւնները ու քայլեր առնէր Եկեղեցին հոգեւորապէս բարեկարգելու: Այսօր Հայ Աւետարանական Եկեղեցին տակաւին կը սպասէ եւ կ'աղօթէ որ Սուրբ Հոգին ինք գործէ ու «մրրկաւ գատուած» եղբայրները վերստին միանան:

3. Աւետարանական Եկեղեցիին Ու Համայնքին Ինքնաճանաչումի Տագնապը

Ո՞վ է այսօր Հայ Աւետարանականը: Մանաւանդ Ամերիկայի եւ արեւմուտքի այլ երկիրներու մէջ հայ աւետարանական ինքնութիւնը խոր

մշուշի մէջ կը տուայտի: Հայաստանէն դուրս ապրող հայ երիտասարդ մը ինքզինք կը ներկայացնէ նախ իրրեւ իր ապրած երկրին քաղաքացին, եւ ապա՝ հայ (եթէ անշուշտ կ'ուզէ իրրեւ հայ ճանչցուիլ): Ու եթէ պատահի որ աւետարանական է՝ ան չի կրնար նոյնիսկ պարզել իր աւետարանական ինքնութիւնը, որովհետեւ ոչինչ գիտէ աւետարանականութեան մասին: Բայց եթէ ստիպուի իր կրօնական պատկանելութեան մասին խօսիլ՝ կու տայ իր յաճախած եկեղեցիին անունը — Հայ Ժողովական Եկեղեցի, Հայ Երիցական Եկեղեցի, Հայ Մկրտչական Եկեղեցի, եւ կամ հայ Եղբայրութեանց եկեղեցիներէն որեւէ մէկը: Կարծես բաւարար չէր հայցեղային ինքնաճանաչումի տազնապը, կրօնական կամ յարանուանական ինքնաճանաչումի այս տազնապը աւելի կը բարդացնէ հայ երիտասարդին ինքնաճանաչման կարիքը: Նոյնն է պարագան եկեղեցական մակարդակի վրայ: Հակառակ այն իրողութեան որ հայ աւետարանական եկեղեցիները ունին նոյն ծագումը եւ իրենց հայ աւետարանական ուրոյն միութիւններուն հովանիին ներքեւ են՝ անոնք կը կրեն տարբեր անուններ եւ հոգեւոր պատկանելութիւն: Ինչպէս յիշեցինք արդէն՝ մեր եկեղեցիները կը կրեն Հայ Բողոքական, Հայ Աւետարանական, Հայ Ժողովական, Հայ Երիցական, Հայ Մկրտչական եւ ուրիշ «...ական» անանցումներով մակդիրներ: Ու քանի որ շատեր տեղեակ չեն իրենց պատմական անունին ու անոր իմաստին՝ կ'ուզեն ճանչցուիլ այն անունով զոր իրենց եկեղեցին պատահականօրէն առած է իր վրան: Այս ուղղութեամբ կարգ մը եկեղեցիներ որոշ աշխատանք կը տանին որ վերստանան իրենց աւագանի անունը: Վերջերս Գալիֆորնիայի մէջ Հայ Ժողովական մականուանեալ եկեղեցի մը որոշում առաւ փոխել իր անունը, սակայն, քանի մը ամիս ետք, այնքան ճնշում բանեցւեցաւ, որ անդամական յաջորդ ժողովը ջնջեց նախորդ որոշումը ու եկեղեցին պահեց Ժողովական անունը: Ուրիշ Ժողովական Եկեղեցի մը իր անդամական ժողովին մէջ անցուց վերադառնալ Հայ Աւետարանական անունին՝ պայմանաւ որ այս անուանափոխումը դրամական կամ այլ դժուարութիւններ չյարուցանէ:

Միւս կողմէ՝ ցաւով եւ անկեղծութեամբ պէտք է ընդունին հայ աւետարանականները, թէ իրենք կորսնցուցած են հիմնադիր հայրերուն հոգեւոր խանդավառութիւնը եւ հոգեւոր բարեկարգութեան տեսիլքն ու մտադրութիւնը հայ ժողովուրդին նկատմամբ: Անհատապաշտութիւնը, ազատապաշտութիւնը, նիւթապաշտութիւնը, հաճոյապաշտութիւնը, արժէքներու յարաբերականութեան փիլիսոփայութիւնը եւ ապակրօն ընկերարանութիւնը շատ բան փոխած են աւետարանականներու հոգեւոր ու բարոյական ըմբռնումներուն եւ կենցաղին մէջ: Այս տուեալներէն մեկնելով՝ աւետարանականները պարտին համեստօրէն ընդունիլ թէ զիրենք ոչ — աւետարանականներէն զանազանող երեւոյթները որոշապէս նուազած

են, ու կարգ մը շրջանակներու մէջ գրեթէ անհետացած: Աւետարանականութիւնը շատերու համար ժառանգականութեան հարց եղած է լոկ եւ ո՛չ թէ համոզումի: Հետեւաբար՝ հիմնական մտահոգութիւնը, այսինքն, ազգին ու Մայր Եկեղեցիին մէջ հոգեւոր բարեկարգութիւն յառաջ բերելու ծրագիրն ու մտադրութիւնը շատ մը աւետարանականներու համար անհեթեթ դարձած են: Այս երեւոյթը աւելի խոնարհ ինքնաքննութեան առաջնորդելու է Հայ Աւետարանական Եկեղեցին ու համայնքը, ու հետեւաբար անոնք հրաժարելու են հոգեւորութեան մենաշնորհը ունեցած ըլլալու սնապարծութենէն: Այս կը նշանակէ որ Մայր Եկեղեցիին հետ երկխօսութեան նստելէ առաջ անոնք նախ ճանչնալու են իրենք զիրենք ու վերարժեւորելու են իրենց հոգեւոր եւ աւետարանական ժառանգութիւնը: Ասոր կերպը եկեղեցական կամ համայնքային ճամբով աւելի արմատացում չէ, ինչ որ կրնայ աւելի խորացնել բաժանումը, այլ աւելի լուրջ քննութիւնը՝ երկու եկեղեցիները իրարմէ բաժնող ազդակներուն, ներկայ իրականութիւններու լոյսին տակ: Թերեւս ստեղծուած նոր կացութիւններու լոյսին տակ նման իրատես, քաջ ու անկեղծ վերլուծում մը պիտի մղէ զոյգ եկեղեցիները երկխօսութեան նստելու, որմէ ետք, երկուստեք եւ իրաւախոհութեան ճամբով, որոշելու են թէ ի՞նչ բաներէ կրնան հրաժարիլ՝ առանց վրայ տալու էականը:

4. Հայոց Եկեղեցին Ուղիղ Ծանապարհի Վրայ

Որպէսզի միակողմանի չըլլանք մեր վերլուծումներուն եւ դատումներուն մէջ՝ պարտաւոր կը զգանք նաեւ յիշել Հայ Առաքելականներու կողմէ կատարուող ինքնաճանաչումի անկեղծ փորձերը: Ինչպէս դասախօսական այս շարքին սկիզբը յայտարարեցի՝ ներկայացուած գաղափարները դիտուելու են ակադեմական անկիւնէ եւ ոչ թէ յարանուանական նախապաշարումներով: Ի՞նչպէս կը դիտուի Մայր Եկեղեցին այսօր՝ հայ եկեղեցականներու եւ մտաւորականներու կողմէ: Նախ ներկայացնենք կարգ մը խոստովանութիւններ որոնք քաղուած են զանազան յօդուածներէ եւ զրոյց—տեսակցութիւններէ: Այս ինքնաքննադատութիւնները անշուշտ առողջ ու դրական երեւոյթներ են ու պէտք է ընդունուին իբրեւ այդ: Ապա պիտի ներկայացնենք դրական ուրիշ երեւոյթներ Մայր Եկեղեցիի կեանքին ու գործունէութեան մէջ: Ասիկա պիտի մղէ հայ աւետարանականները որ աւելի գնահատեն իրենց Մայր Եկեղեցին ու անոր հոգեւոր ջանքերը Հայաստանի ու սփիւռքի մէջ:

ա. Ինքնաքննադատութիւններ եւ խոստովանութիւններ

1) (Արամ Արք. Քէշիշեան, այժմ՝ Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ)

«Պարկեշտ ըլլանք այս մասին: Քրիստոնէութիւնը պարզ ժառանգութիւն մը դարձած է, պարզապէս պիտակ մը, պարզապէս անուն մը, որ կենդանի իրողութիւն մը չէ: Ժամանակն է որ եկեղեցին հասնի, թափանցէ մեր ժողովուրդին ու հաւաքականութիւններուն՝ վերա—աւետարանելու [զանոնք] ու Քրիստոնէական հաւատքը տարածելու եւ հաւատքի սերմեր ցանկու»⁶:

2) (Մեսրոպ Արք. Աշճեան, Առաջնորդ Մեծի Տանն Կիլիկիոյ Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմին)

«Ամբողջ աշխարհի մէջ [այսօր] նոր հասկացողութիւն մը կայ Քրիստոնեայ Եկեղեցիին բնոյթին ու նպատակին շուրջ: Հայ Եկեղեցիին նուիրապետութեան գլխաւոր պարտականութիւնն է խոյս տալ ազգակեդրոնացումի բանտէն: Հայ Եկեղեցին վերագտնելու եւ վերագրաւելու է էութիւնը հաւատքի կոչին: Իր կոչումը վարդապետական մեկուսացում չէ, ազգապահպանում չէ, եւ ոչ ալ բացարձակ մտահոգութիւն՝ ազգային մշակոյթով եւ ըղձանքներով: Քրիստոնեայ Եկեղեցիին գերագոյն կոչումը պէտք է ըլլայ կենդանի ու հրաշունչ վկայութիւնը կենդանի Փրկիչին՝ բոլոր աշխարհի մէջ»⁷:

3) (Հայր Եփրեմ Գրլըճեան, այժմու Հոգեւոր Հովիւր Րէյսիւնի, [Ուխտքանսըն, Մ.Ն.] Հայ Առաքելական Եկեղեցիին)

«Մինչ կը բազմանան Պինկոն (բախտախաղ), պարահանդէսներն ու ճաշկերոյթները՝ անդին գրեթէ անգոյ են Աստուածաշունչի սերտողութեանց եւ չափահասներու Քրիստոնէական դաստիարակութեան յատուկ հանդիպումները: Չնչին է մեր հաւատացեալներու ծանօթութիւնը Հայ Եկեղեցիի մասին: Մեր հաւատացեալներուն կարեւոր մէկ մասը աւելի բան չի գիտեր քան Ս. Թաթէոսը եւ Ս. Բարթողիմէոսը, թէ մենք Քրիստոնեայ դարձանք բոլուն դիմադրութենէ ետք ոչ—հայ նահատակներու (Ս. Հռիփսիմէ եւ Ս. Գայիանէ) արիւնով, նաեւ կենդանի նահատակութեամբ ուրիշ ոչ—հայու մը՝ Ս. Գրիգորի, թէ մենք ուրախանալու էինք 1915ին նահատակուողներով, քան թէ ողբալու էինք անոնց քաղաքական նահատակ—զոհեր ըլլալը»⁸:

4) (Պարգեւ Եպիսկոպոս Մարտիրոսեան, Արցախի Հոգեւոր Առաջնորդ)

«Ես չեմ ծառայեր Հայ Եկեղեցիին, կամ Հայ Ժողովուրդին: Ես Աստուծոյ կը ծառայեմ. հետեւաբար, ես ծառայելու եմ Հայ Եկեղեցիին եւ Հայ Ժողովուրդին»⁹:

5) (Հայր Վազգէն Մովսէսեան)

«Հայ Եկեղեցին ներկայիս մահուան դռներուն առջեւ հասած է: Ան կը պայքարի իր ապագային համար առանց տեսիլք մը ունենալու Հայաստանի կամ սփիւռքի համար: ... Յաւով մենք կանգնած ենք նոր հազարամ—

եակի մը սեմին՝ Հայ Եկեղեցիին մէկ տժգոյն պատկերով»¹⁰։

6) (Փրոֆ. Վիգէն Կուրոյեան, աստուածաբանութեան եւ բարոյագիտութեան փրոֆէսոր Լոյոլա Գոլէճի մէջ, նաեւ հեղինակ աստուածաբանական ու եկեղեցաբանական հատորներու ու բազմաթիւ ուսումնասիրութիւններու)

«Ճշմարտութիւնը պէտք է ըսուի: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ չձեռնարկեց ազգային եկեղեցի մը հիմնելու: Ընդհակառակը՝ ան բերաւ աւետարանը ժողովուրդի մը որ չունէր զայն: Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ հայերէն լեզուի թարգմանեցին Աստուածաշունչը ոչ թէ ստեղծելու համար անկենդան առարկայ մը՝ անով հպարտանալու իբրեւ Թագուհի թարգմանութեանց, այլ [Սուրբ] Հոգիին կեանքը ներշնչելու ժողովուրդի մը»¹¹։

7) (Ճան Հալլաճեան, ուսումնական մը Հարվորտ Համալսարանէն)

«Ընդունինք որ այսօր «Լուսաւորչականները» — ես ալ ներառեալ — շատ աւելի անտարբեր ենք կրօնի հանդէպ ու աւելի սկեպտիկ՝ Քրիստոնէական հաւատքի նկատմամբ՝ քան այն հայերը որոնք ընդունած են Աւետարանականութիւնը: ... Որպէսզի եկեղեցին վերագտնէ իր վաղեմի կենսունակութիւնը՝ Եկեղեցական Հայրերը հրաժարելու են պերճաշուք դառնալու մտասեւեռումներէն, դիրքերէ եւ հողածուխերէն եւ վերուղղելու են իրենց ուշադրութիւնը ... բարոյականութեան եւ ծառայութեան, ուսումնականութեան եւ փրկութեան, եւլն: Թէեւ ուժացեալ՝ մեր մէջ գրտնուող խանդավառ աւետարանականները կրնան հայթայթել մեզի շիտակ գրգիռը եւ մարտահրաւէրը որ «հակա—բարեկարգութիւն» յառաջ բերէ Մայր Եկեղեցիին մէջ»¹²։

բ. Հոգեւոր Չարթօնք եւ Աւետարանչական Յառաջխաղացք

Քնացող առիւծը վերջապէս արթնցաւ: Մայր Եկեղեցին վերագտնելու վրայ է իր աւետարանչական ոգին եւ կոչումը: Մէկը կա՛մ կուրացած ըլլալու է նախապաշարումներով՝ կամ ալ փափաք կամ միջոց ունեցած ըլլալու չէ՝ օրը—օրին հետեւելու, տեսնելու ու գնահատելու Հայոց Եկեղեցիին արձանագրած հոգեւոր ու աւետարանչական յառաջխաղացքը վերջին ութ տարիներու ընթացքին: Աւետարանականները միայն կրնան հրճուիլ այս հոգեւոր նոր շրջադարձով: Այս դասախօսը իր Հայ Աւետարանական Հովիւի պաշտօնով եւ Հայ Եկեղեցիի պատմութեան ուսումնականի հանգամանքով ունեցած է մօտիկ հաղորդակցութիւն Հայոց Եկեղեցիին բարձրաստիճան եկեղեցականներուն, ինչպէս նաեւ հայ կրօնական ու մշակութային մամուլին հետ:

Այսօր կարելոր հոյլ մը կը կազմեն նոր սերունդի այն եկեղեցականները, կաթողիկոսներէ սկսած մինչեւ փոքր եկեղեցիներ

րու քահանայ հայրերը, որոնք կը ցուցաբերեն խոր հաւատք եւ գիտակցութիւն՝ եկեղեցիին կոչումին ու առաքելութեան շուրջ: Ասոնցմէ մէկն է Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռին գահակալը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, որ Սրբոց Թարգմանչաց տօնին առիթով իր մատուցած կոնդակին մէջ «Պարտ է ձեզ ծնանել վերստին» կը հրահանգէ: Խորիմաստ է յատկապէս որ Վեհափառը իր կոչին առաջին կէտը կը յատկացնէ աւետարանչութեան: Կ'արժէ հատուած մը ներկայացնել հոս.

Առաջին հերթին, Հայ(աստանեայ)ց Եկեղեցին պէտք է վերածնի իր ներքին աւետարանչութեամբ: Եկեղեցւոյ գոյութեան իմաստը Քրիստոսի կողմէ փոխանցուած աւետարանչական առաքելութեան կենսագործումն է: Եկեղեցին ինքնակեդրոն ու ինքնանպատակ հաստատութիւն մը չէ: Ան հաւաքական կեանք է, Քրիստոսի կեանքին ու առաքելութեան վրայ խարսխուած: Արդ, եկեղեցին կը դառնայ ճշմարտօրէն եկեղեցի այն ատեն միայն, երբ հաւատարիմ ըլլայ իր աստուածատուր առաքելութեան. այլ խօսքով՝ Քրիստոսի Աւետարանին կեանքի վերածման ու տարածման:

Ասիկա գեղեցկագոյն արտայայտութիւններէն մէկն է Հայոց Եկեղեցիին մէջ վերընձիւղած նոր ոգիին: Եկեղեցականներ, այսօր, բացէ ի բաց կը գանգատին իրենց վրայ պարտադրուած այն բոլոր պարտականութիւններուն դէմ որոնք ոչ մէկ կապ ունին իրենց հոգեւոր ու առաքելական կոչումին ու ծառայութեան հետ: Անոնք կը մերժեն ներքին հայ քաղաքական աշխատանքներու լծուիլ, ու այսպէս կոչուած ազգային, ընտանեկան, եւ ժողովրդային հաւաքներ հովանաւորել: Հոս կ'ուզեմ կատարել մէջբերում մը երիտասարդ քահանայի մը, որ հոգեւոր հովիւն է ամերիկահայ եկեղեցիներէն մէկուն՝ խոստովանութենէն որ երեւցաւ Window պարբերաթերթին մէջ.

Ես կեղծաւոր մըն եմ: Եւ երբեմն՝ դուն ալ: Ես քահանայ եմ Հայ Եկեղեցիի մէջ: Այսուհանդերձ՝ ես ժամանակիս մեծ մասը կ'անցընեմ առանց զբաղելու կրօնական եւ հոգեւոր գործունէութեամբ: Ասոնք մեծամասնաբար ընկերային են, մշակութեային եւ աշխարհիկ: Ես շատ լաւ հայ մըն եմ, ու հետաքրքրուած՝ մեր գրականութեամբ եւ պատմութեամբ: Կ'ուզեմ որ իմ աղջիկներս ամուսնանան հայերու հետ: Այսուհանդերձ, իմ կոչումս քահանայ ըլլալ ու ծառայել է Յիսուս Քրիստոսի — սիրելի զինք եւ ծառայել իրեն — գլխաւորել խումբ մը՝ որուն անդամները կը սիրեն Յիսուսը ու կը ծառայեն անոր (այսինքն՝ եկեղեցին): Եթէ ես ժամանակիս մեծ մասը չեմ յատկացնել քա-

Հանայագործելու՝ կը դառնամ կեղծաւոր... «ղերակատար» մը՝ որ կը ղեկավարէ մշակութային եւ ընկերային ձեռնարկներ, բայց ոչ քահանայ: ... Անկեղծ ականարկ մը նետենք մեր եկեղեցիներուն, նաեւ անոնց մէջ եղողներուս վրայ: Հայ Եկեղեցիին առաջնակարգ սեւեռակէտը Յիսուս Քրիստոսի՝ ծառայել է: Մեր առաջնահերթ գործը, ուժը, ժամանակը եւ այլ աղբիւրները դէպի փրկութի՞ւն ուղղուած են: Եթէ ոչ՝ ուրեմն, բարեկամներ, մենք կեղծաւորներ ենք»¹³:

Միջանկեալ յայտնեմ որ այս պարբերաթերթը կը հրատարակուի The Armenian Church Research & Analysis Group—ին կողմէ՝ խմբագիր եւ աշխատակից ունենալով հայ երիտասարդ կղերականներ: Հոգեւոր խորք ու մտահոգութիւն ցուցաբերող իր յօդուածները քաջալերեցին զիս շնորհաւորական ու քաջալերական թղթակցութիւն մը ղրկել հրատարակիչներուն: «Գաղափարները եւ մտահոգութիւնները գորս կը ցուցաբերէք ձեր գրութիւններուն մէջ», ըսի, «եթէ երեւնային 150 տարիներ առաջ Թուրքիոյ մէջ, հաւանաբար գոյութեան եկած պիտի չըլլար Հայ Աւետարանական Շարժումը»: Այսօրինակ բազմաթիւ դէպքեր կրնամ յիշել հոս, որոնք կ'ապացուցանեն թէ Մայր Եկեղեցիին մէջ հոգեւոր արթնութիւն եւ աւետարանչական շարժում մը սկսած է: Չաշխատինք պատճառաբանութիւններ փնտռելու եւ կամ զանոնք վերագրելու զանազան ազդակներու: Եթէ արդէն հասած չէ ժամանակը՝ շատ չանցած ու Սուրբ Հոգիին ժամանակացոյցով՝ «մրրիկով գատուած» հայ երկու եկեղեցիները կրնան լծուիլ լուրջ երկխօսութեան: Երկուստեք խոստովանութիւն եւ զղջում անհրաժեշտ նախաքայլեր են ասիկա իրագործելու համար:

Գ. ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱԻՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԱՊԱԳԱՆ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՍԷ՞Ձ Է

Մարդկային անկիւնէն դիտած՝ հայ աւետարանական եկեղեցիներն ու համայնքը անորոշ ապագայի մը դիմաց կը գտնուին: Այն ինչ որ սփիւռքի ամբողջ հայութեան կը սպառնայ՝ շեշտուած ու աւելի արագ կրնայ պատահիլ հայ աւետարանականներուն: Հոս կ'արժէ ներկայացնել տիտուր բայց հետաքրքրական երեւոյթ մը սփիւռքահայութեան մօտ: Առաքելական հայեր եկեղեցի չեն յաճախեր ու այդ պատճառաւ կ'այլասերին: Իսկ աւետարանական հայեր, որոնք աւելի մեծ տոկոսով եկեղեցի յաճախեր են, կ'այլասերին որովհետեւ իրենց եկեղեցիները — մասնաւորելով արեւմտեան երկիրները — այլասերումի անխուսափելի վտանգին առջեւ կը գտնուին: Նոր սերունդը որ լեզուով ու մշակոյթով օտար ազդեցութեան ենթարկուած է՝ գրեթէ տարբերութիւն չի տեսներ հայ աւետարանական եւ օտար աւետար

րանական եկեղեցիներու պաշտամունքներուն միջեւ Հետեւաբար՝ հայ աւետարանական ընտանիք մը կը նախընտրէ իր տան բաղդատաբար մօտիկ եկեղեցիին միանալ, մանաւանդ եթէ ընտանիքին գաւակներուն օտար դասընկերները նոյն եկեղեցին կը յաճախեն: Ինչո՞ւ կիրակի առաւօտուն ընտանիքին հայրը կամ մայրը դարձեալ երկար ճամբորդութիւն մը կատարէ պարզապէս հայ աւետարանական եկեղեցիին պաշտամունքին մասնակցելու համար: Դրացի եկեղեցին ալ աւետարանական է, կ'երգէ նոյն երգերը, կը կատարէ նոյնատեսակ աղօթքներ, ու մթնոլորտը աւելի գրաւիչ է: Նոյն բանը կրնար պատահիլ առաքելականներուն ալ՝ եթէ իրենց ապրած օտար երկիրը ընդհանրապէս Օրթոտոքս ըլլար, կամ՝ Անկլիքան-Եպիսկոպոսական: Ես անձնապէս կը ճանչնամ մեծ թուով հայ առաքելականներ, որոնք Եպիսկոպոսական եկեղեցիներ կը յաճախեն զանազան պատճառներով: Տարբեր է Հայաստանի ու արաբական երկիրներու պարագան, ուր իրարմէ տարբեր պատճառներով կը գոյատեւէ հայութիւնը իր յարանուանութիւններով:

Մէկ կէտ կայ, սակայն, որ հայ աւետարանականներ լրջօրէն նկատի առնելու են: Ասիկա Աւետարանական նախահայրերուն սկզբնական գոյապատճառն է: Անոնք մէջտեղ եկան իբրեւ Բարեպաշտական Միաբանութիւն՝ նպատակ ունենալով հայ ժողովուրդին եւ եկեղեցիին հոգեւոր բարեկարգութիւնը՝ Աւետարանի ազատ ընթերցումով եւ քարոզութիւնով: Վարդապետութիւններու բանակուիլը սկսաւ այն ատեն՝ երբ միսիոնարներ անտեղի վերագրումներ ըրին Հայոց եկեղեցիին վարդապետութիւններուն եւ աւանդութիւններուն դէմ: Այս ըսել չէ թէ այդ վարդապետութիւնները եւ աւանդութիւնները անսխալ էին: Ցաւալի իրողութիւնը այն է որ անոնց վրայ բարձրացան երկու կողմէն բաժանման պատերը: Այն շրջանին Մայր եկեղեցիի առաջնորդներուն համար այս վարդապետութիւններն ու աւանդութիւնները փոխանակ միջոցներ ըլլալու՝ դարձան նպատակներ իրենք իրենց մէջ: Երկու եկեղեցիներուն առաջնորդներուն համար երկրորդ կարեւոր հարցը այս է. այս եկեղեցիները եւ անոնց առաջնորդները պատրաստ են շրջանցելու այդ վարդապետութիւնները եւ աւանդութիւնները, եւ շեշտը դնելու հոգեւոր բարեկարգութեան եւ վկայութեան վրայ: Ուրիշ խօսքով՝ աւետարանականներուն պիտի արտօնուի՞ որ յարգելով մէկտեղ այդ վարդապետութիւնները եւ աւանդութիւնները՝ անհատապէս ազատ ըլլան ընտրովի ընդունելու եւ կամ մերժելու զանոնք: Հայ Առաքելական եկեղեցիին անդամակցութեան ամէնէն կարեւոր ու անզանցառելի պայմանն է ընդունիլ Նիկիական Հանգանակը իբրեւ հաւատամքի չափանիշ: Բարեպաշտականները առաջին օրէն իսկ յայտարարած են թէ իրենք կ'ընդունին Առաքելական եւ Նիկիական Հանգանակները: Նոյնիսկ կ'ընդունին կարգ մը աւանդութիւններ եւ ծէսեր՝ պայմանով որ անոնք

Աւետարանի պատգամը չհակասեն:

Անկեղծօրէն ըսելով՝ աւետարանականներու համար գրեթէ անկարելի պիտի թուի ապրիլ նուիրապետական իշխանութեան մը ներքեւ: Միւս կողմէ, սակայն, անոնք շատ սուղ գին մը կը վճարեն իրենց անհատապատուութեան եւ այսպէս կոչուած ժողովրդավարութեան համար: Անհատը հոգեւորապէս փրկելու իրենց նախանձախնդրութեան մէջ անոնք կորսնցուցին Եկեղեցին ու անոր հեղինակութիւնը: Ապակեղրոնացումը տակաւին աւերներ կը գործէ Աւետարանական եկեղեցիներուն մէջ, երբ իւրաքանչիւր եկեղեցի ինք իր վիճակին ձգուած՝ կը տնօրինէ ո՛չ միայն եկեղեցիի նիւթական տնտեսութիւնը՝ այլեւ անոր Հոգեւոր Հովիւին ձգուած է այս կամ այն վարդապետութիւնը գործադրելու իրաւասութիւնը:

Քառորդ դար մը առաջ Միացեալ Նահանգներու մէջ փորձ մը կատարուեցաւ մերձեցում մը յառաջ բերելու Հայոց Եկեղեցիին ու Հայ Աւետարանական Եկեղեցիին միջեւ: Բազմաթիւ ժողովներ տեղի ունեցան մէկ կողմէ տեղուոյն Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան եւ միւս կողմէ էջմիածինի Ս. Աթոռին կողմէ նշանակուած Յանձնախումբին միջեւ: Երկու եկեղեցիներու միջեւ գործակցութիւնը զօրացնելու ճամբով շարք մը որոշումներ առնուեցան: Սակայն երեւան եկաւ, որ երկու կողմերն ալ պատրաստ չէին միութենական ճամբով որոշ քայլեր առնելու:

Մեր ենթադրութիւնը այն է, որ մեր ներկայ գոյգ Վեհափառները, որոնք աւելի լաւ կը ճանչնան Հայ Աւետարանական Եկեղեցին, ու աւելի փորձառու են էջմիածնիք հարցերու մէջ՝ աւելի նպաստաւոր գետին մը կըրնան ստեղծել վերսկսելու համար միութենական աշխատանքները: Դժուարութիւնները անհարթելի չեն՝ երբ նկատի ունենանք որ Հայ Աւետարանական Եկեղեցին կ'ընդունի Հայոց Եկեղեցիին Մայր Եկեղեցի ըլլալը, ինչ որ տարբեր է Հայ Կաթողիկ Եկեղեցիին դիրքէն: Հայ Աւետարանական Եկեղեցիին նուիրապետական շարքեր չունենալն ալ նպաստաւոր կէտ մըն է:

Մեր անձնական կարծիքը, ինչպէս նաեւ համոզումը այն է որ մեր երկու եկեղեցիներու միութեան հարցը հոգեւոր է ու կը կարօտի հոգեւոր լուծումի: Որքան որ ալ կրկնենք թէ Հայ Աւետարանական Եկեղեցին աւանդութիւններ չունի, տակաւին պէտք է ընդունիլ թէ միսիոնարներէ մեզի փոխանցուած վարդապետութիւնները, ու մեր առաջնորդներուն արեւմտեան ու յատկապէս բողոքական աստուածաբանական դպրոցներէ ուսում ստացած ըլլալը նախապաշարեալ վիճակ մը կ'առաջացնեն անոնց մէջ Մայր Եկեղեցիին աւանդութիւններուն ու վարդապետութիւններուն նկատմամբ: Թերեւս կ'արժէ հարց տալ, թէ այն վարդապետութիւնները զորս միսիոնարները սորվեցուցին հայ աւետարանական առաջին սերունդին, ո՞ր չափով կը հաւատացուին ու կը գործադրուին այդ միսիոնարները թուրքիա

դրկող ժողովական եւ Երիցական եկեղեցիներու մէջ: Զգուշանանք «Պապէն աւելի պապական» դառնալէ: Գալով Մայր Եկեղեցիին՝ մեր աղօթքն ու խնդրանքը այն է որ ան իրապէս Մայրը ըլլայ բոլոր Հայութեան եւ գորովագութ սիրով կուրծքին սեղմէ նոյնիսկ իր այլախոհ սակայն զինք սիրող աւետարանական զաւակները: Միայն իրական Մայրն է որ կը ճանչնայ իր զաւակներուն իւրայատուկ բնաւորութիւնները եւ նախասիրութիւնները ու կը յարգէ անոնց անձնաւորութիւնը եւ ինքնուրոյնութիւնը: Հայոց Եկեղեցին շատ բան պիտի շահի Հայ աւետարանականները իր մէջ ընդունելով այնպէս ինչպէս որ անոնք են: Անոնց հոգեւոր փորձառութիւնը եւ աւետարանչութեան հոգին աւելի կենսունակ պիտի դարձնէ Մայր Եկեղեցին ու պիտի հարստացնէ զայն հոգեւորապէս:

Հայ Աւետարանական Եկեղեցիին ապագան: Անշո՛ւշտ թէ ան Աստուծոյ ձեռքերուն մէջն է, սակայն, ան ընտիր անօթ մը պիտի ըլլայ Մայր Եկեղեցիին մէջ՝ եթէ Մայր Եկեղեցին ունենայ հոգեւոր տեսիլք եւ քաջութիւն:

Աստուած օրհնէ մեր զոյգ եկեղեցիները, որպէսզի անոնք գործեն իբրեւ մէ՛կ Եկեղեցի՝ Քրիստոսի փառքին ու Հայ ժողովուրդին հոգեւոր, իմացական, քաղաքական, ու տնտեսական բարօրութեան համար:

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Յօդուածը կը բաղկանայ իրարմէ անջատ երեք հատուածներէ, որոնք: Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիի 150ամեակին առիթով, որպէս դասախօսութիւն ընծայուեցան ունկնդիր կոկիկ հասարակութեան մը 20, 21, եւ 22 Մարտ 1996ին յաջորդաբար, Հայկազեան Համալսարանի հանդիսասրահին մէջ, հովանաւորութեամբ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան եւ Հայկազեան Համալսարանի: ԽՄԲ.:
2. Այս եւ յետագայ մէջքերումը յապաւումած են բնագիրէն եւ վերածուած արդի հայերէնի:
3. Ստեփան Իսիմեան, *Ճագումն եւ Ընթացք Անպարանականութեան Ի Հայս*, Կոստանդնուպոլիս, 1914, էջ 164:
4. Նոյն, էջ 196:
5. Նոյն, էջ 202:
6. *Stu' Window*, vol. IV, № 3, San Jose, CA, 1994:
7. *Stu' Mesrob Arch. Ashjian, Armenian Church Patristic and others Essays*, New York, 1994:
8. *Stu' Window*, vol. III, № 2, San Jose, CA, 1993:
9. *Stu' Window*, vol. II, № 2, San Jose, CA, 1992:
10. *Stu' Window*, vol. IV, № 1, San Jose, CA, 1994:
11. Vigen Guroian, *Faith, Church, Mission: Essays for Renewal in the Armenian Church*, New York, [n.d.]
12. *Stu' John Halajian, "The "Poghokagans" among us, The Armenian Reporter Int'l*, April 4, 1992:
13. *Stu' Window*, vol. III, № 2, San Jose, CA, 1993:

Պ.Ն.Տ.

THE ARMENIAN EVANGELICAL CHURCH AT THE DAWN OF THE XXI CENTURY

(SUMMARY)

REV. BARKEV N. DARAKJIAN

A series of three lectures delivered in March 1996, at the Haigazian University, on the occasion of the 150th anniversary of the foundation of the Armenian Evangelical Church. The article discusses at length and analyzes minutely the process and the long journey the Evangelical Movement took since its conception in 1846. The article presents not only the various phases of the movement but also endeavours to portray both the positive and negative ways taken both by the Fathers of the Armenian Apostolic Church and the Founding Fathers of the Armenian Evangelical Church (the latter were known as the Barepashtakans) and concludes that if the early Church Fathers had shown some understanding, most probably renovation would be produced in the Armenian Church, an evangelical spirit would prevail, a new evangelism would be achieved in the Armenian people as a whole, no liberty would be left to the western missionaries to interfere in the Armenian church and religious affairs, and no separation would be produced in the bosom of the Armenian Mother Church. Yet in spite of all these, taking the present conditions into account, especially in the west, which endanger the Armenian national identity, the loss the Armenians are facing day in and day out, the religious and cultural pounding imperilling even the core of both the Armenian Apostolic Church and the different Armenian Evangelical churches, though the latter is somewhat loosely bound together through their respective Unions, the Armenian entity as such, Apostolic or Evangelical, is facing threats from all sides, and hence, it is time now to come together with love and ecumenical spirit and understanding, minimize the differences which have existed and lasted so long, reach a sincere concord based on renovation, reform and evangelization of the church and strike an irrefutable agreement to once more establish the idea of one people, one nation and one church.

This reunion of the separated factions for so many decades is not an impossibility to overcome given that the two sides, the Armenian Apostolic and the Armenian Evangelical churches, are now mature enough and serious to reckon the facts and the reality, and are aware of the needs of the Armenian Church as a whole. The endeavour towards the reunification of the factions fallen apart of the Armenian national and religious entity is a must now and should imperatively continue to bring forth the desired end.